

ԱՐԵՎԱԿՈՒՀԻ
ԹԷՇՈԴԻԿ

ՄԱՐՏԻ ՄԱ
ԻՆ ԿՐԱՏԿՐԱԾ



• 37 ՊԱՏԿԵՐՈՎ •

Տպագրութիւն
Ա. Յ. և Ա. Տեր. Ներսիսյան
Կ. Թօվի - 1910.

• 0 •

Գիր 2½ Գր.

ԱՄԻՍ ՄԸ ՚Ի ԿԻԼԻԿԻԱ

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

ԱՐԵԱԿՈՒՀՆԵՐ ԹԵՂՈԳԻԿ

ԱՄԻՍ ՄԸ ՚Ի ԿԻԼԻԿԻԱ

ԿՅԱՑՈՒՐ ՆՈԹԵՐ




37 ՊԱՏԿԵՐԱԳ



Տպագրութիւն

Գ. Խ. Հ. ՏԻՐ. ԿԵՐԱԿՈՒՆՈՒՆ

Կ. ՊՈԼԻԱ - 1910




ՆԻՒԹԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ



	Էջ
Մեկնումի պահը	5
Աղօրիք	7
Նղբայակիր Զոյզը	9
Ճամփորդներուն հիս	11
Մերսին	12
Տեսներ եւ Յուլցեր	17
Առանձ	20
Լազի ու բաղզի օրեր	24
Կիրակեմուս	29
Այրիներ եւ Արքեր	33
Սփոփարար երեւոյք	45
Դեպ ՚ի Պատօնատուն	48
Հիւանդներուն մօս	52
Փրկարար բազսոցը	57
Տխուր այցելութիւն մը	59
Աղետավայրը ջուրերու մէջ	65
Դպրոցին բացումը	70
Վերյիշումներ	73
Ներկայէն եւ անցեալէն	78

Հարսնիքի օրեր	82
Օսար հաստատութիւնն	87
Լուսանկարչատան մէջ	91
Պատկերին ՚ի ժես (կոյր « Հօնա » ն)	96
Մօր սկը	101
Տիրանուն խմբագրապեսը	106
Կեռավուր-Քելի մանկիկը	110
Կոշ մը	117
Հանճոյ Հայր Սուրբը	121
Ժամուկէս ՚ի Միսիս	127
Գիշեր մը ՚ի Համիսիկ	138
Երզինի Բանարկեալները	149
Գեղ ՚ի Skorup-նոլ	160
Քաջերու Հայրենիքը	168
Առաքեալին ծննդավայրը	193
Ամանորի սեմին վրայ (վերջաբան)	208



ԱՄԻՍ ՄԵ ԴԿԻԼԻԿԻԱ



ՄԵԿԱՆՈՒՄԻ ՊԱՀԸ

14 Հունիս. 1909

Աշնանավերջի ամսուշ իրիկուն մըն է : Վերջալոյսը հետզհետէ կը նուաղի հորիզոնին ուկինչոյլ պաստառին վրայ, ուր, նկարչային գորշութեան մը մէջ թաղուած՝ Ստամպօլը կ'ուրուանկարուի հիմայ առելի քան երբեք զեղեցեկ՝ իր ոլացիկ մինարէներովն ու գմբէթներուն վէտվէտումովը :

Ծոգենաւին կամրջակին վրայ, բազրիքի մը կոթր-նած՝ չորս բոլորս կը դիտեմ, բաժանումէ մը առթոռող տարսամ մտահոգութիւններու սարսուռովը սիրտս լեցուն : Ալե+նորուէ խարիսխը բարձրացուցած է եւ իր զվիճչին խլացուցիչ ժխորը գաղբած : Կը մեկնինք, այլ ևս կը հեռանանք Պոլիսէն : Արբելիներ, բարեկամներ, Ազգանուէր Հայուհեաց Ծնկերութեան անդամուհիներ իրենց ողջերթի և յաջողութեան մաղթանքներուն հետ հրաժեշտնին տուած՝ մակոյկներով կ'չտասպեն նառուն կուշտն 'ի վեր, զլուխ ու թաշկինակ ի օթվելով :

Անօրինակ թոհուրոն մը՝ ծովուն վրայ : Նրբիրան ,
աղւոր +ոցի մը քովէն՝ հանքածուիս պարպող բանւոր-
ներով լեցուած տձեւ նաւակ մը կը սողայ . անդին՝ լայն-
առագաստ ցոկանաւներու առաջքէն՝ շոգեմակոյկ մը ար-
շաւասոյր . հեռուն , հիւսիս ու հարաւ մեկնող երեկոյեան
շողենաւներ՝ տուներնին վերադարձող ուղեւորներով
առլի՝ խոլ զիկղակներ կը ձեւացունեն , զիրար կը խա-
չաձեւեն , զիրար կը հետապնդեն : Մեր նաւը կը շարժի
հիմայ , պարանաձիգի մը առաջնորդութեամբ , ու պահ մը
զէմ առ զեմ կու գանք Շիրքէթի 42 թիւին : Այսուզ ,
վաստակաբեկ շուկացիներ մէկ կողմ դրած հաշիւ ու շահ՝
իրենց սիրելի յարկերը կը դիմեն : Տեսակ մը խանդուտ
վերաբերումով կը նայիմ ցուուկին ու վերնայարկը խտա-
ցող այդ երջանիկ բազմութեան — իրեւ իմ երկրացինե-
րուս , — ու մնաք բարովի պէս խօսք մը կու գայ համբ
շորթերուս ծայրն՝ անոնց հասցէիս ուղղուած :

Մնաք բարով շուրջս գտնուած քիչ մը ամէն բանի ,
չնչաւոր էակներէն մինչեւ անչունչ իրերը բնութեան , սա
ընտանի եղերքներէն մինչեւ բարձունքը Զամլըճայի :
Այլեր , խոպոտ հագագներէ արձակուող աղաղակներու
հանդոյն՝ սոյլեր անվերջ ու ընդհատ , այդ պահուն ինձ
համար կարծես՝ Մեկնումի անսահման թախիծը դառնօ-
րէն երգող , եղերերգող :

Կ'զգամ որ յուզումը տեղաւորուած է ա՛լ էութեանս
մէջ , և ակնարկս տակաւին յառած հեռուի ու մօսի տե-
սարաններուն՝ ջանք կ'ընեմ ատոնցմով գրաւուելու , ա-
տոնց պարզած խաղաղութեանը մէջ սուզուելու , ամոք-
ւելու համար առանձնութեանս տաղտուկն , պահ մը
մոռնալու համար տիսրութիւնը բաժանումին , նաև միտքէս
վանելու համար ամէն դժխեմ կարելիութիւն պատահա-
կանութեանց :

Աառայ. Գուռնին դարձած՝ Մարմարայի ջուրերն ենք :
Մայրամուտ հորիզոնը տմոյն երանեղի մը մէջ՝ արեւին
թաղումը կը շարունակէ խոկալ . անհամար ծովսերէ եւ
իրիկնամուտի սառերներէ գոյացող թանձրութիւն մը կը
ծփայ յամրօրէն՝ ծովին ու մեր նայուածքէն խուսափող
մայրաքաղաքին վերեւ : Դեռ կը յամննամ կամրջակին
վրայ , անձնատուր՝ բաց ծովերէն եկող թեթեւ հովին , և
աչքերս անքթիթ՝ հոն , ՚ի բարձունս անդր Ակիւտարի :



Աղջիթի



Նաւուն հանդիպակակաց կամրջակին վրայ տեսակ մը
անօրինակ խլրտում դէպ' իրեն կը ձգէ նայուածքս :
Բացօդեայ տախտակ սարաւանդին վերեւ խունում մը կայ
մարդկային մարմիններու՝ որոնք խմբովին և համաշափ
կերպով կը հակին ու կը բարձրանան փոխն ՚ի փոխ : Հաճի
զացող Պուխարացիներու խումբ մընէ որ ծնրադիր ու
զեսնամած՝ երեկոյեան ալօթքը կ'ընէ իր Ալլահին , լուս
ու պատկառուս : Հայեցողի ի՞նչ վերացում անձնիւ ր
դէմքի վրայ , կրօնքի ի՞նչ ջերմեանդ արբշուանք անոնց
բովանդակ կերպարանքին վրայ : Պլուխներ վեհերոտ ու
երկիւղած կը ծովին , ձականներ մինչեւ տախտակամած
կը քսուին , արտեւանունքներ ծանր՝ խորհուրդի խտա-
ցումներ կը պարփակեն , եւ չուրթեր՝ պահ մը ասորամարդ

ամէն սուտի ու կեղտի՝ զովքի և օրհնութեան ծորակներ են դարձած։ Մինչ նուը կ'առաջանաց յուշիկ, մինչ ձեզ քուող ջուրեր իրենց մնալ ու միօրինակ երաժշտութիւնը կը մրմնջեն, հոն, վերը, զորչ սուտերներուն մէջ պարուրուած, կրօնքի այդ մարդերն սիրտերնուն իդձերը կը վերուզգեն, հոգեշտունց փառարանութիւննին կը ձօննն իրենց պաշտելի Ալլահին . . . :

Յանկարծ, մոռցած ամէն վիշտ և սթափած այն մելամաղձուութենէն՝ զոր մթութեանց ետեւ կորառող քաղաքէն բաժանում և անձանօթի պատահականութիւնները դիղած էին ներսա, խորանէկ, ցաւազին սորտում մը կը թօթմզէ ամբողջ էութիւնս։ Ու մթնշաղի, ծիանքի, մրմունջի և ազօթքի այդ պահուն, տիսուր, մահուան չափ տիսուր յստակութեամբ մը՝ տողանցումը տեղի կ'ունենայ երեւակութեանս առջեկն Կիլիկիոյ բոլոր այն աւաններուն ու գիւղերուն՝ որոնք սեւ օր մը, խուժանին կողմէ մզկիթներուն մէջ Ալլահին մասուցուած միահազոյն թունտ աղօթքէ մը անոթջապէս վերջ՝ կը վերուծուէին սպանդանոցներու, արեան լիճներու և մօխրակոյաներու։ Ի խորս սրափ կարդ ացուած սուրբ ազօթք՝ որ սիրակը արիացուցած էր և բաղուկներ՝ ա՛նքան ուժովցուցած, Կոսորածի տիեզերասատ տռամը բեմադրելու համար։ Յանուն Ալլահին՝ այսքան ոճիր, այսքան սեւ ուսուզ . . . :

Ե զ՛ուր կը գտածունեմ յօգնատանջ նայուածքս այլուր չեմ կրնար խուստիիլ այն ահարկու պատկերէն որ հզօր կերպով եկած է նկարուիլ յիշողութեանս մէջ։

Քեզ կը մնայ, հէք Հայութիւն, ջանալ վերականգնել բոյներզ՝ զորս այս մոլեռանդութիւնը քանդեց բիրի, հորի ու լոխտի այնքան անողոք հարուածներով։ Եւ

մինչ քու դահիձներդ համդարտ խիզճով իրենց սրբա-
վայրերը դիման՝ հաւատքի բոցովը խանդավառ . դուն
քու արցունքդ սրբելէ վերջ՝ խաչդ հանէ , յոգնէ , դատէ
օրն 'ի բուն , խոնջ թեւերուդ և ճակտիդ քրտինքին ար-
գար վաստակը տար տուր քու հիւանդ . հաշմանդամ
եղբայրներուդ , յանուն այդ հաւատքին՝ այրիացած եւ
սրբացած քու նօթի և անտերունջ քոյրերուդ : Այս , ցոր-
չափ կապուած ես հողիդ ու հայրենիքիդ , այս է , ափ-
անս , քու ճակտաագիրդ . այս է քու պարտքդ :



Ճ Դ Թ Ա Յ Ա Կ Ի Ւ Պ Զ Ո Յ Շ Ւ Բ

Հ Յ Շ

Մութին մէջէն , մտահոլար վար կ'իջնեմ կամրջակին
սանդուզներէն : Քանի մը քայլ անդին՝ չողենաւին ամ-
րարանոցը կայ , բերանը բաց թողուած : Ճամբորդներ անոր-
եղբը շարուած կանգուն՝ ուշազրութեամբ մէջը կը նային :
Կը մօտենամ իրենց , գրէթէ անգիտակից , և անոնց պէս
զլուխս վար կը բոնեմ : Անհուն վի՞ն մը այդ ամբարա-
նոցը , լայնաբաց , խոր ու մթին : Յատակին մօտ , որմա-
խորի մը վերեւ , լամբար մը կը պլալլայ առկայձ՝ որուն
ազօտ լոյսովը կը նշմարեմ երկու հուժկու և կորովի
կարիձներ , — ջրհանկիրի լայն տարատով , զօտիներնուն
ճերմակ պարոյրը մինչեւ իրենց լանջքերը բարձրացած : —
որոնք տաժանքով կը շարժաըկին , կ'երթուգարձեն նեղ

միջոցի մը մէջ , անկողինի պէս բան մը պատրաստելու զրադած : Քիչ մը անդին պահակ կեցող հրացանակիր զինուոր մը խօսյն կ'սթափեցունէ զիս իմ միտքի թմրութենէս , և այս անգամ աւելի ուշիւ դիտելով , զարմանօք կը նշմարեմ որ այդ մարդոց ոսքերուն չուրջ կ'երերարկաց հաստ շղթայ մը . զարմանքս զրէթէ սոսկումի , կը փոխուի՝ երբ չղթաներուն ծայրի մնձ անուրները կը , դիպին աչքիս , բրաօրէն ագուցուած անոնց ոլոքներուն :

Ամբարանոցին չուրթէն կախուած՝ կը շարունակիմ գեռ նայիլ այդ մարդոց երեսին . իրենց գործած մնձ յանցանքին ասպացուցը կ'ուզեմ կարդալ անոնց աչքերուն մէջ . Օրէնքին վճիռով մարդկալին արդարութիւնը չըդթայակապ աքարոր կը զրկեր զանոնք , թերեւս բերդարգել , թերեւս կախաղան : Բայց ո՞ւր կը մնային ասոնց քոյ գարշունակ չոլիրը ձէվատներու , Իհանն Ֆիքրիներու , Ասաֆիներու , Ապահուլգատէրներու , Պօնալը Ալիներու , Իզզէթներու եւ այլոց՝ որոնց կարծես իրաւո՛ւնք արտ ած էր արձակ համարձակ պարտելու արեին տակ . երիցս երանեալ արարածներ՝ որոնք չէ թէ ասոնց պէս մէկ երկու հոգիներուն ինչքը յափշտակած կամ կեանքը դագրեցուցած , այլ բիւրտոր հայերու . արիւնը մտած էին , եւ . — իրը զովարար օշարակ — , ողջ մնացողներուն արցո՛ւնքն էին խմած :

Աշխարհ աշխատաղին : Առւա խօսք հին փիլիսոփայութեան : Աշխարհ հզօրին , խղճմանքէ զուրկ անձին , կեղեքողին , կողոպտողին , վայելողին , աշխարհ ասոնց մէջ լիուլի՛ յաջողողին : Ահաւասիկ դարտու փիլիսոփայութիւնը . . . :



ՃԱՄՊՈՐԴԻՆԵՐՈՒՆ ՀԵՏ

••••

18 Հուն.

Հանդարտ ծովով մը եւ աղւոր օդով մըն էր որ
անցանք Տարտանելէն, Իղմիրէն, Քիոսէն և այսօր ալ
Հռոդոսէն: Բերդերու տարածուն կոյտ մը այս կղզին,
կարծես սոսկ վտարանդիներու բնակավայր: Արշիպե-
զագոսի մեծ ու փոքր բոլոր կղզիներն ետեւ թողած՝
Ալէ+նորէ ցուուկը ցցած կ'առաջէ շարունակ: Երկու
օրէն Մէրսին պիտի ժամանենք:

Մեկնումէս մինչեւ ցարդ չէ սահած օր մը, զրէթէ
ժամ մը ուր չխօսուի անլուր կոտորածին մասին՝ ուղեկից
ճամրորդներուն հետ որոնք մեծ մասամբ յոյներ՝ իրենց
ցաւակցութիւնները յայսնելէ զատ, չեն դադրիր նահեւ
խորհուրդներ և լաւագոյն թելագրութիւններ ընելէ մեր
մասին: Խորհուրդ, թելագրութիւն, բայց ուր է արդա-
րութիւն, ուր մարդկային ձմարիտ եղբայրութիւն:

Առանայի դէպքերէն զարհուրկոտ՝ Հռոդոս ապաս-
տանած խել մը յոյն ընտանիքներ Առանա կը վերադառ-
ման կրկին: Գոհ ու զուարթ են ամէնքն ալ, մեծով
պղտիկով. դէպքերու միջոցին ամէն բան տեսած են,
ամէն բան լսած, բայց ոչ մէկ կորուստ ունին, ոչ մէկ
դժբախտութիւն պատահած է իրենց. կարծես հանդիսա-
տես են եղած եղեռնին՝ առանց ապահովուելու. և ինչո՞ւ

չըլլան գոհ ու զուարթ , քանի որ ծիծառներու պէս ի-
րենց լքած բոյները կը վերադառնան , քանի մը ամսուան
օդափոխութենէ մըն ալ կազդուրուած և երեակայութիւն-
նին մաքրուած իրենց տեսած արիւնի և աւերի տեսիլ-
ներէն : Իրենց միամիտ խնդուքը սակայն , քովս ՚ի վեր ,
սիրտիս կը դպի . չեմ կրնար հանդուրժել այդ անսննդ
զուարթութեան : Յուղարկաւոր մը չե՞մ միմէ , և ինչպէս
ուրախութեան ամէն ձայն ու չչուկ սիրտի սեղմում չի
պատճառէ :

Դոզ մը կը համակէ զիս պարզապէս , երբ կը խոր-
հիմ թէ ալ պիտի տեսնեմ Զարդի աշխարհը , պիտի տես-
նեմ Ատանան . ալ ճակատազրուած է ինձ մօտէն , իրու-
կանապէս տեսնել և զգալ այն ահաւոր սուզն ուր թաթ-
խուած են ամիսներէ հետէ իմ արհնակիցներս , համակ-
ուիլ այն մահազին յուսահասութեամբ՝ որով կը տուայ-
տին անոնք , զուցէ երանի տալով կեանքէ դառնաման
զրաւուողներուն , պատերու տակ , ձորերու խոր ու զե-
տերու մէջ՝ անձայն , անշունչ , անչիրիմ



Մ է Բ Ո Ւ Ն

ՀԱՅ


20 ՀԱՅ

Ահա մեր դէմի է երբեմնի Զեփիւորիսն , այժմու
Մէրսինը : Մրտենիներ — որոնց կը պարտի քաղաքս իր

յորջորջումը, — մանեկաձեւ պաշարած են չէնքերու շաբար
սեղմիւ, մինչ իրենց մթագոյն մշտագալար թաւուտքը
կը ծաւալի հեռուները, դաշտերու և բլրակներու տա-
րածութեանը մէջ:

Մովախորչէն՝ ուրիէ կը դիտենք քաղաքը, շքեղ,
զիւթական համայնտագատկեր մըն է պարզուածը: Եր-
կինքի թափանցիկ կապօյտին տակ, լոյժ տարածութիւնն
իրեն դէմ յանդի հան, մրտենիներու վէտվէտուն թանձ-
րութիւնն իր մէջքին, եւ աւելի հեռուն, Տաւրոսի լեռ-
նացդթային փառապանծ վեհութիւնն իր վերեւ:

Այս սիրալի պատկերին հանգէպ խոհուն ու մտամ-
փոփ, վերցիշումը կ'ունենամ յեղակարծ Ապրիլի օրերուն,
երբ օտար մարտանաւներ եկան շարուիլ այս ջորերուն
զրաւ, իրենց մնձ մնձ թնդանօժներուն՝ սպառնագին այլ
անիմաստ ու անհետեւանք կոթողումով: Քաղաքակիրթ
աշխարհներէ ուղարկուած երկաթէ այդ հզօր ոչնչութիւն-
ները հետերսին բերած էին մարդկեր որոնք պաշտօնն ու-
նէին օրն 'ի բուն՝ դիտակներ աչքերնուն՝ ծովափի հայ
թշուառութիւնը դիտելու անկարեկիր, կամ ծովախորչին
մէջ ծփծփուն հէք հայ դիտակները լուսանկարելու, իսկ
զիշերը, ներսն՝ ելեկարական ջաներու լոյսով՝ աշխարհիկ
վարկագարազի ցնծութեանց անձնատուր ըլլալու, անհոգ,
անտարբեր, առանց մազիւ չափ փոյթ ընելու թէ անդին,
ո՞հ, անդին, զնդակներ կ'անձրեէին անդագար, սուրեր
կը շողային աջուձախու ու Հայու արի՛ւնն էր որ կը հոսէր.
ու կրակն էր որ կը լափէր ամենածախ: Ու խորհիլ թէ
այդ ամէնքը պիտի դադրէին, պիտի մարէին՝ եթէ զրա-
հապատ այդ պատկառելի զանգուածներէն նաւազներ
ուղերնին դնէին ցամաք, իրենց պետերուն հրահանգովը
սպառնագէտ:



Մերսինի քննախութ մեսորանը

Ու չըրին . ու հազարաւորներ անէացան մահերուն ամէնէն դառնագոյներով . ու չէն , ու բարկաւաճ երկիր մը փճացաւ , կործանեցաւ հիմնայատակ :



Գրէթէ իրիկուն է ալ՝ երր ցամաք կ'ելլենք : Առաջ՝ նորդարանին մէջ—ուր կը դիմում առաջին առթիւ , — չես տեսներ փախստականներու , վիրաւորներու և հալածեալ-ներու այն հօծ համախւռնումն որուն շաբաթներով թա-տերավայր հանդիսացած էին պաշտօնական այս անշուք յարկն ու յարակից ոպարտէզը :

Մ' չ ոք , բաց ՚ի անոքիկ ու խելօքիկ որբերէն՝ որոնք խորը գտնուող չէնքը պատսպարուած են , Հայութեան գոթին ապօստանած : Մեկնած գացած են անդարձ՝ եղ-կելի այն էակները . գաղթած են բոլորն ալ , ծովերէ , ցամաքներէ անդին , որսորդի գնդակներէն հրաշքով ա-զատած եղնիկներու պէս լեռնէ լեռ , սարէ սար : Եւ չե՛մ կարծեր որ անոնցմէ գտնուած ըլլան այնպիսիներ որոնք Առանայի համբան ձեռք առած ըլլան վերստին :

Ճնշող հանդարտութիւն մըն է որ կը տիրէ հիմայ . գոռ փոթորիկներու յաջորդող մահատիալ հանդարտութիւն մը որ չա՛տ բան կը խօսի ամպրոպին աւերածութեանցը վրայօք . — Հայութեան պատուական Տապանը ջախջախ-տած , երդիքներ ամայացած , անթիւ կեանքեր ոչնչա-ցած , ողջ մնացողներու թողլով կարօտաւթիւն , ուղգ ու արտասուք յաւիտեննական . . . :

Բոլոր այս ցուրտ հանդարտութիւններուն մէջ , ան-հուն թախծութեամբ ծանրաբեռն բոլոր այս մթնոլորտին մէջ , առաւել քան ո և է հայ՝ դէմք մը միայն կայ՝ կիրիկոյ սարսափն ամբողջ իր մէջ խտացուցած , բովան-

դակ Հայութեան մորմոքանքը ներսիդին ամբարած, իր տկար ուսերուն վրայ բարձած՝ Անոր հոգը, կարիքն ու արտունջն ողջոյն. ու այդ ողբագին վիճակին մէջ՝ եկած է կ'լզիլ անիկա Մէրսինի անկիւնը, հոնիէ՛ լսելի ընելու համար իր ձայնը հայրական՝ որ ա՛լ մարած է աղաղակելէն, աղերսելէն ու արտասելէն:

Այդ մարդը Սահակ Կաթմողիկոսն է, իր կորած ու վայրավատին Հօսը ջանալով դեռ հովուելու, հառաջանքը կուլ տալով կակիծներ մեզմելու և արցունքներ սրբելու: Եւ երբ խորին պատկառանքով խոնարհեցայ՝ իր աջն առնելու, տարապայման փոշուկ մը զգացի սիրախս մէջ: Վեհափառը համակ մարմնացումն էր Հայ Տառապանքին: Իր կայծկլառզ մութ բիբերուն խորը մեծ սուզը կար ջարդուող հայրդիներուն, և միա՛կ մատանջութիւնը՝ խնդ որբուկներուն և այրիներուն մասին. մինչ արցունքէ մաշած իր այտերը համբ պատմութիւնը կ'ընէին գոզցես կոտորածի օրերուն:

«Ի՞նչ լուր, զտակս, ի՞նչ լուր...» կը ձայնէր ան, համբիչն արագօրէն շարժելէն ջղաձիգ մատներուն տակ, անոր հատիկներուն վրայ թարթելով իր խոհուն ակնարկը:

Հէ ք Հովուապետ, ինձի պէս մէկէ՛ մըն ալ լուրի կ'սպասէր. միսիթարիչ խօսք մը, բա՛ռ մը կ'ակնկալէր ինէ:



ՏԵՐ ՔԵՐ ԵՒ ՅՈՒՆՔԵՐ


•••

21 Հայութ.

Առաւտոտոն կանուխ կայարանն եմ։ Անձկոթեան բոլոր նոպաներին կ'անցնիմ։ քանի մը ժամէն պիտի հասնիմ հուսկ ուրեմն հո՞ն, Ատանա, ոտք պիտի դնեմ նախճիրի ու խժդութեանց այդ ահաւոր սեմին վրայ։ Բոլոր տեսած մարդիկս զո՞ներ կամ դահճնե՛ր միայն կը թուին ինծի։ Չարազէտ պատկերներ աւելի օրոշ գիծերով կը յանախնեն, կը գրո՞նեն գէսո՞ ի միտքս, և անազուրայն մղձաւանջներ աւելի քան երրեք կը չարչարեն խեղճ երեւակայութիւնս։ Պիտի հասնիմ հուսկ ուրեմն հո՞ն, Ատանա։ Կոչում պէտք է ընել անպարտելի կորովի մը, զօրեղ սրտապնդումի մը, քան զի կ'զգամ թէ սիրտիս զարկերն երագացած են և սարսուռ մը կ'սկսի կծկել մկաններս։

Ի՞նչ ձականագիր։ Հալածանքի ու չարչարանքի գատապարտուած աղզի մը զաւակն ըլլալ և զժրաղդ տոիթն ունենալ երթալու։ Հայրենի աւերակներ տեսնելու և հայրենակիցներու գերեզմաններն այցելելու։

Ծոգեկառքը կը սուրայ ընդարձակ դաշտերու մէջէն՝ որոնցմէ հնձուած է եղանակին բամպակը շահարեր։ Նայուածքս կ'երթայ հորիզոնին շքեղութեանը վրայ թափառիլ անարգել։ Տարոսի լեռնաշղիան ամբողջ վեհութիւն մըն է՝ հոյակապ, ամպածքար կատարներով։ Հեռանկարին սքանչելի տեսքը հոգիդ կը զբաւէ, գէսի կեանքը



Մերսինի Կայարանը

Խոյանք մը կ'ունենաս անզուսպ, ու ներսդ կուտակուած վիշտի սեւութիւններուն հետ՝ ապրելու իղձը խուլ պայքար մըն է որ կ'սկսի ասանկ վայելչագեղ բնութեան մը ծոցը : Կուրծքդ կ'ուսի յանկարծ, հեկեկանք մը կոկորդդ կը նեղէ ու կղզուած ակոաներուդ մէջէն սոյլի պէս հա-

ռաչ մը կը խուսափի՝ լանջքդ ուռեցունող վիշտը դուրս
տալու վերջին անգօր ձիգով մը, մինչ դառն մտա-
ծումը խրած միտուած է ուղեղիդ մէջ . «Ո՞վ Աստուած ,
ինչպէս հնար է որ մարդիկ այսքան չար ու անգութ
եղած րլլան՝ այսքան գեղեցիկ Երկրի մը մէջ և թոյլ
չի տան որ մենք ալ ապրինք հոն խաղաղ ու երջանիկ» :

Կ'անցնինք առուակներու եղբերէ , ամայութեանց
ծոցը ծրարուած զիւղերէ , Յունական , Հռոմէական , Ե-
զիպտական արշաւանքներէ մնացորդ աւերակներէ . Թրր-
մըլի և Կիւտիւպէզի (*) բերդերու բեկորներ՝ անցեալի
փառացեզ յիշատակներու պէս կը կոթողուին հնաւոր
գայտանկարներուն զիրկը :

Հասած ենք վերջապէս ԶԼյթունլիի կայարանը .
«Ասկէ անգին շատ բան չի մնաց , զրեթէ կէս ժամ կայ
Ատանայի համար» կ'ըսեն ինձի ճամբու ընկերներ՝ որոնց
ստէպ անհամբերութեամբ կը հարցունեմ Ատանա ե՛րք
ժամանելնիս :

Սլլ եւս համակ նայուածք դարձած՝ վակոնին լու-
սամուաէն դուրս կը նայիմ ակնասպիզ : Ահա , այդ եստան-
ներու խանձած որթատունկերուն մէջտեղ՝ ահա սուա-
ջին սեւ աւերակոյաք կը սպարզուի ահսողութեանս սուաջ .
կրկն թափով կը յառնէ մէջս անրացատրելի կսկիծը :
Օհ , այդ աւերակոյաք՝ լքուած , խոպանացեալ և ան-
շուք այդ այզիին մէջ . . . : Ո՞ւր էին այն արի և հաս-
տարագուէ մշակներն որոնք օրուան խոնջէնքէն պար-
տասուն , խաղողի հնանէն վերջ , կու գային իրենց հան-
գիստն առնելու և քունը նիրհնելու ստուերու ծառերուն

(*) Բառ Խ. Ռազուրիկնանի . Կիւտէպէզ պարսկերէն յորչորչում մըն
է . +ինչու որ Պաւառապետ , աշխարհատէր» կը նշանակէ , պարսիկ
աշխարհակալութենէ մնացած . խոկ Թըլմըլ յունական ազգի մը անունն է :

տակ : Ո՞ւր էին անոնք որ իրենց խաղողներուն կենսաւ-
մէտ հոյզովը կու գային տարեկան շարոցնին շինել , իրենց
միւռանաբոյր գինին ու ուովիը պատրաստել եւ լեցունել
իրենց մառաններն՝ օրնեալ այգիին բերքուրարիքով :


Եւ մինչ նայուածքս յառած հրդեհուած պատերու
կը գողամ ահաղնութեամբը հոն գործուած եղերական
տուամին , չոգեկառքին վազքը գէմ յանդիման կը բերէ
զմեզ վերսատին նոր նոր փլատակներու և մախրացած վայ-
րերու , մէկը միւռէն աւելի մոայլ , մէկը միւռէն աւելի
լքուն ու ախրատեսիլ . փլած քարեր ու ասպարած սկ գե-
րաններ համաստիւռ , իրենց լուռ ու անխլիրա տարածու-
թեանը մէջ ողբալով կարծես Հայոց երրեմնի շինութիւն-
ները բոլոր : Կը լրեմ պատուհանը , վակոնին խորքը
կկղելու համար . աւ չեմ կարող զիտել :

ՃՌ

Ա Տ Ա Յ Ա



Հասած ենք : Կայարանին առաջք ամբոխ մը լեցուած
է՝ ձամբարդներու վարձկան ծառայութիւններ մատուցա-
նելու պատրաստ : Սարսափած կը նայիմ անոնց : Ինչ
դէմքեր և ինչ աչքեր : Յանկարծաթափ կատաղութիւն
մը կը մօրկի ներադ . յիմարական իղձը կ'ունենաս պօռա-
լու այդ հրէշներուն երեսին , սիրտիդ նողկանքը , զայ-
րոյթիդ ժանրը յորդելու այդ վայրենիներուն զլիսուն ,
կռուփներ իջեցունելու անոնց կուշտերուն ու քամակնե-
րուն . վասն զի ահա՝ դէմդ են շարուած մարդեր որոնց



Առանձ բողերու մեջ (Գերմանիկ մը լուսանկարուած)

կիրքերուն ու գազանութեան զո՞ն եղաւ տարարախտ կիլիկիան՝ հիմնայատակ կործանելով :

Ո՞ւր պէտք էր երթալ . Առաջնորդարան . ազգային միակ հիմնարկութիւնը Մայր Եկեղեցիով , հրաշք որ ան ալ ազատած էր ընդհանուր աղէտէն : Արտասրով կ'անցնիմ բոլոր այն փողոցներէն՝ որոնց մէջէն Արհաւիրքը վիշտ պի մը պէս վազվատած է մոլեփրփուր , ամննուրեք աւեր ու ման ախուելով :

Հայապատկան կրօպակներու փրատակներուն մէջ , — վեր ՚ի վերոյ յարդարանօք . — եկած աեղաւորուած են Զարդի աշխարհին հերոսները՝ յազուրուկի ախրացած իրենց վաճառքներուն ունեւ որութեամբը հիմայ սօնք ու անպատկառ : Զարմաննք . բացց այլ եւս ի՞նչ զարմանք . երկիրը միթէ իրենցը չէ , միթէ հայոն գոյքն ու գոյութիւնը կախում չունի միշտ իրենց խուժգուժ քմայքէն . միթէ մեր դիակներուն ու աւերակներուն զրայ թառելու համար չէ՞ր որ այդ ազւաւները սարքեցին փառթեան այս Սեղաններ , կիլիկիոյ քայլացումը բովանդակ :

Փողոցի մը անկիսնէն կարելի կ'ըլլայ տեսնել քանդուած ու հրկիզուած չէնքերու ախոււր տարածութիւն մը անհուն : Միջոցին մէջ , սոսկավիթխար ուրուականներու պէս ցցուած սեւ ու մուր պատեր , ծխնելոյզներ , որոնց առընթեր՝ իրենց թշուաս մեծութեամբ կը կանդնին Մուշեղեան վարժարանի որմերը՝ խաւարամած պարիսպներու տեսքով :

Անձայն անշառկ է եկեղեցին , թափուր է առաջնորդարանը . հազիւ քանի մը մարդկային խլեակներ՝ շրջափակին զրան առաջակ առաջք՝ վէրքու արտեւանոնքով , քամակարեկ , ներգեւեալ , ցնցուալիներ հազար : Կը նայիմ այդ խեղձներուն և կը յամննամ որան մը անոնց մօտ .

առաջին հայերն են զորս կը տեսնեմ աղէափ սեմին վրայ :

—Ասոնք ի՞նչ են . հրմակ ի՞նչ կը տեսնէք որ , կը ձայնէ ազգային գպրոցներու անօրէնը՝ Գունատուրածեան որ փութացած է քովս , ծառացութիւն մը մատուցանելու մտադրութեամբ :

Ի՞նչ տեսած էի որ . . . : Դեռ ի՞նչ տեսա՞յ ըլլայի . չէն քաղաք մը՝ անսահման տւերակոյտ , անմարդաձայն և անտուն թաղեր , հայ բնակչութիւնը քիչորցած , գէմքեր հրէշացած՝ սոսկումներէ եւ վիշտերէ . մինչ կ'ըսէին ինձ թէ այս օրը բարօրութիւն ու երանութիւն էր՝ արհաւիրքի օրերուն բազգատմամբ :

Ո՞հ , ինձ համար հոկտեմբեր 21ը անմուանալի թըւական մը պիտի ըլլայ այսուհետեւ , Ատանայիմէջ անցուցած առաջին գիշերս մինչեւ առաւօտ , մզձաւ անջներով , բանդագոշանքի յաձախանքներով . արեան հաղեղներէ կաղմուած գետակներ չուրջս են պատեր , գանկեր , գանկեր ամէն կողմ , ջախչախուած մարմինի բեկորներ չորս գին : Ու ատոնցմէ վեր , ատոնցմէ գերագոյն՝ գիշերապահին սուլիչին ձայնը : Ո՞ւհ , այդ ձայնը . ագեղ , անձոռնի , տարօրինապէս ահարկու , հազար բռերու հազարներէ միանուագ արձակուած ոզրի մը պէս կերկերուն ու կեղերջական՝ որ պահ ուռ պահ կ'արձագանդէ նեղ ու մութ փողոցներու պարսպանման պատերէն ներս . . . :

Արշալոյսն ե՞րբ պիտի ծագի . ե՞րբ պիտի ողջունեմ այդուն լոյսը բարերար : Նարեկէն հատուած մըն է զոր կը քաղեմ կարծիս սարսառն չուրթերով . «Փարատի մոայլն , վերանայ մութն , զնայ գիշերն , տաստագրի ատպնապն . . .» : Ե՞րբ պիտի չքսնայ այս անդութիւնարն իր մէջ պարփակող պակուցիչ տեսիլներայ ու խըսովայոյզ պատկերներով : Բարէ , միթէ տեսիլներ են

ասոնք . լոյսը միթէ նուազգ ահաւոր ցաւեր ունի մեզ
ներկայելիք քան այս աղջամուղջը համատարած :



Առա Ա Կ Գ Ա Յ Ե Ր


22 Հ-կա.

Աժիաներու ընխացքին՝ առիթը շատ ներկայացած
էր ականատեսներու սարսափելի պատմութիւնները կար-
դալու թերթերէ , Ազէարին ու անոր մանրամասնութեանը
վրայօք : Լալազին ընթերցումներ՝ որ — զիտեմ — նոյն-
իսկ արգիլուած էին չատ մը հայու տուներէ , վասն զի
ասոնցմով խորապէս աղդուողներ էին եղած , զգայնիկ
անձեր՝ սոսկումէ ցնցում , ցնցումէ տագնասդ ծածանուած
հիւանդ ինկած էին :

Հապա ո՞րքան բուռն պարտի ըլլալ մարդուս սպա-
ւորութիւնն , երբ կու գայ մինչեւ Ազէավայր : Իրա՞ւ էր
արդեօք , ճշմարի՞տ էր թէ կը գանուէի այն երկիրն ուր
ցեղիս արիւնը հոսած էր առուակ առուակ , ուր այնքան
ոճիր ու նախճիր գործուած էին , ուր երախսներ փո-
ղոսուած էին դաշունահար , այրեր գնդակահար , մէկ
քանիներ Յիսուսի պէս խաչուած , մայրեր անլուր կե-
ղեքումներու ենթարկուած , հարսեր լլկուած և ամօթխած
օրիորդներ հեռու հեռու փախցուած՝ «Հարէմցները չէն-
ցունելու համար , ուր , վերջապէս , մահուանէ հրաշքով

իստ սափած հայութիւն մը օրերով պ անօթի էր միացած ,
տառապազին . ջզազբզին ու խելանեղ :

Մասաղբած եմ այցելել ամէն անդ . Ա՞ր կողմէ կարելի
է նացիլ , առանց առերածք ու քայրայում անսնելու .
ո՞ր կողմէ նացիլ , առանց նշմարելու նայուած քններ որոնք



Աղետի յեսոյ

արիւնի և առ արի պարզեւած հեշտանքովը դիմով են տակաւին . ո՞ր կողմ նայիլ առանց ողջուներու հայ թրւառութիւնն իր յետին փուլերուն մէջ . ո՞ր կողմ նայիլ ու չխռովիլ սրասմորմոք :

Կը քալենք բարեկամներու հետ՝ այլ ևս անանուն փողոցներէ . քարի և աճիւնի անսահման խառնակոյժներէ որոնք ամիսներ առաջ Հայնոցը կը կողմէին այս պատուական քազուքին :

— «Աս այ Գերմաններու գործարանն է . բաւական թիւով հայեր հոս ապաստանեցան ջարդին եւ անկէ վերջը» կ'ըսէն ինձի . ցոյց տալով ընդարձակ բացաստան մը՝ օրուն մէկ կողմը կը բարձրանայ բամպակի գործարան մը :

Ահղձ հայեր , ի՞նչ վայրկեաններու մէջ կըցած էին ապաստանիլ հոդ կամ այլուր . անոնցմէ քանիներ արգեհոք տեսած էին իրենց սիրելիներուն մորթուիլը . քանիներ ալ արիւնու դիակներ կոխոտելով վազած էին փափի փափի . որչափ կրնայ մորդ վազել իրական Մահին առջեւն , կատաղութեան , խուճապի , գուռմի և զուլումի այդ գերագոյն բոպէին :

Սրատաճմիկ եղած էր այն պահն ուր այդ եղելիները — սարսափի առաջին նոսպայէն վերջ — վնասատոքի սկած էին , և իրենց խուզարկութիւնները՝ զիրենք քասքրնելի՛ պակասներու յանգեցուցած : Ան առեն լացած էին ընքոռ ընքոռ , կործքերնին ծեծած ու մաղերնին փետած . բայց անօթեցած էին միանդամոյն : Քազցը , — մարդկային գոյութեան անողոք ու պահանջկոտ հոգեվարք՝ որ ամէն բան կ'ուրանայ , ամէն բան կը մոռցունէ . — չէր կրնար ճանշնալ ոչ մեծութիւնը կորուստներուն , ոչ աւարի ու հրդեհի սուզը դառնակակիծ : Քա-

դաքն ամրագչ բոցի ալիքներու մէջ կը լողար, երկինք ծուխի կոհակներու ովկիսնոս մըն էր, արիւն և դիակ իրենց չորս դին. մինչ վերապրոզները տանջանքէ ու խոնջէնքէ քամուած իրենց էութիւններուն խորը նոր տանջանքի մը յառնումը կ'զգային՝ որ որդի պէս կը կրծէր, կ'սպառէր իրենց սիրաը յամբ քայլայումով մը։ Քա՛զցն էր անիկաւ։

Անօթի էին. ձեր, մանուկ, կին ու աղամարդ ՀԱՅ կ'ազազակէին։ Հազարաւոր մարդիկ իրենց հիւանդներուն ու նորածիններուն հետ, երկրորդ անսուաւ մանուան մը եղրն էին հասած՝ իրենց պարապ ստամոքսներուն սուր բողոքով։ Եւ հազիւ քանի մը օր վերջ միայն հնարաւոր եղած էր հաց հասցունել իրենց թափստոցներուն մէջ խոնուած այդ թշուառներուն։

— «Աս բակին մէջ հայերուն հաց բաժնուած ատեն, շատեր ոտքի տակ գացին, կոխկուսուեցան, ձզմուեցան, նոյն իսկ մէկ քանի հոգի ալ մեռան» կը ձայնեն ինձ ընկերացողներ դառնագին շեշտով մը։ Յետոյ մէկ կողմբարձրացած շէնք մը ցոյց տալով՝ կը շարունակեն։

— «Վերջը սկսան հայեր վար նետել ժողովուրդին։ Կ'երեւի թէ անօթիններուն կատաղօրէն հացին վրայ նետուելու տեսարանը շատ զրոսցուցած ըլլալու էր բարեխիղձ Գերմանները, քանի որ այդ բանը քանիցս կրկնուեցաւ հացի պղտիկ կտորներով, պարզապէս ժողովուրդին այդ անձկագին իրոյացումը դիտելու, և ուրիշ անգամ մըն ալ՝ պատուհանէն վարինները լուսանկարելու համար . . .»։

Աստուած իմ, ինչպէս հաւատալ այդ աստիճան անխիղձ հաճոյքի մը իրականութեան։ Ինչպէս սիրաըրած էին քաղաքակիրթ ազգի մը այդ մարդասէր ներկայացուցիչները տարօրինապէս վայրագ այդ բանին։ Այս-

դալ՝ աներեւակայելի կերպով կեղեքուած, հարստահարուած և նօթութենէ նքողած ժողովուրդի մը թշուառութեանը հետ, անոր՝ պատառ մը հացի համար ՚ի յայտքերած կոփւին աղեխարչ տեսարանովը զրօնուով և քաղցելարար ճաշտկողներու նկարն առնուու: Եւ այս քրիստոնեայ, լուսամիտ, զարդացեալ ազգի մը զաւակներուն կողմէ: Հացի այդ բեկորները մէյմէկ թռւնալից ապտակներ էին՝ իջեցուցուած հայոց ա՛րդէն տառապած դէմքերուն, մէյմէկ քարեր՝ արձակուած անոնց զլուխներուն, մարդկային արժանապատութիւննին հարուածող, անսուազ հիքութիւննին բրտօրէն աբացող, մինչ, փոխադարձօրէն, անոնց չնորհակալութեան աղազակը — լսեցի՞ք դուք, ո՞վ Գերմաններ, — կը դառնար կ'ըլլար դժոխային այդ բոլէին՝ վայնասուն մը, հայնուչ մը շեշտակի ձեր երեսին պօռացուած . . . :

Եւ յետոյ, արգեօք ինչո՞ւ էր արժանի հայ ժողովուրդը ձեր այդ ապտակներուն, ձեր քարերուն և արհամարհանքին, ո՞վ բարեխիղձ Գերմաններ: Տաւներնուզ առաջքը, ձեր հացին շերտերը շուներու պէս իրարմէ խլողներէն շատեր ՚ի զիհակի էին ձեզի պէս զթափիրաններ օրերո՞վ, ամիսներո՞վ կերպակրելու, բայց ափառս որ ճակատազիրը զիրենք հայ էր ծնած, և իրեւ հայ էին որ կը տառապէին հիմու ձեր քով: Արկեցէք այլ ևս ո՞ւր կ'ուզէք՝ քաշած զանազան պատկերներնիդ. թոզ հանդէմներ հրատարակեն զանոնք, թզմատող չփոյթին փոփոխական ժամանց մը առթելու համար. թոզ ամէն եւրոպացի հրձուի՝ սովալլուկ զայլերու այդ զույթը զիտելով, ու զանուի զուցէ մի ոմն կարեկցող անձ որ կազէ, որ խոստովանի՛ վերջապէս.

— «Ասո՞նք ալ մարդեր են մեզի պէս . . .»:

*

Մութը սկսած է իջնել . ստուերները կը տարածուին չորս դին , փլատակներու աշխարհը պատանք լով յուշիկ : Եւ մինչ կը հեռանանք այս վայրերէն , նայուածքս անգամ մըն ալ կ'ուղղուի ակամայ դէպ ՚ի ճակատը Գերմաններու գործարանին՝ ուրկէ հացին հետ նախատի՛նք էր տեղացած ազէտակոծ ազգակիցներուս զլխուն : Եւ անհնար կ'ըլլայ ինձ այդ վայրկեանին պժգանքիս ու ատելութեանս համաչափ մտածում մը ձեւ ակերպել միտքիս շփոթութեանը մէջ , ցորչափ ծանրութիւնը կ'զգամ ցաւ ի մը բեռին՝ սիրտիս վրայ զետեղուած :




Ի Ե Ր Ա Կ Ե Մ Ո Ւ Տ

•

Երբեւ թէ բուական չըլլար քաղաքին աւերածութենէն և հայերուն խեղձութենէն զգացած ցաւս , անարնութիւնն ալ կուգայ տիսրութիւնս կրկնապատկել : Ժամանումիս վաղորդայնէն ՚ի վեր անձրեւ մը կը տեղայ անընդհատ , և երկինք իր անայլայլ մոայլութեանը մէջ՝ աւելի քան երբեք կը ճնշէ արգէն ճնշուած սիրտերու վրայ :

Նեղ փողոցէ մը անցքիս , դուռի մը բացուածքէն , հազարու ձայն մը զլուխս այն կողմ կը դարձունէ : Չույր կտորի մը վրայ ծերունի մըն է նստողը — խոռոչի ոլէս



Հայ կարօսեալի՛ Ար. Զեմպրուի տօնը դուռին առջև

մութ սեղ մը — որ, դէմքը գօսացած ձեռքերուն մէջ առած՝ կը հազայ, խղղիկ խղղիկ գալով :

Անանկ արգահատելի բան մը կայ իր կերպարանքին վրայ որ սիրս կը սեղմէ : Գլուխն է անցուցեր սև գտակ մը՝ աղտոտ ու պատուտած, և հագեր կանացի լողիկ մը նանագոյն ասուիէ՝ իր երբեմնի նորութիւնն ողբացող : Ասլահովարար հազցուցեր են իրեն քան թէ ի՞նք է հազար այդ լողիկը, — մնառելներով դրկուած զգեստեղէնի խառնաշփոթ բաշխումի տաեն, — բարեկենդանային ծիծաղելի երեսոյթ մը կարծես տալու համար անոր արեւոյթին : Զինքը խելագար մը պիտի նկատէի աներկրայ, եթէ շխորհէի որ Զուլումի երկրին մէջ կը գտնուէի Յաւալին այն էր որ հեզնանք մը չպիտի ըլլար մտածելը թէ այդ մարդու կը թերեւս ինքինքը գո՞հ ալ սեպէր՝ իր գաղփաղփուն մարմինը պատսպարած ըլլալուն որ եւ իցէ հագուստով, նաև խորձունձի ծուէն մը ունենալուն՝ ծնդուըներուն տակ, իրեւ անկողին :

— «Բարեկեցիկ մարդ մէն էր սսիկա 'Իէպրէն առաջ. շատեր ամէն օր կը կերակրուէին իր սեղանէն» կ'ըսին ինձի՝ զինքը ճանչցողներ . «Հիմակ այսպէս ամէն բան կորանցուցած՝ պատառ մը հացի կարօսը կը քաշէ» :

— «Են, ի՞նչ ընենք, —կ'սկսի խօսիլ ձերունին, հազէն հազիւ շունչ տռած, երբ կը տեսնէ թէ մի քիչ կանգ ենք առեր իր առջեւ, —ի՞նչ ընենք, մեծ է Աստուծոյ զօրութիւնը. մենք ալ տաենին քիչ շատ մարդէինք, հիմակ մարդ չենք, հիմակ մարդ չենք. ուէլ է հաշերնիս. մի՛ նայիք մեզի, հիմակ մարդ չենք ալ . . .» :

Հէ՛ք ալեւոր, իր մրգուզ գոյութեան ողբերզը կը հիւսէր անիկա հեզնոտ բառերով : Այս մարդը ճանչցած մարդկային ունայնամտութիւնը, կեանքի իր փորձառու-

թեամբը խորը թափանցած մարդկային ընկերութեան նուաստ ըմբռնումին՝ որ զութը կամա'ւ կ'ուրանաց, առ մէն բանէ վեր զասելով միայն անձնական շահեր, այս մարդը, կ'ըսեմ, որ նիւթապէս եւ ֆիզիքապէս քայլքայուած էր աղէտքէն, պարզապէս ըսել կ'ուզէր մնզի.

— «Ենքնք մարդ չենք ծեզի համար, քանի որ աղքատ ենք» 1

Հազը սկսուած է վերսալին, խորունկ, չոր հազ մը որ իր կործքը կը սարսէ և որուն աղմուկով բնակարանը կ'արձագանգուի ուր ոռնուածայն :

Կը մնկնիմ, աւելի կը փախչէմ քան թէ կը մնենիմ այս որջէն, մարդուն խռչափողին հեղձամղձուկ խմլուաքէն հողածական : Օրը տարաժամուած է արդէն : Անձրեւը կը աւեղայ տակաւին, արցունքներու պէս մեղմակամ :

Ե, մինչ խարխլած սանդուխներէ վեր կը բարձրանամ՝ իմ խուցս առանձնանալու համար, մերձակայ սենեակէն խունեի հոտ մը կը ծառալի . թաց ոռնուգերս փայփայցելով առժամայն :

Երբեք, օ՞չ, երբեք պիտի չկրնամ բացատրել թէ ի՞նչ զգացի ես այդ պահուն . վասն զի Խունկը շաբաթ իրիկուններուն անրջանքն է որուն անձնատուր կ'ըլլայ բարեպաշտ հայր՝ մնուելներ, անհետացող սիրուած գէմքե՛ր ոգեկոչելու համար : Խունկը քերթուա՛ծն է անխօս՝ զոր կրակարանը կ'ոգէ, սենեակին անկիւնէն, ողզակի գերեզմանի բնակիչներուն :

Խունկի բուրումը, հոս, կիլիկիոյ ծոցը, խունկի բուրումը՝ մարտիրոսներու, մանուկ ու ծեր, կին ու աղջիկ նահատակներու այս զերազանց քաղաքին մէջ . խունկի բուրումը, յարկերու տակ, անթիւ անհամար նոջեցեալներու հոգուն համար . . . :

թող միսան այդ խունկերը վերջալոյսի չողերուն
մէջ՝ իրենց ծուխերուն երազածուփ գարզմանակները ճօ-
ճելով . թող միսան անոնք կիրամուտք - իրիկուբնով . ու-
մննք անոնց կապառոր յործանքներուն մէջ թաղուած՝
այսպէս առիթին ունենանք անրջազին բնդումարելու մենէ
անդարձ մեկնողներուն զլուխները պաշտելի :

Արչափի հաշտուած կ'զգայ մարդ այս պահուա-
մահուան գաղափարին հետ . ազօթքն ինքնին կու գայ
շուրթերու վրայ



Ա Յ Բ Ի Ն Ե Բ Ր Ե Ւ Ա Բ Բ Ե Բ

※※

25 Հակոբ.

Տեսեր էի զինքը չողենաւին մէջ , դուրսը՝ բաց օ-
դին , զիշերուան խոնաւին ու ցորեկուան արևին դէմ ,
հայ ծերտնի կնոջ մաքուր դէմք մը :

— Ա՞ւր կ'երթաս , մայրիկ :

— Առասսթոյէն եմ եկեր , Ատանա կ'երթամ , քսան-
ւերկու տարու Հանձն զաւակս վնասելու : Տարի մը կ'ընէ ,
Հ-Հէ՛Ռէ՛Ռէ՛Ռի պաշտօնով հօն էր . դէպքէն ի վեր է որ
լուր չունիմ :

Հեծկլտանքի մը մէջ իր վերջին բառերը խեղդուած
են , և անփայլ , մարած աչքերէն կը թափթփին գողն
ի վար արցունքի խոշոր կաթիւներ : Փնտուել կ'երթար

իր զուակը . . . զերեզմանը զուցէ . բայց վաստա՞ն էր զայն գտնելուն : Ազնիւ պառաւը սովորյն հակառակ իր վշտահար վիճակին՝ յանառօրէն կ'ուզէր կառչած մնալ իր տղուն ապրած ըլլալու զաղափարին :

— Աիրադ զեր մի՛ հաներ , մայրիկ , թերեւս կը զըտնես , ի՞նչ զիտես :



Զարհուրանքի սրասիերներով ու դժնէ մզձառանչներով երեսակայութիւննիս սովորի . ցատի միացող այս պատկերն ալ աշխերնուս տակ , այսորէ՛ս էր որ հասեր էինք Մէրօին , հօնիկ ալ Առաջնո՞ւ որուն ժողովուրդին խոցերովը խոցառածած ու գալարու մներովը գալարուած էինք արդէն ամենանիրէ ի՛ զեր :

Կը յիշեմ զեռ այն խոռովքս՝ երր ծովերուն բացէն Մէրօինի նուռահանգիստը նշմարեր էի . սիրտի ուժգին զարկ մը ունեցեր էի՝ որուն հարուածներուն սովորու համար զերագոյն զիմաղրութիւն մը պէտք էր : Կը յիշեմ զեռ այն խոռովքս : Հօն , այդ եղերքներէն չէ՞ր որ ջարդէ անօրեևի Հայութիւն մը տզած էր առասասանիլ շոգենասային օսար գրաներու տակ : Ի՞նչ օրեր , ի՞նչ ժամեր : Հօն չէ՞՛ միթե հորէ և սորէ հրաշքով փախած , սար ու ձոր տապլտերած այրիներ ու որրեր՝ որոնք ինքզինքնին հազիւ կրցած էին նեսել Մէրօին , բռպիկ , կիսամերեկ , փայտներու մէջ իւսթխուած , սարսափէ ընդլայնուած բիրերով , իւրաքանչիւրն ահուելի անօրէնութիւններու . կրուած անլուր տառապանքներու իր ուրոյն պասմութիւններով ու ցաւերով :

Առաջին անգամ երր զացեր ահսեր էի զիրենք որբանոցին մէջ՝ երգ մը երգելու վրայ էին , զառափէ խանդռա երգ մը՝ զոր իրենց ուսուցած էր Զօք Մարզը-

ւանցի փախստական ուսուցիչ մը՝ Պ. Առիլագեր : Այդ
երգը դոյզն ոգեւորութիւն մը դրած էր իրենց որրուկի
չարաբաստ դէմքերուն վրայ, և այդ խկ պատճառաւ
չէինք նշմարած վարանքի արտայայտութիւնն ու յաւի-
տենապէս մարած օճախներու դատարկութիւնը՝ զորս
ունէին իրենց նայուածքները : Երեք հարիւրի մօտ երկ-
սեռ որբեր էին որ գիզուեր էին հոդ, մաշած վրայ-զլու-
խով, շատեր բոկոտն, անվարափ, անհոնապէս խեղճու-
կրակ կերպարանքներով : Ատոնք, այո՛, որբեր էին, եւ
որբէ՛ աւելի բան մը . ատոնք Հայո՞ւ որբեր էին :

Վայրկեանը շատ զառն էր. զերմարդկային ձիգ մը
պէտք էր՝ եւ մզելու համար արցունքներ՝ աչքերու մէջ
լճացած, ՚ի տես այս որբացեալ մանկութեան : Հօն էր
Սարգիսն՝ երկու քուկէս տարու աղեկ՝ քանի մը աեղէ
վիրաւոր, որ լալազին կառչած մնացած էր իր մօր
անշնչացած դիակին՝ երբ գտեր էին զինքը : Վէրքերն
անցած էին ալ, աղեկ էր, ոտքի վրայ, բայց ո՛չ ոք
տեսած էր դեռ անոր խնդալը : Հօն էր Արաքսին, վոք-
րիկ աղջիկ մը վիրաւոր՝ որ նոյնպէս առողջացած կը
պարտէր :

Այսօր Կիլիկիոյ քաղաքներուն, զիւղերուն եւ ա-
ւաններուն հարազատ զաւակներն ունէինք մեր զիմաց,
անոք, անօգնական, բոլորն ալ անբարբառ, սրաաճմիկ,
բոլորն ալ թշուառութեան աւազանին մէջ մկրտուած,
բոլորին ալ ժապիաը դէմքերնուն վրայ մնուած : Ի՞նչ
պիտի ընէինք Աղջակէզ Հայութեան մը այս թանկաղին
մնացորդները : Դիւցաղնական ջանքեր եղած էին թէեւ՝
զանոնք պահպանելու, խնամելու եւ կերակրելու հա-
մար, բայց ապրելու պահանջներն այնքան բազմաթիւ-
ու բազմադիմի էին, և խմբովին խռնուած մանկութիւն



Խորանդրի Թռուառութեան, (անհեռունց որեւ)

մը մեծցունելու մէջ առողջառահական նկատու միներն
այնքան հարկեցու ցիչ որ չէր բաւեր զանոնք կերտակրել,
քով քովի նստեցունել և քով քովի ննջել տալ : Մէր-
սինի եկեղեցւոյն խոնա շրջափակին մէջ ։ ինուելու վրայ
եղող քարուկիր միայարկ չէնքը սլիտի կրնա՞ր լրացու-
նել քիչ ։ ատ ամէն պահանջ ու նկատում : Դաշտի,
այգիի, ևարի գաւականեր էին, աղաս մեծցած հայոր-
դիներ էին անոնք, հիմայ անշուք շրջափակի մը մէջ
ակնրահոյլ, ան ալ՝ Մէրանի պէս վատառողջ կլիմայ
ունեցող տեղ մը :

Սրահի մը մէջ, նստարաններու վրայ չարուած էին
խիտ առ խիտ : Պէտք էր սեղմ նստիլ, տեղը նեղ էր : Կը
նայէին իրարու երես, կը նայէին, երրեմն ալ բաներ
մը խօսելով :

— «Բան մը չե՞ն ուսնիր այս տղաքը» հարցուցի :

— «Ոչ, որովհեաւ ո՛չ գիրք ունին, ո՛չ զրիչ, ո՛չ
մելան և ոչ ալ թուղթ, թէեւ շատ ալ փափաք ունին
կարդալու : Միացեալը խօստացած է անոնց զրենական
սլիտոյքը հայթայիմել և ստանձնել կրթական հոգր, բայց
դեռ լուր մը չկայ :

Կեանքիս մէջ, թերեւս առաջին անգամն ըլլալով
հզօրապէս զգացի թէ ինչ մեծ բարիք է եղեր հացին
հետ տալ նաեւ տղոց ձեռքը զիրք, թուղթ, զրիչ ու
մելան, երբ մանաւանդ այդ տղաք որբե՞ր ալ են :



Ատանա չգացած, Մէրսին, ճամբուս վրայ կը հան-
դիպէի նորէն Ծոստութոցի կնոջ : Եւշն աւելի յօնքե-
րուն իջած էր, ու դէմքը, հալած, սպառած այդ դէմքը
մեղրամոմի դժգունութիւն մը ունէր : Վարանեցայ հետը
խօսելու, քան զի իմացած էի ամէն բան : Ինքն էր որ

ժամեցաւ ինձ , չոգեկառքին ժամերը հարցուց : Հանդարա էր դէմքը . մեր նայուածքներն իրարու հանդիպեցան . հոսկցած էինք զիրար :

«—Ախ , Սաեփանս լինցեր է , լինցեր ... խմացայ ամէն բան ... գնաւակը բերնին է կերեր ...» կ'ըսէր ու կը մնար կիսով իմն նուազուն :

— «Եթէ կ'ուղես , մայրիկ , դուն այս աեղէն ետ զարձիր . ի՞նչ պիտի ընես Ատանա գաս» ձայնեցի իրեն , պարզապէս բան մը բամձ ըլլալու համար :

— «Չէ , չէ , — կը կրկնէր ան . — պիտի գամ , տղուս գերեզմանը գտնեմ՝ օրհնել պիտի տամ . . .» :

Ի՞նչ սեւ բախս : Որդեկորոյս մայրն իր կորուստին ահաս որութիւնը մէկ կողմ դրած՝ իր մխիթարութիւնը կ'որմնէր զաւկին գերեզմանը գտնելով օրհնել տալուն մէջ : Անոր հոգակոյտին կը տանէր իր բոլանդակ սէրը , գուրգուրանքն ու արցունքները : Պիտի գտնէր միթէ զայն : Գերեզման , ամրողջ կիլիկիան էր գերեզման . ամրողջ դաշտերն էին տողուած հայու արիւնով . պէտք էր օրհնել տալ այդ հոգերն ամրողջ , Արհունն ամրողջ ուր , ովք պիտէ , շատերուն հետ նետուած էր նաև իր զաւկին դիակը :

Ատանա , մեռելաքազա՞ք արդարեւ : Արտ բզքտող կոկիծը թոյլ չտար որ մարդ կարենայ աչքովը չափել . կարենայ դիտել աւերակաց ու վկատակաց անծայրածիր չեղջակոյտն որ կը պարզուի դէմը : Ամէն ինչ կործանած ու քանդուած է հոս , ամէն ինչ . Հայոց փառապանծ դպրոցները , Հայոց շուկաները , Հայոց բոլո՞ր սիրտերը : Պիտէինք թէ գեհենական ի՞նչ հուր , գաղանային ի՞նչ ճիրաններ եկեր՝ խելայեղօրէն զիշտեր ու լափեր էին այդ ամէնը . Վիշտը կը խեղդէ կոկորդնիս , և աչքերնիւ պղտոր կը տեսնեն :

Երթանք սակայն որբերուն , փձացած բնակիւթեան մը վերապրող այդ մնացորդներուն , — որիշներ ըսէին թերեւո՞ «ապագայի այդ յայսերուն» :


Հարիւրի մօտ հաղիւ կան ասոնք , որոնք առ ի չզոյէ յարմար չէնքի մը՝ կը գանուին տան մը մէջ որուն ա-խոռն ապատանած քառասունեւհինգ հայեր — Աղէտին օրը — ձեռք անցուած են և . տախտակի մը վրայ զրուե-լով՝ մորթուած են մէկիկ մէկիկ . . . : Այսօր տեսայ այդ տախտակը :

Վերը՝ աղաքը կ'զրօսնուն իրենց խաղերով : Նոյն Որբութիւնն է հոս ալ , մնձ մասամբ բոպիկ ստքով , վրայ-զլուի չկայ , թուզիմ-զրիչ չկայ : Բայց տարօրինակ է հասատել , այս որբանոցը հակառակ Մէրսինի որբա-նոցին նուա՛զ աղէկ կազմակերպութիւն ունենալուն , հակառակ խնամոզ ձեռքերու ոչ առատութեան , աւելի կայտառ ու գունեղ կ'երեին իր որբերը՝ քան Մէրսինի-ները : Եւ այս՝ պարզապէս վերազրելի է եղեր Ասանայի ողին գեղեցկութեան :

Տրուած ըլլալով նիւթական նեղ պայմանները , գո-հացուցիչ կամ կէս միսիթօրսական այլես ոչի՞նչ կայ ու-րեմին , սակայն և այնպէս ցաւալի է խորհիլ մէ շատ բազմաթիւ են այրիացեալ կիներ՝ օրոնք զաւակներնին այս որբանոցը դնելու համար րիւր աղաչանք ու պաղա-տանք ունին բերներնուն մէջ :

*

Ախոռի նման տեղերէ , մոթ ու խռնաւ ծակերէ , պատերու ձերպերէ մարդկացին կերպարաններ կ'անջատ-տին . աւերակաց աշխարհին բռերն ըլլային կարծես Ասանայի արկածեալ Հայութիւնն է այս . մար քոյրերն ու եղբայրներն են ասոնք , մարդե՛ր են ասոնք :



Արևոտնակ Հայեր վրաններու տակ, բաղաժին դուռ

Բացասահներու մէջ կանգնուած վրանները վերցած են, և, վերին հրամանի մը համաձայն, վշտակիր հայեր քաղաք եկուծ ու բնակարանի չգոյութենէն՝ մէլմէլ անեկիւն խօթուած են: Ու դեռ երանի՛ անոր որ կրցած է անկիւն մը գանել իրը պատապարան: Քիչոր չեն անոնք որ տակաւին փողոցներն են, մոյթերու վրայ թափառ-կոտ, սպասելով եւ յուսալով խոռոչի մը տիրացման: Միջազգայինը կրցած է հինգ հարիւրի չափ կիսաւեր տուներ նորոգել տալ. բայց բնակարանի ահազին խընդ-րանքին առջեւ բոլորովին անրաւական են անոնք: Կառավարութիւնը պիտի չինէ իր երկար տանենէ ՚ի վեր խոս-տացած չէնքերը. բայց ի՞րը: «Պիտի»ն եկած հասած ձմրան համար ո՛չ մէկ իրական օգուտ ունի, և այս անանկ հայերն ամէն բանէ վեր. ամէն բանէ առաջ չե-ը առնին ռեցունելի:

Կը պաշարեն զքեղ, վիզերնին ծուռ:

— «Ա՛խ, կը զոչեն ամէնքն ալ, ա՛խ, ողջ ըլլայ, ազգերնիս հասաւ մեզի, թուր ու բըֆ-ն+ կերանք, քիչ բան չքաշեցինք, ազգերնիս հասաւ մեզի, չատ չնոր-հակալ ենք. բայց ի՞նչ ընենք, ձմեռ կու գայ՝ հագուստ չունինք, չո-բուռն ըլլամ, ուտելիք չունինք. մենք ասանկ ըլլալու էինք . . . »:

Ու լալէ յոգնած աչքեր դեռ կը գտնեն տա՛ք ար-ցունքներ՝ վիշտերէ ակօսուած այտերէ վար զլորելու համար: Ու դառնագոյն բան է խորհիլը թէ Ատանացին, առատութեան այս երկին բնակիչը հիմայ չքաւոր՝ ձեռքն ի մո՛յր կը կարկառէ հանուր Հայութեան, հանուր աշ-խարհի, ինք որ ազքա՞տ մը չունէր ծոցին մէջ:

Չմեռն ահա եկած հասած է զրէթէ. երկինք կար-ծես մեր գլխուն պիտի փլչի. փայլակները կը չողան,

ահագնադղորդ կը գռաան ամպերը , անզատաբափ մըն է
որ կը սեղայ երեք օրէ ՚ի վեր . ամէն կողմ հեղեղ . շու-
կաներն ողողւած են ջուրերով : Անձրեւ , մի՛շտ անձրեւ :
չգիտցուիր թէ ե՞րբ սիխափ դադրի երկինքի բարելութիւնը :



ՕՐ Հայուհին

Աստանացին պէտք է ասո՞ր ալ առկայ, իր գոյութեան ազահովումին համար ասոր դէմ ալ մաքառի:

Անխնայ կը տեղայ անձրեւը: Սիրտեր կոտրած են, գրաններ դատարկել, ոտքեր բռպիկ: Ամէն դի, ամէն զլիսու վերեւ կը ծածանի անսուազութեան, հիւծախտի ու բոլոր դժնդակ հիւանդութեանց ու բուանկարն ահաւոր:

Բազդատմամբ աղէտին մեծութեան՝ պէտք էր մեծ ըլլար նաև ձեռնտուութիւնը: Ո՞չ, օգնութեան հասէք, Հայեր, հասէք այս ժողովուրդին, դէմ այս ձմեռ: Աշխատասէք է ինք, զործունեայ, վազվազկոտ. ոչ կամ կանուխ պիտի կրնայ իր հացը հարել. բայց այս ձմեռ թող մի՛ տաք որ մեռնի անիկա ցուրտէն ու քազցէն:

Ահա դէմս, ծածքի մը տակ, պղտիկներ հաւաքուած են. կաշեայ ծակ գնտակ մը անոնց բոլորին հեշտանքը կազմած է: Յանկարծ անոնցմէ մին, հինգ-վեց տարու տղեկ մը.

«Ո՞ւֆ, կը մաիմ կոր...» ըսելով կ'անջատուի ընկերներէն, հլաբ հլաբ թացութիւններու մէջ կոխոտելով կը մտնէ փլփլկած դուռնէ մը ներս: Ի՞նչ պիտի զգայ անոր մայրիկն այդ վայրկենին, երբ ՚ի զուր պիտի վնասէ իր շորջը գուլպայ մը կամ կօչիկ մը՝ անոր ոտքն անցունելու, կամ վերարկու մը՝ վրան տալու:

Անհանդուրժելի՛ կացութիւն, յիմարեցուցիչ թշուառութիւն: Կ'երեի թէ մարդ հայ ըլլալու է եղեր աշխարհի վրայ այսքան չարչարանք կրելու, այսքան տառապելու, այսքան խոչտանգուելու, այսքան չարքաշ տպրելու, և պարտաւորուած ըլլալու՝ տոկալու այս ամէնուն:



Երեկոյեան ստուերները հետզհետէ կը թանձրանան:

Անձրեւը կը տեղայ գեռ կատաղօրէն։ Առաջնորդարանն ենք։ Սառւեր ու մեռելութիւն չուրջերնիս։ Քազաքն իր աւերակներով՝ ահազին դամբարան մըն է մեր դէմ։ Եկեղեցին գոց է եւ լուռ։ Դուրսը՝ բակին մէջ, Զարդի առաջին օրերուն, առաջին նահատակներ իրենց յաւետնական քունը կը նիրհեն։ Անձայն անշշուկ է առաջնորդարանն ալ։ Ո՞չ ոք, բաց ՚ի մենէ։ Անձրեն աւելի յիմարական թափով մը կ՚իջնէ և պատուհանի մը փառացնակէն ջուրը կ՚սկսի ներս կամթիլ։

Դատարկութիւն հոգիներու մէջ։ լքում, սգում ամէն կողմ։ Զկայ մխիթարող ձայն մը, առաջնորդող, վարիչ ձեռք մը, կարեկից մէկը, լուսամիտ ու սրտոտ անձ մը որուն չունչով առ վայր մի տաքնան ցրտացած սիրտեր, որուն խորհուրդով վարուին մոլորուն հոգիներ, որուն կորուվին ու կարուղութեան չնորհիւ սփոփուին զրկեալներ և անիրաւեալներ։

Շուարուն, անձրկած ժողովուրդ մը մնացած է հոս, անհովիւ, անսառաջնորդ։ Խմաստուն, լեզուագէտ ու բարեգութ առաջնորդ մը նուազ բարիք մը չէ՛ որ պիտի ըլլայ անոր։

... Փողոցն ենք. Ժամակոչը դանդաղ ճռնչիւնով մը գոցած է եկեղեցւոյն դուռը, ու նիգը դրած մեր ետևէն։ Կատարեալ դամբարան մը հիմայ եկեղեցին ալ, առաջնորդարանն ալ։ Մութ է դուրսը, բոլորովին մութ։ Աւերի այս քաղաքին յատուկ սոսկումը կը ափրապեաէ մեր վրայ։ Ու խաւարին մէջ, չուրջի կեանքին անհաղորդ այս վայրկեանին, գաղափարներու յորդ խտացումով մը, աւելի յատակ կը պատկերանայ երեւակայութեանս առջեւ։ Ատանայի հայութեան թշուառութիւնը դժանի։ Բուռն կարեկցութիւն մը կը դզրդէ հոգիս։ կ՚ուզեմ այս պա-

հուս ըլլալ աղաղակ մը , ուժգին և անհուն պաղատանք մը՝ երթալ համնելու համար բոլոր անկիւններն աշխարհի , ամէն ո՛ւր որ հայ կայ , ամէն ո՛ւր որ մարդ կայ , բաելու համար անոնց .

— «Հայրե՛ր ու մայրեր , քոյրե՛ր ու եղբայրներ , եւ դուն , ո՛վ Արքախնամ Հայութիւն , զրկեցէք , ձեր ծոցին վրայ սեզմեցէք որբուկի այս զլուխներն անմեղ , ողջագորեցէք զանոնք , ձեր կործքին վրայ տաքցուցէք Կիլիկեան արհաւիրքին ճողովրած մնացորդներն այս թանկազին , առէք , քովերնիդ կանչեցէք զանոնք , ու տուէք եղբայրութեան և օգնութեան ձեռք մը այն ժողովուրդին որ ահա եզրն է հասեր կարօտութեան ու կորուստի . . . » :



Ա Փ Ա Փ Ա Ր Ա Ր Ե Ր Ե Ւ Կ Ո Յ Թ

—

27 Հակո.

Այսօր , առաջնորդարանին մէջ , կը հանդիսիմ Փափաղեան Լեւոնի՝ որ եկած է հոս , արկածեալ հայերու ապահովագրական խնդիրներուն համար : Անձնուէր , ուսումնասէր երիտասարդ մըն է . «Ազգանուէր»ին բանաւիք վարժարանովը շատ կը հետաքրքրուի և ինքնարերարար պատրաստակամութիւն կը յայտնէ մեր ձեռնարկին մղում տալու :

— Մենք նախ և առաջ պէտք ունինք, կը յարեմ՝ տեղացի ազնիւ և գործունեայ անձի մը որ հաճի անհանուխրաբար ստանձնել Ընկերութեանս ներկայացուցիչի պաշտօնը, դպրոցին գործերը ձեռնհասօրէն վարել. սանկ վստահելի մարդ մը վերջապէս։ Միայն թէ տեղացիք անձանօթ ըլլալով ինձի, դժուար պիտի ըլլայ ընտրութիւնն ընել։

Խօսակիցս առանց երկար բարակ մտածելու կը սրաւասիսէ.

— Մէկ անձ մը կայ որուն ուղղամտութեան ու կարողութեան մօտէն ծանօթ ըլլալով՝ յարմար կը տեսնեմ զի՞նք այդ պաշտօնին. Քէշիշեան Միհրանը։ Բայց խընդիրը զի՞նք համոզելն է, որովհետեւ իր գործերով չառ զրադած է։

Տեղացիներ որոնց կը խօսիմ Քէշիշեանի մասին՝ համարումով ու համակրանքով կը վերաբերուին։ Այս կը ըսկական վկայութիւններով սրտասպնդուած՝ անոր կը դիմենք և կ'աջողինք ընդունել տալու այդ պաշտօնը։ Եւ ասիկա պղափիկ յաջողութիւն մը չէր մնդ համար՝ մեր նախաքայլին ատեն։

Իր թանկագին աջակցութեամբ կ'սկսինք դպրոցին անմիջական պէտքերուն յանձանձումին. պաշտօնէից ընտրութիւն. — Վարիչ վարժուհիէն մինչեւ տնտեսուհին, — ամսականներու սակարկում, դպրոցական յարկի կահարուման պիտոյք՝ իրենց սարօքը։

Կիրակի սուաւօտ եկեղեցին եղած ծանուցման մը վրայ, ձնողներ իրենց աղջիկներուն ձեռքէն բռնած՝ կը դիմեն խմբովին՝ զանոնք աշակերտուհի արձանագրել տալու համար։ Զնայինք խեղձերուն վրայ զլուխին՝ որ զրեթէ չկայ, չնայինք անոնց գույղայել զորկ սորե-

բուն, այլ նայինք, և սխրանքով նայինք այն անուշ փափաքին՝ զոր տաման համար ունին այս դժբախտ օրի- սրդներն իրենց ցաւոս կուրծքերուն տակ. նայինք այն եռանգին՝ զոր տակասին կը կրեն այրիացեալ մայրերնին իրենց սիրտին մէջ, զաւակներնին մօտ տահնէն ԷՇԻՆ-Հ- Ա-Յ-Ա-Խ- տեսնելու համար :

Դիմում, անվերջ դիմում, ի՞նչպէս գոհացում տալ ամէն խնդրանքի և ո՞ւր սեղմեցունել այսչափ աղջիկ : Վարժարանին չէնքը — ժամին բակին վրայ նայող չնորհ- քով բնակարան մը՝ հայու սեփականութիւն՝ զոր Կառա- վարութիւնը տարեկան վաթուն ուկիֆ վճարումով վար- ձած ու արամագրած է մեր Է՞նկերութեան, — հազիւ կրնայ 200 - 210 աշակերտուհի պարունակիկ : Առկայն ով նկատի կ'առնէ այս պարագան. կու գան կը լեցուին հայրեր ու մայրեր իրենց աղջիկներուն հետ, կ'աղաչն, կը թախանձեն, Գլորոցին փրկագործող գերին գիտակ- ցութեամբը զօրացած : Եւ ով պիտի ու զէր միթէ մերժել հայու յը ԷՇԻՆ-Հ- Ա-Յ-Ա-Խ- Ա- .

Ուսման ու դաստիարակութեան հանդէպ ծնողաց ցոյց տուած այս փութկոտութիւնը միա կ ափոփարար երեւոյթն է զոր երբեք ողջունած ըլլամ Ատանա զա- յէս 'ի վեր :



Գ Ե Վ Ի Պ Ա Ծ Տ Ո Ւ Ա Տ Ա Խ Ե Կ Ե Ն

28 Հակոբ.

Տեղւոյս առաջնորդական վիճակնորդ Տ. Արտէն Հօր հետ կ'երթանք այսօր Հունին ներկայանալ, ինգրելու համար որ մեր վարժարանին պէտք եղած զրասեղաններու դրամը հոգայ : Ո՞չ ապաքէն խուժանին ձեռքովն էին այրած՝ դպրոց, զրասեղան, ամէն բան :

Քաղաքին անաւեր մնացած մասէն՝ թրքաց թաղէն է որ կ'առաջանանք դէպ ՚ի կառավարական պաշտօնատուն :

Բայ յան . զիցարանութեան , երկնի եւ երկրի որդի՝ Առանայի և Սարս (Արհուն) * ի հիմնած այս քաղաքը՝ փուտած արգուանդ լայն դաշտի մը մէջ՝ Արհունի ավանցը վրայ . — ոչինչ ունի զրաւիչ ու սիրուն : Բաց ՚ի մէկ երկու պողոտաներէ , մեծ մասամբ նեղ ու մութ վողոցներ են ուրկէ կանցնինք : Շէնքերը՝ քարուկիր ու երկյարկ՝ զորկ են կողմնակի պատուհաններէ , իրենց յառաջամասերն ալ զոցուած ամրակուռ պատնէներով , երրեմնի արարական , բիւզանդական և եղիպատական արշաւանքներու և յարձակումներու երկիւղէն կարծես հալածական : Առանա միջնադարեան այս դրոշմով խիստ ախտոր երեւոյթ մը ունի : Իր հնագոյն յիշատակարանը կրնայ սեպաւիլ Արհունի վրայ ձգուած հոյակապ կամուրջը 22 կամարով և 200 կանգուն երկայնութեամբ :

Ճամբան Տէր Հայրը ցոյց կու տայ ինձ պատմական

(*) Արտնց անուամբ միտուուած են բաղաք ու գետ



ԱՆԻՐՈՒ, ՊԵՏ (Առանձայի արդի Խուստկալը)

նշանակութիւն ունեցող չէնք մը , Աւլու ձամբն որ առենօք յունական եկեղեցի մըն է եղեր , յհասոյ մզկիթի վերածուեր՝ համբաւաւոր Բամազան Օղլուի ձեռքով : Հիանալի են մինարեն ու դուռը , զարդարուած ութանկիւն խայտախարիւ քարերով :


Փոզոցներու շրջանն ընելէ վերջ՝ կը համեմինք ուաշտօնատուն : Մեծ , լայնանիստ չէնք մը՝ գետին եղերքի բացասատանին վրայ կառուցուած . բազմութիւն մը բակին մէջ , դուրսը , ներսը , սանդուխներուն վրայ : Ամէնքն ալ խնդրանք մը ունին ընելիք անվրեալ , առաջարկ մը , կարգադրելիք գործ մը :

Բոլորովին անվարժ՝ կոռավարական սեմերէ ներս մտնելու , սանդուխներէն վեր կը բարձրանամ ու տաղող , ու Տէր Հօր քովն ՚ի վեր՝ կը ներկայանամ կոռավարին : Պարզ ու կորուկ է մեր առաջարկը՝ զոր րնդունել կուտանք : պայմանաւ որ դպրոցներու համար ուզագոյին հատոցուելիք դրամէն — եթէ երրիք տրուի — զեղչուի հիմակուան վճարուելիքը : Համաձայնութիւնը գոյացած է :

Հեռապատկերին մխիթարական երեւոյթը խոնդաղատանքով ու հրձուանքով կը լեզունէ հոգիս . — Մեր սանուհիները ծալապատիկ պիտի չսատի՛ն գետինը , ծունկերնուն վրայ պիտի չպատրաստեն իրենց դասերը՝ իռրաքամակ , այլ իրենց նոր գրասեղանները պիտի ունենան , աչխատութեան , գիրի և լնթերցումի այդ սուրբ կարկաները :

Այս սանդամ սակայն պաշտօնատան բակէն մեր անցքը կը դժուարանայ : Բազմաթիւ աղէտեալներ կը կառչին Տէր Հօր քղանց բներուն , անձնիւրը մէրմէկ թուզթ ձեռքին մէջ՝ զայն ստորագրել տալու , անձնիւրը մէրմէկ խօսք շրթունքին վրայ՝ խելք ու խորհուրդ մուրալու :

ԳԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ



Յանայի և մուրզը

Ծննդեան եւ ամուսնութեան վկայագիր, «Համիտիէ», տունի տեղի «հէօձէթ», ատոնց ամէնքը հրդեհի միջոցին ոչնչացած են, առանց որոնց ո՛չ մէկ դիմում կրնան ընել խեղձերը կառավարութեան մօտ, ո՛չ գաղթել. ո՛չ մանաւանդ տէր հանդիսանալ իրենց այրած տուներուն հողին ու պարտէզին։ Զեռքի թուղթերնին աղերսագիրներն ու բոլոր՝ ատոնցմով կարեոր թուղթեր ստանալու յուսագրութեամբ։ Խեղձ, շուարակոծ ամրոխ մըն է վերջապէս որ, իր վիշտով և օրական ապրուատով արդէն ծանրաբեռն, մեր շուրջը կը խլրտի, կը պաղատի. լեզու, արցունք կը թափէ տակաւին, կը քաշկռտոի ասդին անդին, անձրեին տակ, գուռներուն առաջ, ուրդին ուրդան գտնելու համար . . . :



ՀԵԿԱՆԳՆԵՐՈՒԻՆ ՄՕՏ

29 Հոկտ.

Առառօտեան կառախումբով տեղս կը հասնին «Կիլիկեան Որրախնամ Յանձնաժողով»ի պատուիրակ՝ Արիսողոմ քահանայ և լի. Գոռովեան։ Անօրինակ կերպով կանձրեւէ. Կ'իմացուի որ Որրանոցի հիւանդ տղաքը նոյեմրերէն անդին պիտի չընդունուին Ամերիկեան հիւանդանոցը։ Լուրը բաւական տագնապեցուցիչ է. Երկոքին պատուիրակք անմիջապէս կը մտադրեն դիմել

տեղւոյս «Միջազգային»ի նախագահ Ար. Զէմպըրսի, եղելոթիւնը ստուգելու համար, այս առթիւ պատիւը կ'ընեն ինձ՝ իմ ընկերակցութիւն ալ ինզրելու:

Ար. Զէմպըրս սիրալիր ընդունելութիւն մը կ'ընէ մեզ և մեր այցին նպատակն իմանալէ վերջ կը յարէ թէ ինք ոչինչ զիատէ այդ կերպ կարգադրութեան մը մասին. կրնացինք Հիւանդանոցի անօրէնուհին տեսնել՝ իրողութեան վերահասու ըլլալու համար:

Կը զիմննը Ամերիկեան հիւանդանոց և Տիկինէն կը տեղականանք թէ սկզբունքով հիւանդ որբեր մերժելու հրահանգ մը չկայ, միայն, եթէ հիւանդանոցը լեցուն ըլլար՝ բնական էր որ զանանք եւս ընդունելու տեղ չէր մնար: Այդ պարագային, կը մնար մեզ մաղթել որ մեր որբերը չհիւանդանային, եւ կամ, թէ որ այդ տեսակ դժրագդութիւն մը պատահէր՝ հիւանդանոցը տեղ զանուէր:

Ներկայիս մէջ որբերէն չորս պղտիկներ կան հիւանդ՝ որոնց մօտ կ'առաջնորդէ զմեզ անօրէնուհին, — բարի դիւրահաղորդ կին մը: Կը բացարէ մեզ անոնց ախտին բնոյթը, վիճակացոյցները կը ցուցունէ՝ որոնցմէ հաճոյքով կը տեղեկանանք թէ տղաք օր աւուր ապաքինելու վրայ են: Մաքուր, ճերմակ մնարներու վրայ հանգչեցուցած իրենց զլխիկները՝ չենք նայեր այլեւս անոնց, վտանգի մը սարսափովը համակռւած աչքերով: Անկողիններէն շատեր դատարկ են. ցանցառ են կիներ որոնք վերմակներու ներքեւ զգկտիկ՝ իրենց վիրառոր կամ տառապանքէ ծիւրած մարմիններուն կոտտուքովը հինինան: Առկէ քանի մը ամիս տռաջ ինչե՛ր կային արդեօք սա սրահներուն մէջ . . . :

Երեք հիւանդներ կան միայն այրերու սրահը: Ա-

Նոնցմէ մէկո՞նք քով դեռաստի կի՞ւ մը նոստած , զրէթէ
փարած անելողինին՝ զուրդուրանուը կը չարունակէ նացիլ
անոր երեսն ՚ի վեր :

— «Դէսլքերո՞ն հետեւնքով ախտամէտ մըն է . չեմ




Առանայի Միջազգային Յանձնուժովի ներկայացուցիչ
Մր. Զեմպրես իւ ընտանիքով

կործեր որ այս զիշեր հանէն կը կցէ անօրէնուհին մեր
քովէն :

Անրացատրելի սարսուռ մը կ'անցնի հոգիւս . բռնի
ժպիտով մը կը նայիմ այդ հոգեվարքին , երբ մտածում
մը կրակի պէս կու գայ տաղել ուղեղս . թէ քանի մը
ժամ վերջ՝ երբ այդ աչքերը գոցովին ընդ միւտ՝ հոռ
է . . . ոչու ուսւոյ որիներու շնչուն սպառ նիւին քոյ . . . :

Նոյն սրանք , անօրէնուհին կը ներկայացունէ մեզ ա-
ռայդ , մանկումարդ ուրց մը որ այսօր իսկ ժամանած էր
Անգլիային : Քաջարի ու որասուական անգլուհի մը , որ
այսպէս , հակառակ իր գեղեցկութեան և թարմ տարի-
քին , հայրենիքին մզմնուր հնուու , ծովիրէ անցած եկած
էր մինչեւ Աստանա , հրանուղանոցի մը տխուր յարկին
տակ . ախտակիր անձեր խնամելու , դարմանելու . անոնց
օրհասական հանգիւններուն ներկայ գանուելու . մինչ
մինք՝ Հայերս գեռ տխմարութիւնը կ'ունենանք խորհե-
լու . — կամ լաւ ես է ըսկէ ուրիշներ մեր հասցէին խոր-
հելու . — թէ զանգութեան , անձնուիրութեան պէս բան
մըն է զօր յանձն տուծ ենք՝ քիչ մը ատենուան համար
հոս գալու . մեր հայրենակիցներուն որասուհած անդուր
ազէտէն ազդուած . . . :





Ամերիկան Հիւանդանոց

ՓՐԿԱՐԱՐ ԹԱԳՈՅՆՑ

— 2 —

Հիւանդանոցէն թրժանիի բամզակի գործարանը քայլ մը տեղ է : Դարձին՝ կը մտնենք հոն և գործարանափոջ կողմէ սիրալիք ընդունելութեան մը արժանալով , իրրեւ մարդ և իրրեւ հայ՝ կը յայտնենք մեր ջերմ շնորհակալութիւնն այն գերազանցապէս վսեմ ասպեջականութեանութեան համար՝ զոր յօժարակամ ցոյց տուած էր այս վեհոզի Յոյնը , գնտակի , օրիննի ու կրակի ահաւոր օրերուն՝ իր գործարանին դռւաները լայնօրէն բանալով տասերկու հազար հայերու տուած , տոոյզ մահերէ փրկելով անոնց կեանքերը , մանաւ անդ օրերով չոգիի վրայ պահելով իր մեքենաները՝ յարձակումի տտեն մարդասպանութիւնը կոհմակը ցիր ու ցան ընելու և անոնց հրձիգութիւնը կասեցունելու համար տաք չուրի հեղեղներով . . . :

Ահազին է գործարանը : Այս աստիճանն կատարելաւ գործուած չոգեշարժ մեքենաներով չ-որէն մը յայտնութիւն մըն է պարզապէս , երբ խորհի մարդ թէ հոս , ընակը ութենէն սկսեալ մինչեւ ճարտարարուեստ ու քաղաքակրթութիւն՝ ամէն ինչ իր նախապատմական քունը կը խորդայ տակաւին : Զարմանալի էր որ տեղացի հայեր հակառակ իրենց երեւոնի փարթամութեան , ընկերուիի կամ առանձիւնն ունեցած չէին համանման գործարան մը բամզակի : Այս երեւոյթը վերագրելի չէ թէ միթէ կառավարական արգելքին՝ «Հին ու ժիմ»ի օրով : Եւ արդէն ինչ բան արգիլուած չէր Հայուն . . . :

Աշխատանքի անուշ գոռողոչ մը յեցոցած է ամ-

բոլջ առքը զործարանին։ Բամբակա՛ի բերքը խողակներէն խռանկուած՝ բերուեր զիզուեր է։ Հունակերը կը զատուին մէկ կողմէ, մեքենաներու միջոցու կատարուած անհամար ձևոր ձախարակներու զարձդարձումով՝ բամբակը — կաթերու պէս ձերմակ — աստիճանուրուր կը զզուի, կ'անուածնայ, կ'ազնուաննայ, կը մանուի։ Մեծաշնորհ, խրլացուցիչ աղմուկներու մէջ՝ հորիս բառոր կիներ, աղջիկներ և ացրեր յատին կանգուն՝ լիբինխարի երգեհնոնի մը տեսրով եւերաբենայ զանգուածի մը առջեւ՝ լիցուած ձախարակները կը հանեն զլանածնեւ կիոցներու վրայէն, պարագներ անցունելու, և, պասահարար փրփած թերը մասներու թեթեւ։ Հօրմով իրարու կցելու համար։ Դերձանք պատրաստ է, անդին, ուրիշ ընդարձակ բաժնի մը մէջ, բայտակցած թելը կը մանէ ոստայնանկ, զործիքին մէջ՝ ուր կտաւն է որ կը հրասուի և ծրաբներու կը վերածուի։

Դուրսը, բակի մը խորը կը տեսնենք ջրազացքի մը ժանգոս միաց դդները՝ քանի մը լայն խողավակներու հետ։ Ասոնք նշխարներն են եզեր այն սկզբնական պարզուի աղօրիքին, — թանկաղին յիշատակ Թրփանի ընտանիքին համար, — զոր ժամանակու հայր Թրփանի հեռառոր աեղէ մը Աստանա գաղթելուն՝ կորովի ու նախաձեռնութիւնն ունեցեր էր զայն հաստատելու և բանեցունելու, մինչ այսոր՝ միւնչոյն աղօրիքին տեղը՝ տղաքը կառուցեր են այս հոկայ արհեստանոցը, բամբակի գէշգերուն հետ զիզելով անհուն հարսաւ թիւն։

Եւ մինչ սկ սկ անիւներ իրենց չընանը կընեն մը տահորի, և ձախարակի ու մազոզի բաւիլ մը կատզած հովերու պէս հիւ կու զայ անդադար, ատոնցմէ առթուող աղմուկը միտքու կը ձգէ յանկարծ զժոխային այն ժխորը՝

զոր բարձրացուցած էին այս յարկին տակ ապաստանող հայեր Ապրիլի օրերուն, մինչ գաղաճադէմ պանդոյրներ դուրսէն կոռնայի՞ն բարձրաղաղակ, արիւններու ծարաւէն գերազրգուած . . . :

Ի՞նչ փրկարար թագստոց :




ՏԻՐԵՐ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԵՐ

•••

30 Հայութ

Անընդհատ դիմում ծնողաց կողմէ՝ իրենց տղաքը դպրոց ընդունել տալու համար : «Ազգանուէր»ի վարժարանին առաջին աշակերտուհիները պիտի ըլլան Արրանցէն յիսունի մօտ որբուհիներ որոնց արձանագրութիւնը կատարուած է . մնացեալները կ'ընդունոին թաղեցիներէ : Երկու չարթի պիտի բացուի գպրոցը . դաստիօսութիւնը պիտի սկսին : Գիրք, թուղթ, ձեռագործի նիւթեր, դըպրոցական ամէն պիտոյք կեղրոնէն խրկուած են արդէն, աղայոց կարողոթիւնները քննուած, կարգերու բաժանումն ալ վեր ՚ի վերոյ եղած է :

Յետ միջօրէի, ծանօթներու հետ բանտ կ'երթանք, հոն որ կը մնան գետ համբաւառոր կարապետ Կէօվտէրէլեան և ուրիշներ : Դիմում ընելու, նախապէս արտօնութիւն ստանալու պէտք չկայ ներս մտնելու համար : Սույնա-



Սամուել Ավետիսիստան

Հոր պահանձ զօրք մը մէկ կողմ կը կենայ . Եւ մենք փայտէ քանի մը սանդուղներէ ելլելով կը մանենք ընդարձակ , քառանկիւնի և ըստ բաւականի լուսաւոր սենեակ մը որ կը նայի կառավարական պաշտօնատան բակին գրայ :

Գետինը՝ բազմոցներու վրայ նստողներ ոտքի կ'ել-
լն և «Հրամմեցէք»ներով կ'ընդունին զմեզ։ Կը հրա-
ւիրուինք պատուոյ տեղերը բազմելու այս անփառուակ
առանձնոցին, և բարձեր կուգան մեր թիկունքին դրուե-
լու։ Տարաբախտ հայ բանտարկեալներու կողմէ արտա-
յացուած հիւրասիրիկ այս փութկոտո թիւնը չգիտեմ
ինչու վերջին ձայր անհանգիստ կ'ընէ զիս։

Չորս հայեր կան մեր գէմ՝ իրենց մասնաւոր խու-
ցով և քիչ շատ տանելի կեանքով։ Բայց բանտարկեալ
են վերջապէս, աւելի ճիշդ՝ դատապարտեալներ։ աք-
սորի վճիռը վազուց արձակուած է իրենց հասցէին, եւ
՚ի դիպահոջ կը մնան այս տեղ՝ առ այժմ հանդորժելի
պայմաններու մէջ։

Մէջերնին է Կէօվտէրէլեանը, Գողիաթի կազմով
հումկու, քաջալանջ մարդ մը, հոս նետուած՝ ժողո-
վուրդն ազատամբութեան մղած ըլլալու մտացածին ամ-
րաստանութեամբ։ Առասպելային այս զրոյցը վերջէն
ուղղուած և ձմարտութիւնը պարզուած է թէե, — քանի
որ ինք ջարդի օրերուն Սիս գտնուելով՝ գլխովին ան-
տեղեակ էր ամէն պատահարի, — բայց որպէս զի միտ-
քերը հանդարտին, Կէօվտէրէլեան դատապարտուած է
հինգ տարուան աքսորի յերուսալէմ, հոնկէ ալ Հռոդոս
փոխադրուելու համար։ Բնական էր որ իրեն գէմ եղած
այս անարդար վճիռին համար բողոքէր եւ դիմէր վե-
րաքննութեան, այնու հանդերձ իրեն պատասխանուած
է թէ Պատերազմական Ատեանի վճիռ մը անվերաքննելի
է Սակայն ինք կը թուէ բազմաթիւ թուրքեր, ՚ի մէջ
այլոց իհսան միքրի, Ապահու Պատէր, Իսմայիլ Պաֆան
և Պոմապը Սալին, որոնց մասին Ա. Պատերազմ. Ատ-
եանի արձակած վճիռները՝ Պատերազմ. երկրորդ Ատեանը

վերաքննեց, պատիմնին թեթեցուց եւ անպարտ արձակեց Պօմալը Աալիհի պէս մարդ մը՝ որ իր գործարանին սուլիչովը Զարդի նշանը տուած էր խուժանին . . . :

Իր դէմը նստած է քաղաքիս Երբենի Երևելներէն Աւետիսեան Աամուէլ՝ որուն կեանքը մարտիրոսերգութիւն մը եղած է ամիսներէ հետէ : Տաս'երեք հոգի չարաչար ջարդուած են իր տունէն, կին, զաւակ, ազգական, բոլորին դիակներն այ աչքովը տեսած, տունը ժամերո՛վ գնտակներէ ծակծկուած և ինք հրաշքո՛վ փախած այդ ճշմարիտ Մահատունէն : Զերբակալումէն յետոյ, վիճակուած է իրեն քաշկռտել վեցամսեաց չզթայակիր մարդու կեանք մը՝ համակ տանչանք ու տագնաապ, ուր, մէ՛կ գիշերուան մէջ, տեսած է ձերմըկիլն իր մազերուն, նոր ժան վալժանի մը պէս, իզմիրլեանի՛ մը պէս : Այս անձն է ահա որ դատապարտուած է աքսորի, այն միակ յանցանքով թէ հրազէն պարպուած է իր տունէն . . . :

Ոտքի կեցած, մեզի սուրճ եփելու վրայ են երկու կորովի երիտասարդներ, թորիկեան Վահան և Թաղիրոսեան Տիգրան, տասնեհինգ տարուան բանտարկութեան դատապարտուածներ՝ իրենց տուներէն զէնք քաշած եւ մարդ սպաննաած ըլլալու ամբաստանութեամբ, մինչդեռ յոյներ եւ թուրքեր կը վկայեն թէ ատոնք նոյն միջոցին տուներնին չէին գտնուեր, այլ փախած էին :

Փոխ առ փոխ կը նայիմ այս զլուխներուն . իրենց առոյգ կեանքերուն վրայ արձակուած աքսորի ու զընդանի դատապարտութեան մթութիւնը կապարի՛ ուժգնութեամբ կը ծանրանայ հոգւոյս վրայ : Անցեալ օրերու վրայ կը խօսուի . վիշտերը կը թարմանան, կ'արծարծին, ու կուրծքերէ հառաջներ կը խլուին յանզգայս :

Յոյսի, ազատութեան պայմանագրական մազթանք-



Խառապիս Ակօվտերելիան

Ներ իրարու կը յաջորդեն , յորդորներ կ'ըլլան համբերութեամբ տանելու դատապարտութեան լուծը . Հաւատքունենալու Արդարութեան վրաց և սպասելու Անոր ունակընկալ գալստեան . մինչ մեր նայուածքը լուսամուտներն գուրու կը թարթափի , երկինքի ու երկրի հորիզոն-

ները չափելու և անոնց անհունութեանք մէջ որոնելու թէ կա՞ր արդեօք տառական իմաստէ վեր՝ իրական արդարութիւն մը . . . :

Մութը կոխելու վրայ է երբ կը բաժնուինք իրենցմէ : Բակին մէջ, գետնին փակած խրճիթի մը երկաթապատ պատուհանէն գլուխ մը կը շարժըակի . մե՛զի է որ կը ձայնէ ան : կը մօտենանք :

— «Եղրայրներ, ե՛ս ալ բանտարկեալ եմ, ինձի՛ ալ այցելեցէք» կ'աղերսէ ան պազատագին շեշտով մը :

Երկաթ ցողերէն ներս նետուած ակնարկ մը բաւական կ'ըլլայ նշմարելու կմախաձեւ կերպարանք մը՝ անկողինի մը վրայ ընկողմանած :

— «Բանափ ընկերս է ասիկա, հիւանդ, զրէթէ անցյա» կը յարէ Աալաթեան՝ զոր մինէ ոմանք ճանչցած են արդէն :

Հոս չէինք տեսներ պահ մը տռաջուան այցելած բանտերնուս հանգիատը. նկողի պէս տեղ մը, խոնաւ, անցյա, ուր մանտանդ հիւանդ ալ կար : Կը խոստանանք տռաջին առթիւ զալ այցելել իրենց, ինչպէս նաև կը մտադրենք երթալ տեսնել տասնեհինդ հոգիի չափ այն հայերը թշուառ՝ որոնք աղքատ, անտէր, փականքներու ետին կը մնային հոգ, հասարակաց բանտը, քարանձուի պէս որջ մը՝ լոյսէ և օդէ զուրկ, ամենազգի հասարակ չարագործներու հետ քով քովի * :

(*) Այս տողերը շարուելու վրայ էին, երբ Զերմեր աւետեցին Կայութանկալութեան անդրանիկ տարեդարձին առթիւ (14 ապր. 1910) ազատ արձակման լուրը Այ հայ բանտարկեալներու, որոնց մէջ են Կէօվտէրէնեալ և Թորիկեան՝ Առանայի բանտէն, Թաղիբոսեան՝ Պոտուրումէն ուր փոխադրուած էր մեր այցէն թիւ յետոյ իսկ Ս. Աւետիսեան իր դեռասի աղջկան ՚ի Պօլիս անձամբ կատարած զիմումներուն շնորհիւ ազատ արձակուած էր շատոնց, նոյնպէս եւ Աալաթեան :


ԱՐԵՏԱՎԱՅՐԻ ԶՈՒՐԵՐԱԿ ԱՐԵՏ

ՅԱԿԱՀԱՅՔՆԵՐ 1909

Պատուհաս մը եւս ահա յանկարծ կ'իշեայ արդէն ասուազած, արդէն պիեսազաւ ժողովուրդի մը զիխուն:

Օրերէ ՚ի վեր անձրեի տարափներ անդացած են եւ ամէն կողմ թաց է ու խոնաւ: Շարամի որ, կէս օրէ վերջ, լուր կ'ակսի չըջիւ թէ Արհանք յարդած է և եզերքի դաշտերն ողոզած: Կամորջէն՝ որ դիմած ենք հազճեպ, Արհանք կը տեսնենք իր աղբերուն բոլոր ափրականութեամբը յաղթական: Չուրերը գեղին են ու պղտոր, եւ հոսանքն ուժգին է ու կատազի: Հեռոն, հոսանքին զիրին են կառավարական հիւանդանոց ու յարակից շնչքեր, ասդին ջուրերով ողոզուած են գետեզերքի թաւրք թազեր ու տաներ: Խոնուած զիտողներու անզգայ, անկարեկիր երեւոյթը վտանգի մը ահաւորութիւնը չներշնչեր մեզ, և հետզհետէ կառավարական պատօնաւունն եկող եզերող ջուրերը սարսափի տպաւորութիւնը չեն թոգուր վրանիս:

Երիկանը կը յաւաջանայ տակայն, և խաւարին հետ մասց թշուառութիւնը ծայր կռւ տայ, հետզհետէ տիսուր լուրեր կը հասնին. ջուրերն ելած ողոզած են հայարնակ թաղեր՝ Զարչափուխ, ՚եր թաղ, Թօսպազի թաղ, Քիրէմիտ Խանէ, և հուրէ ու ջարդէ հեւ ՚ի հեւ աղատած ժողովուրդ մը, — ամիսներու ընթացքին հազիւ քանի մը քուրջի տիրացած, — հիմայ ջուրերու մէջ է թաթիստած: Արիանը թունդ ելած են և ձեռքերը՝ զա-



Պաւլսոյ Ծաղկաւ «Համիսիկ Զեօնէսի» պղողութիւն տաճա

լարուած։ Ճար մը, ի՞նչ կարելի է ընել։ Անվեհեր տղաք, սակայն, վտանգի վայրերը դիմած են, և գիշերն ամբողջ։ մինչեւ առաւօտ կու գան ու կու գան, Հայոց եկեղեցւոյն բակը կը դիզուին խխում լիսպիկ եղած կիւեր, մանկիկներ, ծերեր, թշուառութենէ եւ սոսկումէ խելայեղ բոլորն ալ, կու գան անոնք անվերջ, որոնցմէ մէկ քանիներ հազիւ կրցած են ազատել իրենց թրամած մէկ անկողինը կամ վերժակը։

Առաւօտ է արդէն և անամագ, մաքուր երկինքի մը վրայ գեղեցիկ արեւ մը կը չողայ։ Ա՛լ ողողուած է երկիրը, ջուրերու մէջն ենք. կրնա՞ն ամպերն անհետիլ եւ թոյլ տալ արեւին որ փայլի։

Տարօրինակ խուճապ մը կը տիրէ։ Եկեղեցւոյն բակը խոնուած ամբոխն օգնութիւն կը պօռայ. կառք, ձի, պարան ամէն ինչ պէտք է, որպէս զի երթան ազատեն կիներ ու տղաք, որոնք հեռուն, ջուրերուն մէջ, ծառերու վրայ թառած մնացած են գիշերն ողջոյն։ Ամէն նոր հասնող՝ աղէտի նոր պատմութիւն մը, գործուած աւերի մը նոր զրուագն ունի հեաը թերած։ Զարչափուխի և շրջականներու տուներ, որոնք Միջազգայինին միջոցաւ էին նորոգուած կամ շինուած, հողէ և յարդէ կառուցուած այդ բնակարանները մնեմ մասամբ փլած էին։

Անոելի եղած էր ահ ու սարսափը մանաւանդ գիշեր ատեն։ Առ ՚ի չգոյէ թաղապետական ո՛ և է պաշտօնեայի, անձնուէր բժիշկ մը՝ Տքթ. ՚լ. Փալուստեան, նաև Արշակ Զաքըճեան քանի մը Հայ տղոց հետ ձի հեծած՝ մինչեւ առաւօտ ջուրերուն մէջ մնացած և կեսնքեր փրկած էին։ Ահարկու եղած էր տեսարանը մութին, այդ ջուրերուն մէջ, երբ պատ մը յանկարծ փղելով հոսանքը կ'ուժովիւար, և կամ ազատարար կառքեր առ խարխափ գաւ-

ցած ատենակին՝ խորութեանց մէջ կը գլտորէին յեղակարծ :

Զանգակատան բարձունքէն մեր աչքին առջեւն է ամրողջ Ատանան, որ իրաւամբ հով մըն է հիմայ : Արհուն, որ իր ընթացքը կը կատարէր քաղաքին արևելեան եղերքէն, ծովածաւալ տարածութեամբ մը սեղմիւ շրջապատած է քաղաքն ամրողջ . իր կոհակներն եկած հասած են անոր տափարակ մասերուն, թափանցած են անոր ուղիներուն : Զուրերու մէջ են թրփանիի գործարան, ամերիկեան հիւանդանոց, չոգեկառքի կայարան : Զուրերը մէկ ու կէս կանգուն բարձրութեամբ եկած են մինչեւ Պուղաւայ Բազարը կոչուած տեղը, հիւսիսային կողմէն՝ մինչեւ Ղազանճըլար Տաղը, Աւանիայի գործարանին առջեւ : Եիւրէքլիի գեղեցիկ դաշտագետին ուր թրքաբնակ 80—90 գիւղեր կը գտնուին, ջրամոյն է բոլորովին :

Աիհուն եւ ձիհան յորդելով ու միանալով է որ գործած են այս աւերը : Կը պատմուի թէ 96ին և աւելի առաջ՝ 74ին ալ պատահած էին յորդումներ, բայց անոնք այս համեմատութեան չէին հասած, եւ կորաքամակ ծերունիներ կը հաստատեն թէ Ատանա ծնած եւ ապրած ըլլալով, երբեք աւեսած չէին նմանօրինակ յորդում մը :

Նմանը չտեսնուած ջարդի ու թալանի մը՝ նմանը չտեսնուած յորդում մը, մաքրագործում մը պէտք էր : Եւ երբ մարդկային արդարութիւնն անկարող եղած էր այդ բանն ընկլու, անդին, Բնութեան ծոցէն հեղիկ միջիկ սահող Աիհունն է որ ահա կը կատղի, կը փրփրի, կ'ուսի, կ'ուղէ իր յատակը մաքրել հայ զոհերու նեխած դիակներէն, կ'ուղէ քաւուիլ ինք այդ անմեղներու արիւնէն : Ու իրեն օդնութեան կանչելով ձիհանի ջուրերն ալ, կ'երթայ Ապտալներու, Ֆէլլահներու թաղերն, ա-

նոնց երգիքներուն տակ խլուած ու դիզուած կողմազուար կը քչէ կը տանի , կը տանի դէպ ՚ի ծով , կը տանի դէպ ՚ի ոշնչութիւն :

Կամորջին վրայ կը հանդիսիմ Ապտալի մը , որ արիւնարցունք կու լոյ , և ձեռքը բանած բահը ցուցունելով՝ իր հինգ հարիւր սովիի հարասութենէն միայն այդ գործիքը մնացած ըլլալը կ'եղերերգէ . ուրիշ Ֆելլահ կին մը իր ոչխարներուն , իր տասնեակ կովերուն անհետանողը կ'ողբերգէ : Անձնիւր փախստական , այսպէս իր կորուսի երեմիտականը կ'ոգէ հիմայ՝ Աղէտավայրին վրայ թափառայած :

Դեաը պիտի չգար երբեք մեր թաղերը , պիտի խընույթը անոնց , բայց կ'ըսուի թէ անծանօթ ձեռքեր մութին մէջ գործած են , անոր կողքն ՚ի վեր բարձրացած թռւմրին վրայ փաղար մը բացած են՝ անդին ուրիշի մը արմտիքի գործարանը բացարձակ փճացումէ մը փրկելու համար : Զուրերն այսպէս եկած խուժած են մեր թաղերը , տարած են անոնց աղքատիկ բնակիչներուն ցնցութիները , սակաւիկ մը ձաւարն ու կորեկը , — բովանդակ որաշարնին ձմրան օրերուն :

Հիմայ կը չարժին այդ խեղճերը ժամուն բակին մէջ . ամէնքն ալ խռնուած զիզոււած են հոն , ամէնքն ալ տրտունջ մը , բողոք մը , աղերս մը կամ անէծք մը ունին շուրթերնուն ծայրը : Ոչ ոք կը լսէ սակայն իրենց : Չեռքեր օդին մէջ կը չարժին , զէմքեր կը ծռմուկին . կու լա՞ն թէ կը պաղատին . ոչ ոք կը նայի իրենց . հաց մը կը նետուի տաջենին . չոր հաց մը . ու կը խորհուի թէ այդ արդէն բաւական չէ

Ի՞նչ անուն տալ եւ ի՞նչ անէծք տեղալ բոլոր անոնց որոնք տունի տեղի տէր , դիրքի , արժանիքի

տէր այս ժողովուրդը հասցուցին այս անտէր անտի-
րական վիճակին, որոնք այս ժողովուրդը՝ վիշտէ ու
տառապանքէ խելայեղ, տմարդութեան, անբանութեան
գուռը հասցուցին, քուրչի և աղտի մէջ թողուցին
զինք, թողուցին որ տաղտապի ան, ծաղր ու ծանակ,
նշանակ եղած, և սպառապն ու փնանայ . . . :

Անհուն ցաւը կուրծքին տակ, և արցունքի թացու-
թիւնն աչքին մէջ, մարդ յուսահատօրէն կը խորհի թէ
ինչ ձար կարելի է ընել անոնց :



ԴՐԱՅԻՆ ԲԱՑՈՒՄԸ

4 Եպիսկոպոս

Կայծակ, փայլատակում, թօնքնելց, ամենի մրրիկ-
ներ, զետերու յորդում և ողողում. ասոնք եղան վեր-
ջացող շարթուն՝ Բնութեան անհամբոյր կատակները:
Երջակայ թրքարնակ զիւղերէն, — հայարնակ զիւղ մնաց
միթէ, — որու լուր մը չէ հասած :

Զուրերը նուազելու վրայ են: Գարնանամուտի հը-
րախանձ Ատանայէն վերջ՝ ահա՛ ձմեռնամուտի ձախճա-
խուտ Ատանան: Խմացանք թէ զինուորներ՝ հեղեղներէն
քչուող զնչուներու դիակներ հաներ են Սիհուն զետէն:
Պատիճը վերէն էր որ կու գար աւերազօրծ եւ աւա-
րատենչ այդ մարդոց:

Աիհուն հիմայ ամբողջովին պղտորած՝ կորեկօղիի
անհուն աւաղանի մը տեսքն է առեր։ Համակ շարաւէ
ձեւացած ծովի մը թերեւս նմանցունէր զայն՝ անցեալէն
վշակոծ երեւակայութիւն մը։

Օգերու այս անտանելի շարքին մէջ, թօնուա եր-
կինքով մը՝ դպրոցին բացումը կատարեցինք նախընթաց
որ։ Եներկայ էին թորոսեան Արխոզոմ քահանայ, Գոռո-
զեան Խաչատուր, Փափազեան Էւսոն, Քէշիշեան Միհ-
րան և աշակերտուհիներու ծնողներ։ Տէր Հայրը սըր-
աասողեց ուսանող մանկացին և ուսուցական մարմինը
զեզեցիկ յորդորներով, Հնորհակալութիւն յայանեց սրտա-
զին Ազգանուեէր Հայուհեաց Ըսկերութեան՝ զաւաններու
մէջ անոր կատարած փրկարար գործունէութիւնն ՚ի վեր
հանելով։ Որբախնամի ժրածան պատուիրակը փութաց
շեշտել սեպուհ կարեւորութիւնը մայրենի քաղցր բար-
բառին, հայ աղջկան պարտքը՝ մաքրասէր, զգօն եւ
ժրադլուխ ապրելու, և վերջացուց իր խօսքերը Հնորհա-
կալու զգացմամբ Ըսկերութեանս մասին որ ոչինչ զլա-
ցաւ իր խօսքուրդէն և իր լումայէն՝ այս տարարախտ
փոքրիկ հայուհիներուն կրիթական գործին համար։

Ինձի կը վիճակէր հուսկ ապա հրձուանքով համակ-
տիլ նախ՝ սանուհիներու այս հոծ խմբումին ՚ի տես եւ
ներկաներու այս խօսքերուն ՚ի լուր, յետոյ՝ խոստովանիլ
թէ Ըսկերութեան բառձը պէտք չէր զոհողութիւն մեկ-
նել, այլ պարտք։


«Ա-Բ-Գով պիտի վերաշինուի Եղեմը» գրած է Հիւկօ
այնքան իրաւամբ։ Մազթենք որ դպրոցներ վերստին
դրախամի վերածեն զուլումներէ քարուքանդ այս քա-
ղաքը։ Դիտութիւն եւ ուսումն ամէնուն, քաղքինին
ու զեղչուկին, տոհմիկ մարզոց և խուժանի զաւակաց՝

զիտութիւն եւ ուսում առ հասարակ։ Ո՞ր հայ հիացմամբ չէ կարդացած արդեօք սա տողը Եղիշէի, նոյն իսկ դարե՛ր առաջ գրուած։ «Եւ այս ամենայն չարիք մտանեն ՚ի միաս մարդոյ յանուսութենէ . . .»

Որբանոցը պատապարեալներով միասին՝ երկու հարիւր հոգիէ աւելի են մեր գպրոցը յաճախողները։ Ամէն կողմէ ծնողք կու գան՝ իրենց աղջիկները մեր գպրոցին արձանագրել տալու համար։ Բնաւ չէր յուսացուեր որ այսքան ստուար թուով աշակերտուհի կարելի էր ունենալ. շատեր ալ օտար վարժարաններ դիմեր են առաջոց՝ հայ դպրոցի չդոյութենէն։ — Ոմանք 4—8 ՀԵ-Է+ պիտի բերեն։ (Հոս ամէն ինչ ՀԵ-Է+ կը հաշուեն). թէև ինքնին աննշան թոշակ, բայց անտեղի չնկատեցի այդ գումարը պահանջել իրենցմէ, որպէս զի վարժութիւն մը ըլլայ։

Այսպէս ահա «Ազգանուեր Հայուհեաց»ը Կիլիկիոյ ծոցին մէջ իր վարժարանն ունեցաւ, ձրի գաստիարակութեամբ մը հոգեւին միսիթարելու համար բախտէն անժառանգ ախուր կարառանը՝ բունազիրկ և անտերունչ Հայ որրու հիներու, և, յուսաւորութեան ջահը վառած՝ պատրաստելու համար վազուան Հայ մայրերը։





Վարժարան Ազգաւորեր ՀաՅութեան Ընկերութեան
⇒ Ա. Տ. Խ. Ս. ⇐



ՎԵՐՑԻՇՈՒԹՅՈՒՆ

Ժամանակաւ, դեռ գպրոցական, երբ կիմանայինք Միացեալի և Ազգանուուէր Հայուհեաց Բնկերութեան անոնները, շատ հեռու էինք բմբոնելու այն մեծ նշանակութիւնն որ ծածկուած էր այդ անուններուն ետեւ, չատ հեռու էինք զգալէ այն գերազանցապէս ազգասիրական, մարդկային ու վիթխարի գործը զոր կոչուած էին կատարելու այդ երկու Բնկերութիւնները: Վեր ի վերոյ գիտէինք թէ անոնք գպրոցներ կը բանային հայկական գաւառներու մէջ Հայ մանուկները գաստիարակելու համար, զանոնք կրթելու եւ մարդ բնելու: Այսքան ծանօթութիւն մը սակայն, անշոշտ այն ատենները, զարաւոր պատճառ մը եղած չէր մեզ անկեզծ հիացումով մը վերաբերուելու այդ Բնկերութեանց մասին:

Տարիներն անցան սակայն, Համբառեան շղթաներն առելի սեղմիւ ամրապնդու եցան մեր վիդերուն շորջ, և արիւնի ու կրտկի խոլ յորձանքներ սկսան շրջիլ հայկական գաւառներու մէջ: Հայը բնաջնջումի բոլոր այդ շրջանին՝ ունեցաւ իր անձնուրաց հազարաւոր զաւակները, խանդոս անվեհներ սիրտերը, բարի եւ իմաստուն հոգիները, կիմանայինք թէ այդ ազնիւ որդիներէն չատեր զաւառական արս ինչ կամ այն ինչ գիւղին կամ քազաքին մէջ՝ Միացեալի գպրոցէն անցած էին, ու մենք անոնք այսուուժ լուսամիտի և անձնուէրի դէմքերուն ետեւ Միացեալի նախկին սան մը, մեր պատկառու հիացումով կառելնար Միացեալի հանդէս: Դպրոց բանալը, զա-

ւառներու յետին անկիւններն իսկ երթալ դպրոց բանալը մեր տիսեղծ հասկացողութեան առհանուէն դուրս՝ չա՛տ աւելի օգտակարութիւն ունեցող, կենսական բան մըն էր:

Աւ եկու Օսմ. Առհմանադրութիւնը : Առաջին մտածման հետ առաջին շարժումն եղաւ այդ բնկերութեանց նախկին անդամներուն՝ վերաբանալ այն դուռներն որոնք բանաւորի ձեռքերով կզգուած էին և աշխատի՛ տալու Հայոստանցի ազուն կրիւթութիւն որուն ծարան ուներ ան: Մտածումը գեղեցիկ էր ապաքէն և շարժումը գովելի: — Հիմայ որ առաջին անգամ բլլալով կը գտնուիմ հայկական գտառի մը մէջ, հայ բնակչութեան մը ծոցն, ու շուրջս կը տեսնեմ տղիսութեան բարդ բարդ կուտակուած թանձր մթութիւնը, — տղիսութիւն նոյն իսկ Հայ լեզուի, Հայ պատմութեան, տղիսութիւնն անսահման, անծայրածիր, — լոյսի կարօտութեան մարմաջը կը բորբոքէ սիրոս, և անսպայման, անբացատրելի կերպով կը զգամ թէ ի՞նչ է եղեր դպրոցը՝ մանաւանդ Հայ գտառի մը մէջ:

Որքա՞ն իմաստուն եւ բարի են եղեր այն մարդիկ որոնք խորհեր են բոլոր ասոնք և բնկերութիւններ են կազմեր: Անիւնները դպրոցով պիտի վերածնին, աւերները դպրոցով պիտի վերականգնին, դպրոցն է որ պիտի մաքրէ սրբէ այս միտքերը, պիտի վանէ սեւ ժանրը տղիսութեան, պիտի մերկացունէ այս մարդիկն իրենց բնագդական ազատառութիւններէն, անտաշութիւններէն և պիտի տայ անոնց՝ ինքնազիտակցութեան թանկազին շնորհը:

Տաճա՛ր հրաշագործ, վըսե՛մ ձուրաւան
Աւ կապարն յուկի, նիւրք յոգի դառնան...

Բազում են այն զիւզերը, նոյն իսկ բազում են այն

քաղաքներն ուր դպրոցը գոյութիւն չունի։ Միացեալը սակայն ձեռնարկած է իր լուսաւորման սխրալի գործին։ Մուշ, Կարին և շրջականներ ունին իրենց դպրոցները։ Կիլիկիոյ մէջ ալ իր գործունէութեան սկսած է Ան։ Զօք Մարզուանի պատուական ժողովուրդին ծոցը բացած է ան իր դպրոցն, ու պիտի շարունակէ անշուշտ բանալ այլուր՝ որքան ներէ իր ոյժն, որքան թոյլատրէ իր պիտածէն։ Բոլոր սրառվեխա մաղթենք որ զօրաւոր ըլլայ իր ոյժն, ու իր աղբիւրներն անսպառ։

Հոգին հրճուանքի յուղումով մը կը դողայ և ինք- զինքը մարդ անզօր կ'զգայ բացատրելու այն անհուն բարիքն որ կայ դպրոցներ բանալու մէջ, մանաւանդ հուն ուր մանկութիւն մը կայ թափառայած։ Զափաղան- ցութիւն մը պիտի ըլլար արդեօք ըսել թէ այն որ կ'ուզէ իր ըրած բարիքին ամրակուռ ու ամրապինդ հաւասարիքն անենալ, թող իր դրամը տայ դպրոցի և դաստիարա- կութեան համար։

Միացեալին քովե ՚ի վեր, օգտակար ըլլալու ոչ նուազ փափաք մը ունեցաւ նաեւ Ազգանուէր Հայուհ- եացը։ Ան ալ ունեցաւ իր աղջկանց վարժարանները Մուշ, Սասուն և ՚ի շրջակայս։ իսկ Կիլիկիոյ մէջ՝ Զէլ- թուն, Հաճըն և Ատանա։ Եւ թափծութեան ու բռերու յատուկ քաղաքի այս արհաւիրքին մէջ՝ կը հրճուիմ պահ մը, երբ քիչ առաջ կ'ստանամ նամակ մը, որով Տիկին Սիսիլ կ'իմացունէր ինձ բոլոր կիլիկեան որբանոցներու աղջկանց կրթ։ Հոգին ստանձնումն՝ Ընկերութեանս կողմէ։ Ուրիշ դպրոցներ պիտի բացուին ևս Մէրսին, Զօք Մար- զուան, Հասանպէյլի, Այնթապ, Մարաչ և Հաճըն։ Առ հոգին ձեռնարկ, որուն իրագործումին համար նուազ զոհովութիւններու, նուազ դժուարութիւններու չէ որ

պիտի ևնթարկուին անդամուհիք։ Սակայն գործին վեհաւիւնը խանդավառած է զիրենք և կարող գարձուցած ամէն խոշընդուաերու կուրծք տալու։

Բարեբար ձեռք մըն է ահա որ այսպէս կ'երկարի գէսլ ՚ի կիլիկեան որբանոցներէն ներս, բերելով իրեն հետ մի քիչ լոյս, որբուկի գէմքերը լուսազարդելու։ Խ'այ խայտանք պիտի ունենան այն տղաքն ալ, իրենց կարգին, երբ առաջին անդամ իրենց արոտի զիրք ու զրիչ։

Աւանայի վարժարանն՝ որ բացուեցաւ անցեալ երկուշարմի, հիանալի թատր մը եղաւ յուղումի և հըրժուանքի։ Հոն էին որբանոցի աշակերտառուհիք և միւսները։ Երբ ընկերութեան կողմէ զրկւած դասազիրքերն ու տեսրակիները կը բաժնուին, աեսայ ազջիկ մը որ զիրք մը սատանալուն՝ գուրգուրանքով սիրտին վրայ սեղմեց ու համրութեց զայն, եւ ուրիշ մըն ալ տեսրակ մը եւ մատիս ընդունելուն՝ աչքերը ուրախութեան արցունքով լեցուեցան, առանց հաշուելու նաև բոլոր այն ազջիկներուն որոնք զերազանց ուրախութեան մը մէջ կը լողացին։ Ու այդ վայրկանին անկարելի էր չօրնել բոլոր անսնք որ իրենց լումաները նորիրած էին այս ազջիկներուն դաստիարակութեանը համար, և անսնց զիրքը, թուղթը, զրիչը զրկած էին ծովերէ ասդին։ Թանկագին են ատոնք իրենց համար։ Ճրարուած են ատոնք թաշկինակներու մէջ եւ ամէն առառօտ երկիւղածութեամբ կը բացուին թաշկինակները՝ զիրքերն ու տեսրակիները մէջէն հանուելու համար։ Տեսայ նաեւ որբուհի մը, սիրուն պզտիկ ազջիկ մը, որ հանգիստի մը պահուն, անհազորդ ընկերուհիներու զրօսանքին, պարտէ զին մէկ անկիւնը քաշուած, գլխահակ՝ իր տեսրակին առաջին էջը կը լեցունէր նոր սկսած Մայրինի լեզուին առաջին տառերով։

Ընդունակ, ատակ են զարգացումի մեր գաւառացի ղաւակները։ Բանանք դպրոցներ, որպէս զի անոնք չխորթանան մննէ, որպէս զի օր մը վերմակի մը կամ անկողինի մը համար այլադաւան կրօնամոլ մարդորսին չյանձնեն իրենց մարդկային արժանապատռութիւնը. բանանք դպրոցներ, որպէս զի սիրեն անոնք իրենց լեզուն, իրենց ցեղն, ամէն ինչ օր մարդկային է, լուսաւոր է եւ գեղեցիկ։

Մեր արդի գրականութեան պանծալի գէմքերէն՝ Տէմիրճիպաշեանի՝ տանք խօսքը. տեսէք ի՞նչ ուժգնութեամբ եւ ի՞նչ ճշգութեամբ պարզած է ան իր հայեացքը. — «Գանելու աշխարհները հատան, այլ գեռ ո՞րքան աշխարհներ լուսաւորելու. մարդկային ազգի բոլոր ցեղերն ալ ճանչցուեցան, այլ գեռ ո՞րքան ցեղեր քաղաքակրթելու. ընկերութեան բոլոր խաւերն ալ ուսումնասիրուեցան, այլ յետին խաւերու, ստուարագոյն խաւերուն մէջ զեռ ո՞րքան մթութիւն, ո՞րքան մերկութիւն, ո՞րքան թշուառութիւն նիւթական եւ բարոյական։ Դիւցազն անոնք պիտի կոչուին, ոյք ընթանան ջան ՚ի ձեռին, եւ ոչ անոնք ոյք արշաւեն սուր ՚ի ձեռին։ Անոնք դիւցազն ոյք՝ բարձր իմացականութեամբ ու դրիւք՝ խռնարհ դասերուն համակրին, որ զթութեամբ դարմանեն նիւթական աղքատութիւնն, ու զիտութեամբ՝ մտաւոր աղքատութիւնը։



ՆԵՐԿԱՑԷՆ ԵՒ ԱՆՑԵԱԼԷՆ

— 2 —

Ծ Արքէն.

Նախորդ օրերու ամայոթիւնը չկայ այլ եւս Առաջնորդարանին շուրջը : Ազողումէ աղէտեալներ , չքաւորութեան ու զրկումի կենդանի պատկերներ կը վիստան հիմայ եկեղեցւոյն բակը , վերնատունը , մանչերու եւ աղջկանց վարժարանները , մանկապարտէզին մէջ , ամենուրեք , ամենուրեք : Թրջած քուրջի կտորներ , վերմակի տեսքով դոյնզգոյն ծածկոյթներ կախուած են ասդին անդին , պատուհաններէ վար , վանդակորմներու վրայ՝ արեւուն տակ չորցուելու համար . — ջրհեղեղին խաղերուն արդիւնքները բոլորն ալ :

Անօրինակ է խոնումը դրանն առջեւ Առաջնորդարանին որուն պատուհաններէն կ'սպասեն շատեր՝ ստանալու կառավարութեան կողմէ բաշխուած նպաստին վերջին մնացորդը : Ապաստոմի անձկագին , տաժսնելի վայրկեաններ , ժամներ , օրե՛ր իսկ : Այրիներու եւ որրերու սպաւոր թափորն է ասիկա անվերջ , ազազուն եւ աղաջաւոր :

Հոդ , մարդկային այդ խճողումին մէջ — ուր ամէն հասակ եւ ամէն դասակ իր ներկայացոցին ունի , ամենեքեան՝ հաւասարապէս աղցաւոր , — նայիս , դեռատի կին մը երկար ատեն ոտքի մնալէն եւ անսուազութենէն կը նուազի : Թշուառութենէ թշուառութիւն թաւալող այդ ամբոխը զրէթէ անզգայացած՝ անկարեկիր նայուածքով մըն է որ կը դիտէ իր ոտքերուն տակ մարած ինկած այս կինը : Ատրասալի ցուցահանդէս կերպ

կերպ ցաւերու , կոկիծներու և կարօտութեանց՝ որոնցմէ զեր ՚ի վեր՝ բռնաւոր Քաղցը կայ , և Քաղցին հետ՝ Մերկութիւնը :

Առաջնորդարանին քովի սենեակն ենք , ներս քաշուած , քարէ յատակով , պղտիկ քառանկիւնի սենեակ մը . տարարախտ Մուշեղ Արբազանին խուցն է աս , անշուք , տիմրազգեցիկ : Կու գան կը մտնեն շատեր , իւրաքանչիւրն իր ուրոյն դիտողութիւնները բերած է հետ , բողոք , առաջարկ . գանգատ : Անոնք կը մեկնին , ուրիշներ կուգան՝ այլ դիտողութիւններով , այլ տրտունջներով : Բայց որո՞ւ կ'ուզզուին ատոնք . ո՞վ կոչուած է հոդ՝ զանոնք լսելու և գո՞նէ գուզնաքեայ օգնութիւն մը ընձեռելու տունէ , տեղէ , ուտեստէ և կապուստէ գլխովին զուրկ այս մարդոց :



Տարաձայնութիւն մը կ'ելլայ թէ կառավարութիւնը տարեկան որոշ գումար մը պիտի յատկացունէ ոչխամ կրթարաններու համար , և ատեկէ պիտի օգտուին ինչպէս որիշ տեղերու՝ նոյնպէս և Ատանայի հայ դպրոցները :

— «Ասիկա չնորհ մը ըլլալէ աւելի՝ մեր արդար իրաւունքն է» կըսէ Աարգիս Պատուելի Տէր թորոսեան :

Պատուելին եղական Ռէք մըն է այս քաղաքին մէջ , հին օրերէ մնացած պատուական և անբասիր ծերունի մը , հմուտ քիչ շատ ամէն բանի , և արժանի այն տիտղոսին զոր տեղացիք զիտցեր էին կցել իր անուան : Այս մարդը խղճամիտ կերպով թուահամարն ըրած է բոլոր վեասուց և անձերու կորուստին և պատրիարքարան զըրկած զայն : Կը պատմէ մեզի թէ 1872 ին կառավարութիւնը գրաւած էր Ատանայի հայոց կալուածներն՝ իրը

տուրք Մէարիֆի . այդ դրամով թէեւ կրթարաններ բացառեցան , բայց շատ չսնցած փակուեցան կրկին , և ա՛յդ թուականէն ՚ի վեր տուրքերը կը գանձուին անխափան : Այս պատճառաւ Պատուելին շատ բնական եւ օրինաւոր կը գանէր եթէ կառավարութիւնը տարեկան բան մը վճարեր հայ ուսումնարաններու համար :

Խնչողէս բախնք , ճշմարիտ գանձարան մը՝ այս Պատուելին հին գէպքերու , պատմութիւններու , անցեալի յուշքերու : Անստղիւտ յիշողութեամբ մը օժտուած՝ կը զրուցէ իր պատճած գէպքերուն թուականները մէկիկ մէկիկ , չմոռնալով անոնց մանրամասնութիւններն ալ : Աղէափ օրերուն , ամէնէն մնձ վիշտն է եղած իր ճոխ գրադարանին փացումը հրդեհի ալիքներուն մէջ :

Դրէթէ ամէն ինդիրի շուրջ , ըլլայ աշխարհիկ հարցերու թէ կրօնական , Պատուելին , ներկայի ախուր օրերէն սկսեալ մինչեւ անցեալի մշուններուն մէջէն՝ կ'առնէ կը բներէ ծանօթութեանց առատ պաշար մը . և պատմելու մէջ ա՛յնքան սահունութիւն կը դնէ և դրուազներ յիշելու մէջ ա՛յնքան ճշգութիւն՝ որ կարծես երէկի գէպք մը ըլլար իր պատմուածքը :

Չեմ յիշեր ի՞նչ գարձուածքով մը , եկեղեցական ծանրաբեռնուած արարողութիւնները համառօտելու ինդիր մը մէջտեղ կ'ելլայ մեր խօսակցութեան պահուն :

— Ըստ իս , կը յարէ երրորդ մը , արարողութեանց պարզ կիրարկումով է որ կրօնքն աւելի տպաւորիչ վեհաթիւն մը կ'առանայ :

— Այդ ուղղութեամբ փորձեր կատարուած են արդէն , պատասխան կուտայ մեր Պատուելին՝ իր յիշողութեանց մթերքին դիմում ընելով կրկին : Ու կը պատմէ թէ ասկէ քառասուն տարի առաջ իւսաւորչեան Ընկերութիւն մը

կազմուած էր՝ միակ նպատակ ունենալով Հայաստանեաց Եկեղեցւոյ արարողութիւնները յառաւել բատ կորհելոյն, մակարոյծ տարրերէ մերկացունել և Մեծին Ներսիսի ժամանակուան պարզութեան վերածել : Այս առթիւ կը յիշատակէ անունը Չիլինկիրեան Յակորոս վարդապետի որ «Պատակեր Հայաստանեաց Եկեղեցւոյ» խորացիրով զիրք մը երկասիրած է որ վարդապետութիւնք . Մաշտոց, Նարական, Եկեղ. արարողութիւնք սեղմուած և ամփափուած էին : Դիրքէն անցնելով հեղինակին, կ'աւելցունէ թէ ինչ արկածալից կեանք մը կ'ունենայ այդ վարդապետը վերջէն, եւ զեռ կարգ մը մակամանութիւններ : — Պահ մը, երբ Միօր կը յիշուի իր հնութեանց անսակէտով, Պատուելին խօսք կ'առնէ դարձեալ, յիշելու հիանալի հնութիւններ պար ռաւելզ վայր մը Աէջէ անուամբ, զոր կառավարութիւնք գրաւած էր Համբատի օրով, կարծես մեզ ոչինչ ձգելու իրեն ազգային նշխար :

Յուշքերու մշակառ բարիզի մը մէջ կ'արաւած ենք արդէն, զանոնք քրքրելը, պահ մը անոնցմայ ասպրիլը կարծես անդիմադրելի պէտք մը դարձած է խօսակիցներուս համար : Հիներուն քով նորերը կու զան աւելնալ խկոյն, թերթերու մէջ մեր ա՛յնքան կարդացածներուն և բերնուց մեր այնքան լսածներուն քով՝ նոր դրուագներ, մին միւսէն աւելի կակծազին, մին միւսէն աւելի ահազզեցիկ : — Մեր խումբէն մին կրօնի արարողութեանց հարցէն ոստում մին է որ կ'ընէ յանկարծ՝ կրօնի սիրոյն նահատակուողի մը, Ասիլուկը Պատապարեանի, ջարդի օրերուն Միօրիս սպանուած : — «Կրօնքդ ուրացի՞ր որ խնայինք քեզի» գոչեց են իր դաշիճները : «Չե՛մ ուրանար» եղեր է անոր խրօսոս պատասխանը : Մէկ թեւը կարեր են նոյնհետայն : «Կրօնքդ ուրացի՞ր որ

աղատիս» ոռհացեր են կրկին : «Չեմ ուրանար» հոնդացեր է ան՝ ցաւէն խածառուող շուրթերուն մէջէն , մինչիր միւս թեւն ալ կ'անջատուէր ուսէն , և Ատիլալէր ցաւագին հոգեվարքի մը մէջ կը զիակնանար գետինը , դաշտի արիւնլուայ խոսեր՝ իրեն անկողին , նոր Ատեփաննոսի մը լուսապատկն ալ բոլորուելով ճակտին շուրջ :

Եւ զեռ կը կարդանք օրացոյցներու մէջ այլ ընդ այլոյ անունները Կողմաններու , Դամիանոսններու , Իրաւափառններու . Անդրօնիկոսններու . Ելեւ թիւրոսններու . և չեմ զիտեր ովքերու «որք յԱնկիւրիա կատարեցան» : Ապրիլ ամսոյ ո՞ր օրերուն և ի՞նչ տառերով պէտք էր առելցունել մանաւանդ անունները բոլոր այն վկացից և վկայունեաց «որք ի Եփլիկիա կատարեցան» յանուն կրօնի , յանուն Քրիստոսի սուրբ հաւատքին . . . :



ՀԱՐԱԿԵՔԻ ՕՐԵՐ

ՀՅ

7. Առյօն.

ԵՇմանամ որ այս զիշեր մնձ թուով հարսնիքներ անեղի ոռնեցեր են թէ՛ եկեղեցին և թէ տուններու մէջ , — եթէ կարելի է տուն կոչել ողօրմելի այդ հիւզերն ուր լեցուած կը միայ մրուրը չքրափ աղէտեալներու :

Եսրունչան երեւոյթ մըն է որուն ականատես կըլանք օրերէ ՚ի զեր : Ահա ժողովուրդ մը որ թշուառու-

թեան մէջ թրծուած է, որուն գլխին հազիւ անհետացած են սուբերու շողիւնը, զնտակի տարասին ու բոցեզէն ամպեր. ահա ժողովուրդ մը որ իր բոլոր գժբախտութեանց վրայ ողողման պատուհասին յաւելումն ալ տեսած է, ժողովուրդ մը որ մերկ է եւ անօժի, հիմայ ամուսնանալու, զաւակ կարգելու տեսդէն բռնուած է . . . :

Զափահաս որրուհիներ, դեռատի անտէր այրիներ կը փնտուին, կը գտնուին անմիջապէս, —քանի որ այդ մասին սով չկայ, —տեսութիւն մը կը կատարուի ծնողքի և պարագաներու միջեւ, ու ա՛լ ամէն բան կարգին է: Հարսնիքը նոյն օրը, կամ առ առաւելի երկու օրէն տեղի կ'ունենայ՝ անօժիտ և անփառունակ:

Հարսնիքներու այս անսովոր առատութեան ձնունդ տուած է, թերեւ բաղձանքը դերձ մնալու մօտավուտ զինուորագրութենէն որ Գամոկղեան սուրի մը պէս կախուած կ'երերայ անձնիւր տղամարդու գլխուն վերեւ Ա՛յդչափ մարդ էր մնան իրենց մէջէն. պիտի ուղէին որ քանի մը էրիկմարդ աւելի պակսէր, հեռանար իշրենց քովէն՝ նոր հարկի մը բերմամբ: Արդւոցը մահացումը տեսած մայր մը, բազմանդամ ընտանիքէ մը՝ երբեմն բնաւ, երբեմն ալ հազիւ իրեն մէկ-երկու զաւակ մնացած կին մը ինչպէս կարենար տոկալ նաև բաժանումին այն զաւկին՝ որ իրեն համար ամբողջ օճախը, լման գերգաստանը ներկայացունելու կոչուած է. ինչպէս այլանել այդ մայրերը՝ զաւակ կարգելու իրենց ախտոր փութկոտումին համար:

Հարսնիք ամէն օր, պիտի ըսեմ՝ համարեա թէ ամէն ժամ: Ամէն անգամ որ առաջնորդարանի փողոցէն կ'անցնիմ կամ առաջնորդարան կը մանեմ, անգատձառ կամ հարս մըն է որ ներս կ'առաջնորդէն, կամ նորապսակ

ամոլ մըն է որ դուրս կը հանեն, խումբերը յաճախ զի բար դիմաւորելու հարկին մէջ : Անշուք անշշուք հարսնիքներ, տիգրաքայլ հարսանեակիներ՝ բոլորն անժպիտ եւ անխօս : Ամուսնական կեանքի դառնութիւնները, պատահական դժնդակութիւնները հեռատեսող էակիներ ըլլային ասոնք կարծես. այնքան խոհուն են իրենց դէմքերը, տեսէ՞ք, և այնքան տարամերժ՝ իրենց չրթունքն ամէն խինդի և խրախութեանց :

Հարսնիքներ են ասոնք, աւելի ձիչդ պիտի ըլլար ըսել՝ բարեկենդանային ցուցադրումներ, տարազի և ուշակէտով : Մի՛ ուշազրութեամբ նայիք հարսին հազուսաններուն . ասկէ անկէ ձարուած պուռու կամ մարած գոյններով զիսպակէ մաշուկ բան մըն է զոր հազցուցեր են անոր : Պէտք չէ որ նայուածքնիդ յամենայ անոր վրայ, հասկընալու համար թէ ուրկէ սկսած է մէջքին կորութիւնը, պարեգօար նե՞ղ է թէ լայն, կամ ուսերը կրցած են իրենց անզերը մնալ, քզանցքը շատ երկայն է՝ վրան կոխուելու աստիճան, կամ շատ կարծ ոտքերը դուրս մնալու չափ, կամ, վերջապէս, ի՞նչ ձեւով չփակը զրկած է անոր իրանը : Եղարշի մը կտոր կախեր են զլիսէն, — ետեէն կամ առջեէն, խինդիր չէ, — արծաթի թելի ցանցառ սպրդումներ՝ մազերուն վերեւ, շուրջանակի, արուեստական ծաղիկներու զոնատ, ծրամուկած թագ մըն ալ չեղակի դրուած :

Բոլոր այս զարդարանքի թափթփուքներուն մէջ — որոնցիմով ուզեր են պնդնել ու գեղեցկացունել հարսը, — յուսահաստական, լքուն կերպարանք մը ստացած է ան : Դէմքէն որոչ յայտնի է թէ տօնոյթի մը ցնծութիւնը չփոթորկիր իր հոգիին խորը՝ ձիչդ այդ ժամուն որ իր կեանքին ամենէն հանգիստոր պահն է : Տիտոր է . զինքը

կնութեան կու տան մարդու մը զոր թերեւս նոր տեսածէ , որուն ո՛վ կամ ի՞նչ ըլլալը չպիտեր : Ո՞ւր պիտի երթայ , ի՞նչ կեանք կ'սպասէ իրեն . մահագին անստուգութիւն : Փեսան իր կարգին , — հազիւ մրոտած պերեւեցաներով տղայ մը յաճախ , — իր կեանքին ընկերուհի կ'ընարէ աղջիկ մը որուն հետ խօսած իսկ չէ : — Պէտք է աճապարել սակայն , կարելի եղածին չափ շուտ տեսնել աւարտել հիմէնեան ամէն հանդերձանք , վասն զի զինուորագրութիւնը սկսած է մէկ կողմէն :

Լա՞լ , ինդա՞լ թէ արգահոտիլ . իրենց կեանքի ողբերգութենէն վերջ՝ ահաւասիկ իրենց կեանքի դառն կատակերգութիւնը : Ի՞նչ նորօրինակ երեւոյթ է , Աստուած իմ , ի՞նչ աներեւակայելի շարժում , որ քանի մը ամիս առաջ հուր ու սուր ողջունած ժողովուրդ մը կը մղէ այսպէս խելայեղօրէն ամուսնանալու՝ կարծես ո՞ւ ո՞ւ շնէրան շըշէրը լըշտնելը և անոքիկ մանկամարդներու մնայուն պաշտպաններ տալու համար :

Բայց մինք մոռցա՞նք խօսիլ հարսանեկան ծախսերու մասին : Ամբողջական ծախսը — մի՛ հեցնէք , խընդրում — յաճախ ո՞ւ ո՞ւ ո՞ւ չանցնիր . . . : Բախտաւո՞ր ամոյներ՝ որ ա՛յաշափ աժան կը տիրանաք ձեր երջանելութեան :

Քիչ մը առաջ տեղ մը գանուեցայ ուր պսակ տեղի կ'ունենար : Այրեր փեսան զգեստաւորեր էին նախապէս՝ յատուկ սենեակ մը , կրօնական սրտառուչ մեղեղիներով . անոր գուլպայէն ու կօշիկէն սկսեալ մինչեւ անոր վերարկուն : Յետոյ փեսայացու խումբը փեսին ընկերակցութեամբ գացեր էր մօտակայ տուն մը՝ հարսը բերելու . այդ պահուն փեսին տանը պատուհանէն ափ մը շաքար հետուած էր հարսին վրայ : Խնձ ըսին թէ շաքարին քա-

Նաևն անշուշտ աւելի շատ կ'ըլլար, եթէ իրենց առջի ատեններն եղած ըլլային:

Մինչ այս մինչ այն, պատկադրութեան հանդէսը կան-
խող ձեւակերպութեանց սկսուած է և պսակն աւարտած։
Տեսայ որ հարսը գէս ՚ի կիներու խումբը կ'առաջնորդուէր
և ձեռք-պահքի արարողութիւնն ընելէ վերջ կը մնար ա-
նոնց քով, մինչեւ որ «նստէ՛ աղջիկս» հրամանը ստանար։
Ապա քանի մը կիներ շարուեցան անոր դիմաց և «քա-
րով եկար, աղջիկս, հազար քարով» ըսելով գաւառիկ
շուրջպար մը սկսան դառնալ ձեռք ձեռքի բոնած։
Բայց թեւերը թուլցած են տակաւ, կիները ցրուած
վհատ վիճակներով, երգն ալ մէկ երկու բառերէ անդին
դադրած։ «Բարով եկար»ը բաւ և շատ էր արդէն։
սիրտ կար աւելին ըսելու, սիրտ կար երգելու և պա-
րելու։ Նոյն պահուն նշմարեցի որ կին մը եկած էր հար-
սին կօշիկները հանելու և չզուականներ հազցունելու,
մինչ հանած ոտնամանները իննամօք թօթված միջոցին՝
երկու տասնոց կ'իյնային մէջէն։ Հանողին զ'արձքն էր
ատիկա։ որիշ օրեր, — ի՞ն բարի օրեր, — ի՞նչ դրամ-
ներ կը սահէին այդ կօշիկներէն վար . . . Տիսուր վեր-
ցիսումներ ալսպէս՝ անցեալէն, վիճակներու բաղդա-
տականն իրենց նախկին և արդի կենցաղներուն, յաձա-
խակի։ Քիչ յետոյ դեռատի աղջիկ մը, գոզը լեցուցած
հացի պատառներ, կու գայ ներկաններուն բաշխել հարս-
նեւորք կը ճաշակին մէյմէկ հատ։ «հարսին հացն է»
կ'ըսուի. պէտք է ուտել։ Հարսինքը լինցած է, քահա-
նան օրնուած՝ ամոլը. կ'ոկսին ցրուիլ ներկանները։



Օ ՏԱՐ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՔ

—*—

9 Եպիսկոպոս

Մր. Զէմզըրսի տունը կը տեսնեմ այսօր Միսիս Շէֆրար, բարերար հրեշտակ մը Ատանացի աղջիկներու և կանանց համար։ Ամերիկուհի մըն է ինք որ 25-30 տարինիրէ ի վեր համօրէն Ախտանի քաղաքները արջագայած է, դպրոցէ դպրոց անցած, արհեստանոցներ հիմնած, շատերու առեղնագործութիւն ուսուցած և ընդարձակ գործառնութիւններ ունեցած Անգլիոյ և Ամերիկացի հետ։ Զուլհայագործութիւններ սկսուալ մինչև ամենանուրը ժանեակներն ու չենները գաղտնիք չունին իրեն համար։ Ճեռարուեստի բոլոր ճիւղերուն մէջ ստեղծագործող միտք մը վերջապէս՝ որ քիչերու կրեայ արուած ըլլալ։

Զինքն ՚ի համբաւոյ կը ճանչնացի արդէն։ Գրէթէ հպարտութեամբ մըն է որ կը կրէ կտաւէ քղանցք մը՝ զոր ինք իր ձեռքով է հիւսեր, նաև օձիքն եղերող ժանեակը զոր կարելի է նկատել գլուխ գործոց մը ասեղնկար բանուածքի նրբութեան։ — Իրեն հետ կ'երթանք այցելել արհեստանոց։ Միսիս Շէֆրար հիմնած է զայն վերջերս, աղքատ կիններու գործ հայլայթելու առաջադրութեամբ։ Բաւական մը կան աղջիկներ ու կիններ որոնք եկած են հոս և վշտակոծ գլուխնին հակած՝ կարկաներու և կտաւի թելերու վրայ, կը դատին օրն ՚ի բուն, շանելու համար քանի մը տասնոցի այն աւուրչէքն որով պիտի կարենան իրենց աղազուն կեանքերը քաշքչել այս ապերջանիկ երկրին մէջ։



Հայուսիներ կարկաներու առջեւ

Արհեստանոցին կանոնաւորութիւնը, կարկաներու առջեւ շարուող հայունիներու ժրածանութիւնը, կարօսութիւններ աշխատանքով, օրնեալ ասեղով հոգալու այս գերազանցապէս մարդասիրական գաղափարին գործադրութիւնը, բոլոր ասոնք սփոփանքով և հաճոյքով կը համակեն զիս: Սակայն եւ այնպէս չեմ կրնար սիրափ սեղմում մը զսպել միանգամայն, միտք բերելով Օրիորդ Ոհանջաննամն ու ուրիշներ՝ որոնք մի ենոյն այս քաղաքին մէջ Հայ Արհեստանոց մը բանալու համար ամէն ձիգ ու համարք թէ և թափեցին, բայց մատնուեցան անանյաջողութեան, 'ի չզոյէ զրամի . . . :



Երախտագիտական պարաք մըն է զոր իրր հայ անհատ կ'ուզենք յնուշ, երթալու չնորհակալ ըլլալու տեղույս Ֆուէռներուն՝ այն վեհ մարդասիրութեան և դիւցաղնական անձնութրութեան համար զոր ցոյց տուին անոնք, հայտածական հայեր պահպանելով ջարդի օրերուն, և առ այդ՝ իրենց անձն ալ վասնզի դնելով 'ի հարկին:

Եղբայր Անթուանն է զոր կ'ողջուննենք ամէնէն առաջ՝ զիշերօթիկ իրենց դպրոցին զրան սեմին վրայ: Իր վառվառուն, սթափ և յանդուգն արտաքինը յայտնի բարացուցականն է արդէն: Այս Ֆուէռն էր որ վարի եկեղեցւոյն մէջ բոցերէ եւ գնտակներէ պաշարուած ժողովուրդին աղէկտուր ձիչերը լսելով՝ վաղվաղակի կը փութայ դէպ 'ի եկեղեցի և հոն խոնուած զօրքերուն երեսուն ոսկի բամնելով կ'աջողի կասեցունել կատաղի հրացանաձգութիւնը, յետոյ իրենց դպրոցը կ'առաջնորդէ ներսի սարսափահար ամրոխը, մինչ անդին՝ եկեղեցին խոժանին սարտարոսեան քմայքներուն անձնատուր՝ իր

լուսամռաներէն հուր ու ծուխ կ'արտաշնչէր անդադար :
Դիմագրառում մըն էր ասոր բրածը մեծ և անխուսափելի
վտանդին , կեանքերու փրկութեան համար դէպ ՚ի մահ
խոյանք մը , ճշմարիտ , անշահախնդիր հերոսութիւն մը
՚ի մի բան :

Ձաւէռներ մեր մօս փութացած՝ ներս կը հրաւիրեն
զմեզ : Նորոգութիւններ կը կատարուին , չէնքիր կը
կանգնուին : Ասոնք ալ անմասն չեն մնացած աւերներէ .
այրեր էր եկեղեցինին և քանդուեր՝ դպրոցնուն մէկ
թեւը : Կը ստրացունեն զմեզ կերտուելու վրայ եղող
բաժինները : Վարժարանին վերի յարկէն կը դիտենք
շուրջի այրացաւեր ստրածութիւնը :

Խուռ եւ ժիւռւ Հայոց դաշտեր զեղեցիկ ,
Քաջորեւոյն աճիւններով դեռ անեղ՝
Ուր սուրբ շիրմանց ծածկէ Տեսիլ խաղաղիկ...

Երջանիկ ազգի մը երջանիկ զաւակներ , կը խորհիմ
արտմօրէն՝ նայելով ֆրանսացի այս արեղաներուն որ
այնքան վեսաններու . էին մասնուեր , իրենց աղօթատե-
ղին հրդեհուեր , կրթարաննին քանդուեր . բայց ահա
անոնք ունէին կրկին ներքին ոյժ մը , նիւթական բարե-
կեցութիւն մը՝ այրածն ու վլածը վերականգնելու : Ո՞վ
պիտի շինէր սա հայապատկան չէնքիրը՝ սեւ պատերու
կոյտ , ո՞վ պիտի կառուցաներ Մաշեղեան և Արգարեան
հոյակաղ վարժարաններն որ նոք կը մնան քիչ հեռուն՝
իրենց լքումին և աւերածութեան մէջ ախրատեսիլ



ԼՈՒԱՆԿԱՐՉԱՏԱՆ Մէջ.

※*

10 Եայլ.

Բացումը դեռ նոր կատարւած էր Ատանա՝ Աղքա-
նուէր Հայուհեաց վարժարանին ուր մեծ մասամբ ծնո-
դագուրի հեք աղջիկներ կ'սկսէին յաճախել փոյթեռանդն,
երբ հարկ գասուեցաւ լուսանկարել տալ սանուհիները
խումբ առ խումբ, որպէս զի Եգիպտոսի Մելքոնեան
եղրարք ու Մագրիգիւզի հայ տիկնայք հեռուէն՝ տես-
նելով իրենցմէ որդեգրուած անրախտ էակներուն պատ-
կերները, կարենային վայելել անոնց հանդէալ տածած
իրենց ջերմ ու թրթռուն համակրութեան չօշափելի մէկ
ապացոյցը :

Դիմեցինք Արագեան Սամուէլի .—միակ լուսանկա-
րիչը քաղաքին, ազնիւ, վեհոզի երիտասարդ մը, որ
Զուլումի վաղորդայնին իսկ՝ «քօտաք» ի ձեռին, բոցե-
րու և արեան ճապաղիքներու մէջէն անցած էր, ջախ-
ջախուած ուկորներու, բացուած վէրքերու, յօշ յօշ պա-
տառուած մարմիններու առջեւ կեցած էր՝ իր ցեղը հար-
ուածող, իր ցեղը անձիտող անպարագրելի ցաւը կուրծ-
քին տակ, մէկիկ մէկիկ լուսանկարելու վախճանական
վարագոյրները՝ Մեծ-Եղեռնին։ Թաղէ թաղ անցնելով,
գիւղէ գիւղ չընելով բոլոր արկածեալ վայրերուն մէջ
թափառայած, խիզախելով ամէն վտանգի և դիմագրա-
ւելով ամէն սպառնալիք, այսպէս այդ անձնուրաց, ան-
գեներ և աննկուն հայորդին կենդանագրած էր անդա-
դար զկիլիկիա մահացունող սեւ ցաւն իր զահանդումին

մէջ , աճիւնի վերածուած բոլոր զիւղերը և բոցերէն լափուած բոլոր շէնքերը , քանդուած հայու շէն օձախոները , յետոյ զանոնք ցրուելով ամէն անոնց որոնք հետաքրքիր էին տեսնելու կիլիկեան տռամին մանրամասունքն ամրողջ , և վերջապէս այդ պատկերները լիարուան բաշխելով , որպէս զի համօրէն աշխարհ տեսնէր ու հաւատար թէ սանդարամնտական ի՞նչ անցքեր տեղի ունեցած էին դրախտանման կիլիկիոյ անուշ երկինքին տակ :

Այս մարդն էր ահա՝ որուն կ'ացցելէի ցորեկ մը , դպրոցին աղջիկները լուսանկարելու խնդրանքս ներկայելու համար :

Փռքիկ ու խխառ սիրուն աղջկանց խումբ մը եկած լեցուած է արդէն անոր գործատեղին : Ամերիկացի վարժուհիի մը ներկայութիւնն իրենց մօտ՝ ամէն ինչ կը պարզէ : Որբուհիներ են ասոնք ալ , Հայու զաւակներ , ջարդի ու հրդեհի յաջորդ օրն իսկ հաւաքուած թշուառ խլեակներ լոլոր :

Ուրախ են ամէնքն ալ , ժպտագին , կայտառ ու կայտուն , անդադար կը ճռուողեն իրարու հետ : Ոչ նուազ բարեացակամ խանդ մը կը խառնէ իր խօսուածքին ու չարժուածքին՝ իրենց ուսուցչուհին Միս Ռեէս , ու անոր խրախուսիչ ակնարկին տակ՝ տղաքն աւելի ազատօրէն կը խօսին ու կը խնդան : Իրենց համար նոր , անօրինակ և դիւթահրաշ դէպք մըն է որ պիտի պատահի , պատկերնին պիտի հանուի , իրենց դէմքերը թուղթի վրայ լուսանկարուած պիտի տեսնեն : Իրարու բաներ մը կը սեն , և ահա զլուխներ ուսերու մէջ կը կկզին , ժպիտներ իրենց նուռ չութերուն վրայ կը փթթին . ուրիշներ ձեռքերնին աչքերնուն բռնած՝ իրենց խնդումը վարագուրելու խպլիկ ձեւեր կ'առնեն :

Միա Ռէզա՝ որուն հետ կ'օկսինք տեսակցիլ, կը յայտնէ
թէ Ամերիկա պիտի ուղարկուին անոնց կենդանագիրները՝
պաշտպաններ, հայրեր գտնելու համար անոնց :

— Բայց ի՞նչ զարմանալի բան, կը յարեմ, զրեթէ
իւրովի, այս աղջիկներուն ամէնքն ալ, զրեթէ առանց
բացառութեան, գեղադէմ են, սիրուն ու տեսքու, կար-
ծես թէ բոլորն ալ մէկիկ մէկիկ զատուած ու այնպէս
առնուած են :

— «Ի հարկէ» կը կցէ օրիորդը արագարար, և
աղջիկներէն մէկուն տրուելիք մէկ դիրքը կը ստիպէ
զինքը քովէս հեռանալու :

— «Անունդ ի՞նչ է, աղջիկս», կը հարցունեմ մօտս
կեցող պղափկի մը որուն դէմքն անհունապէս գրաւիչ է :
Նաև աշքեր, գեղձան մազեր, ու վարդեր իր կաթնա-
թոյր այտերուն վրայ, հրեշտա՛կ մը պարզապէս :

Կ'երկրայիմ հարցումիս պատասխան մը ստանալուս
մասին. քան զի տեղացի հայը դժբախտարար թրքախօս
գոլով, հազուադէս պարագայ մըն է եթէ հանդիպիս
հոս մէկու մը որ հայերէն լեզուն հասկընայ ու խօսի :

— Իմին անունս կուսածին է, կ'ըսէ անփկա, անուշ
ձայնով մը, թեթև մը խախոտ, ու ծիծղուն միանգամայն,
ծիծա՛ղ որ իր այտերուն սիրուն փոսիկները կը չեշտէ :

— Ապրի՛ս, աղջիկս, հայերէն գիտես եղեր. ի՞նչ
ալ աղուոր կը խօսիս. ուր տեղացի ես դուն . . .

— Հաճընցի :

Գաղտնիքը պարզուած էր. տեղի չկար զարմանալու,
քանի որ իմացած էի թէ Հաճնոյ հայը թրքախօս չէր և
իրեն յատուկ ունէր գէշ աղէկ հայերէն մը :

Ուշադրութիւննիս զրաւուած է պահ մը պղափկ
աղջիկով մը որ գործիքին դէմը բազմած է և անզուսպ

քրքիչ մը ունի. ՚ի զուր ձեռքը տանելով աշքերուն՝ կը չփէ զանոնք խնդուքը վանելու ճիգով։ ՚Եօյն պահուն կ՚իմանամ մեղմ, քնքուչ ձայն մը ձախէս.

— « Տիկին , տիկին , ասիկա՛ ալ հայերէն գիտէ . . . » :
Եւ ահա մօտս կը տեսնեմ Լուսածինս , որ ուրիշ իրմէ
փոքր աղջկան մը ձեռքէն բռնած , ինծի ներկայացունե-
լու եռանդ մը ունի յազթական նայուածքով մը :

— Երաւ, ա՞ս ալ հայերէն գիտէ. աս ի՞նչ ազուոր
աղջիկներ էք եղեք դուք ... տեսէք ի՞նչ ազուոր կը
խօսիք կոր ձեր լեզուն... բայ է ա՞ս ալ Հաճընցի է :

Անսովոր ուրախութեան մը փայլը կը չողայ աչքեր-
նուն մէջ՝ իրենց լեզուազիտոթեան գնահատումէն կէս
մը խրսխտ . աղդակիցի մը կողմէն իրենց ընդունած
դրսատական խօսքեր ուրիշ տեսակ հրձուանքով մը
լեզուցած են զիրենք :

Կը նայիմ իրենց, ու ցաւ մը հոգիս կը գզրդէ նոյն-
հետայն։ Ասոնք, հայու այս զաւակներն որոնք հպար-
առութեան պէս բան մը կ'զգան իրենց մայրենի լեզուն
կարենալ խօսելնուն համար, վաղը խորթացած ու նոյն
խոկ արհամարհուս ալ պիտի ըլլան անոր նկատմամբ։ Աւ-
բնչպէս հոգիս չի լեցուէր ցաւով, ցորչափ ականջիս մէջ
ունէի նոյն այդ աղջկանց ամերիկացի վարժուհիներուն
առ խօսքերը սառնալուր՝ բայցմիցս յեղյեցուած։

Թո՞ղ սորդին ձեր լեզուն, ո՞վ լուսամիտ ու մարդասէր «միւս»եր, թող ձեր Ազօթքն ընեն, ո՞վ լայնախոն քրիստոնեաները բայց ինչո՞ւ, ի՞նչ պատճառաւ. չսորդին իրենց մայրենի լեզուն և դատապարտուին օրին մէկը

զլիսովին մտոնալու դայն . ինչո՞ւ վազը խորթ աչքով նային զիրենք ծնող ու մնող ցեղին , ինչո՞ւ անտարբեր . սապրոտի և ուժացած ձեւանան բղքառած այն մեծ զանգուածին հանդէալ որուն մասերն են իրենք՝ հայութեամբ ու կենդանութեամբ բարախուն :

Միս Ռէկալ , որ սկիզբները բաւական սիրալիր վարածունք մը ունեցած էր ինձ նկատմամբ , կը զիտեմ որ լրջացած է ու իր աչքերը ցուրտ փայլ մըն են առած : ՅԵէ աւելի սանուհիներ կը նստին մի առ մի խուաքարտէ ձեւացած ժայռի մը վրայ և անձնիւրն իրենցմէ կը կրկնէ նոյն միմուական շարժումները , նոյն ծիծազները , տեսակ մը պատիւի հասած ըլլալու յօխորտաննք ու ուեցունելով իրենց պզտիկ կուրծքերը : Չեմ զիտեր սակայն ի՞նչ կարգադրութեամբ , վերջին պահուն , վարժուհին կ'ազդարէ Արագեանի որ յետաձգէ Լուսածինը լուսանկարելը :

Հետո հայերէն խօսող , հետո ժպիտով ու քաղցրութեամբ վարուող Լուսածին ացգ որ իր յանցանքն անէր քաւելիք , որ տարապարտուց կը զրկուէր այդպէս լուսանկարուելու գերազոյն հաճոյքէն : Իր վիշտն իրմէ ինձի փոխանցիկ կը դառնայ իսկոյն ու տակաւին կ'զգամ ականչներուս մէջ գոնչելը նոր Աշխարհի վարժուհեաց յանկերգն անողոք .

Պէտք առնեմու , պէտք առնեմու :

Եւ ապահովաբար իրաւունք ունէր բանաստեղծն երբ տարիներ առաջ տաղերգած էր ողբանուագ .

Օսար ասդեր լոյս չունին ,
Օսար ժաներ շուր չունին :



ՊԱՏԿԵՐԻՆ ՚Ի ՏԵՇ

ՀՅ

11. ՚ԵՐԵՒԱՆ.

Արապեանէն լուսանկար մը կ'առանամ այսօր : Ի՞նչ ուրուառեսիլ բան մը կայ թուզիթի սա կասրին վրայ . կը նայիմ անոր , սեւեռարիր , անյարիր , անվրդով :

Ամպամած երկինքի մը տակ , մութ յատակի մը վրայ՝ ա՛լ աւելի շեշտուած մթութեամբ մարդկային կերպարանք մը կը յառնէ : Ամէն ինչ խաւարի ծրարում մըն է իր վրայ , յոտից ցգլուխ , բաց ՚ի լայնչի փաթթոցէն որ աղտոտ սպիտակութեամբ մը գալարուած է իր գմբեթարդ ձակարին շուրջ : Կոճղի պէս կոչտ ոտքերը պարփակուած են տրեխներու մէջ , սրունքները՝ շալվարին ծալքերուն տակ , իսկ իր մէջքը՝ կտաւի մը սեղմ փաթոյթներով գօտեսպինդ : Տարագի , կեցուածքի և նայուածքի այս ահաւոր ամբողջութեանը մէջ , մարդ չէ թէ հասարակ մուրացիկ մը , կամ սոսկալի յելուզակ մը պիտի կարծէ տեսնել . այլ ժամանակէն սեցած խոշոր քար մը կօռելի՝ շեղակի ցցուած , մէկ բառով՝ վիմեղէն մարմնացումը մշտակառոյց , մշտամոռւնչ աղօթողի մը :

Ատանայի կամորթին , դարերու պատկառելի հնութեամբը համբաւաւոր այդ կամորթին վրայ իր կայքն ըրած է ան , կոնակը տուած հաստարեստ պատին , զըլուխը վեր , նայուածքը պիշ պիշ դէպ ՚ի երկինք , գոգցես զայն շափելու , անոր սննդունութեանը մէջ խորասուզելու անսահման կարօտով մը :



Առյուղ Ո Հօնավոն

Կամուրջէն քիչ մը հեռու, միջոցին մէջ կը բարձ-
րանայ մինարէ մը. իսկ հոս, աս անծանօթ մարդուն
առընթեր՝ ծիծղուն գէմքը կայ չարաձճի տղեկի մը, որ
պատահարար անկէց անցնելուն՝ եկած տեղաւորուած է
լուսանկարին մէկ անկիւնը :

Ըսդ երկա՛ր կը դիտեմ պատկերը . կ'զգամ թէ այ-
քերս յամառութիւնն անին դեռ անոր վրայ գամուած
մնալու , անոր հոգիին թափանցելու : Արեւելքը յստ-
կանչող միսափականութեամբ՝ ուս մինարեջին միսամիտ
ու խոհուն ցայտքը , վարը՝ մոթին հոծոթիւնը . Ար-
հունի ջուրեւուն վրայ բարձրացող կամուրջին ամսայու-
թիւնը , մանսանդ ուրուատիպ կերպարանքով այս մար-
դուն մնելուացումը , դէմքին խաղաղաւէաւ ու երկնա-
դէտ վեհութիւնը , բոլոր ասոնք գերազանցուէն տպա-
ւորի ազգեցւութիւն մը թողուցած են վրաս : Օ՞հ , այդ
երկնապիշ նայուած քք . . . :

— Դիտէ՞ք ո՞վ է այդ մարզը . կը ձայնէ յանկարծ
ծանօթ մը քովէս . ատիկա այն հոչակառոր հրէշ հօճան
է որ կոյր . ծեր և անկարող ըլլալով , խողքած է հա-
մազգիներէ — ջարդի օրերուն — Է-Հ-Յ մը բերել իրեն՝
իր ձեռքով վը մորթելու համար , որպէս զի արժանի ըլլար
երկնից արքայութեան : Փափաքին հասած էր . . . :

Վերջին պարբերութեան հետ , ականջներս կ'ակին
խժալ : Լուսանկարը ձեռքս՝ քարացած կը մնամ : Եթ
յիշէի , շատ լաւ կը յիշէի՝ ժամանակին՝ պօլսական թեր-
թերու մէջ կարդացած ըլլալս ոգիսականն այս վատթար
ծերուկին , զգացած կատաղի պժգանքս՝ այս մարդահրէ-
շին համար : Յափշտակութիւնս ի՞նչ չուտ կը փոխուէր
հիսամթափութեան և ի՞նչ ուժգին կ'զգայի հրմայ խոռովք
մը՝ ամբողջ էութիւնս դզրդող : Մերունին համակ ու-
րացումն էր բարութեան , ազնուութեան , համակ որջա-
ցումը զագանական կիրքերու . համակ նախատինքը
պատկառանքի և վեհութեան , մինչ ես , առաջ , այնքան
միամիտ էի գտնուեր պահ մառաջ խորհուրդ ու շնորհ
նշմարելու . իր վրայ , առ Աստուած հայեցողի իր կեր-
պարանքէն խարուելով :

Եեցի՛ր հոդ , ո՞վ եպերելի արարած , շարունակէ՛ նայիլ երկինքներուն և Ալլահիդ , գործած արարքիդ սրբութիւնը խոկա կամ ապաշաւիդ սաղմոնը քաղէ օրն ի բուն . երկուքը մէկ են ալ : Օրհնութիւն հայցէ կամ նզո՞վք մուրա , տարբերութիւն չըներ , քանի որ խրդամանքիդ քո՛ւնն ունիս խորդալիք

Քանի՛ն քաղցր է արդեօք քեզ համար ՚ի յուշ ածել Ասլիի օրերը : Կայէնի սիրու և Կայէնի ձեռք ամենուրեք . հատ մշն ալ քուկդ ինչո՞ւ չաւելնար անոնց վրայ՝ Արէլ մը աւելի՛ մահացուցած ըլլալու երանութեամբ :

Քու ցամքած երակներուդ մէջ ինչպէս չըջան ըրաւ մոլուցքը փողոտումի , լուսեղէն ինչ արբշուանք էր այդ որ քու տկար բաղուկներդ արիացուցեր էր տատուածահաճոյ այդ գործին համար՝ որ պիտի բանար քեզի քու երազած արքայութեանդ համբան : Մթութեամբ խոտացած ակնակապիճներուդ մէջ ինչ կայծ էր այդ որ չողացեր էր յանկարծ , դէպ ՚ի Եղեմ երթդ դիւ բացունելու համար :

Եեցի՛ր հոդ , սինէլքո՛ր , առ յաւէտ արձանացի՛ր , աչազուրկ գանկդ դարձուցած դէպ ՚ի սա մինարէն , և եթէ չես կարող տեսնել՝ լսէ՛ գոնէ անոր բարձունքէն երգուող փառաբանութիւնը սրբազան .

Ալլահ է լուր . . .

Ակա՞նջ դիր այդ աղաղակին , և դողա , դողա ոճիրէդ : Յետոյ յիշէ հանդիւնները զոհիդ , ոտքերուդ տակ թալթալող և հաւու ոլէս մորթուող կաղկանձիւնները զոհիդ՝ որուն թերես ողորմութիւնն ալ ընդունած էիր օրին մէկը , յիշէ այդ ձայները , վայրկեան մը գոնէ

խիղճիդ ձայնն առնելու համար խաւարամած էութեանդ
խորքէն , դուն՝ ալեոյթի նախատինք , դուն՝ անէծքի
արձան , դուն սև ժանրը մարդկութեան . . . :

Հիմայ կը հաւիմ կոր , ո՞րչափ ալ լաւ ես լուսա-
նկարուեր . աղջամուղջը թանձրացեր է ամրող մարմինիդ
շուրջ՝ կարծես սիրտիդ յաւիտենական սեռթեան հետ
լծորդ գալու համար : Չեռքդ ուսեւ մըն ես բռներ ,
նո՞ր նշմարեցի . ամէն օր անցորդներու զթութեանը
կ'ապաւինիս , հոն ձգուած տասնոցներով ու նպարներով
ապրուելու , քու մրգուզ գոյութիւնդ քաշկուտելու . աշ-
խարհի վրայ : Այդ ամանին պէս՝ քու զոհիդ հոգին պիտի
ուղէի որ մինչև քու մանդ կախուա՛ծ մնար վիզդ 'ի վար ,
ձեռքդ 'ի վար , իբր զարհութելի յուշարար՝ եղեռնական
արարքիդ . . . :

Այսուհետեւ , դուն՝ զառամած ոճրագործ , կամուրջին
վրայ կուրութեանդ ողբազին վիճակը մարդերու ցու-
ցաղբելով անոնց զթութիւնը խնդրելու տեղ՝ հայցէ
անդադար Աստուծոյ ողորմութիւնը , պարզէ՝ Անոր հո-
գիիդ ու միտքիդ կուրութիւնը , սրտանց զղջա , թերեւ
թողութիւն չնորհուի քեզ այն ոճիրիդ համար զոր տղի-
տարար . զոր խժարար զործած էիր յանուն իր Անուան ,
յանուն իր վառքին . . . :



Մ Յ Բ Ռ Ա Ե Ր

12 Ե Ա Յ Հ .

Զիք ինչ կարող փոխանոկել
զմայրագութ աղեաց զորով :

Հանդարտ կէս օրէ վերջ մըն է :

Դպրոցի զանգակը բաւական ատենէ ՚ի վեր զբօսանքի
դադարն ազդարարած է , և աղջիկներ՝ պարտէզէն վեր՝
իրենց դասարաններն են առաջնորդուած : — Պայծառ ,
անուշ արև մը կողողէ այրացաւեր Աստանան : Հեռուն
ամէն ինչ կորսուած է հորիզոնի տարտամութիւններուն
մէջ : Իսկ մեր մօար՝ դպրոցին դէմ տարածուող համա-
սիւռ ֆլատակներ իրենց խել խոլ խառնակոյտերով և
իրենց տիսրատեսիլ փռուածքին մէջ՝ արեւու հառագայթ-
ներուն յորդ պայծառութեան տակ կը փողփողին դամ-
բանական մուայլ փայլով մը :

Ճուրջի աւերներուն ու մօխիրներուն մէջտեղ կանգ-
նած դպրոցը — մասելային ցուրտ դաշտանկարի մը առ-
ջեւ — իր աշխատանքի համսստ կեանքը կը բոլորէ ներսը՝
միշտ յուսալից , միշտ ակնդէտ լուսաւոր ու բարի ապա-
դայի մը՝ այնքան դժխւեմ ու քստմնելի օրերէ վերջ :

Այդ պահուն պարտէզին դուռը կը բացուի մեղմիւ
և մանկամարդ կին մը ստուերի մը պէս ներս կը սողոսկի .
կը յառաջանայ վարանոտ քայլերով : Որքան կը մօտե-
նայ ան , այնքան աւելի կ'որոշուի իր թախծագին դէմքը՝
մնողբամոմի դժգունութեամբ , ուր դիւրին է կարդալ

զրկումներէ և զուլումի օրերէ դրոշմուած գիծեր , որոնք դարձեալ չեն յաջողած եղծանել անոր փափկութիւնն ու թարմութիւնը : Իր տմոյն այտերը , հորքէ ու փայլէ զորկ՝ իր անարտայայտ նայուածքը , շուրթերուն կապտորակ ծիրը դառնօրէն կը մատնեն արդէն այդ կնոջ ֆիզիքական սպառած կերպարանքը . մանաւանդ արցունքէ մաշած տէնակառպիճներն անլուր սպառմութիւնը կ'ընեն անոր վիշտի ու կոկիծի օրերուն :

Անոր դանդաղ ու տառանազին յառաջացումը վերագրելի էր միայն իր հալումաշ վիճակին , և ոչ թէ որ և է տառամսոտ շարժումի :

Մանկան մը ձեռքէն բռնած է ան , իրեւ պէս վատոյժ , իրեն պէս անարիւն և անժպիտ արարած մը :

— «Աղջիկս տեսնել կուզեմ» , կ'ըսէ ան , անտաշ թուրքերէնով մը , երբ ա'լ մար քովին է . «տղղակի որբանոց գացի , բայց ըսին թէ հոս դաս առնել եկած է» :

— Սակայն որբանոցը մասնաւոր օր ունի՝ ուր ձնողներ կ'երթան իրենց աղաքը կը տեսնեն :

— Այդ օրին չկրցայ երթալ , հիւանդ պառկած էի . շաբաթ մը առաջ զաւակ մըն ալ ունեցայ , տասնընհինգ օր է որ աղջիկս չեմ տեսած , սասափիկ կարօտցած եմ . կ'աղացեմ , տեսնեի անգամ մը

Ի՞նչ ողոքիչ շեշտ մը կար իր ձայնին մէջ և ի՞նչ եղկելի բան մը՝ իր կերպարանքին վրայ : Հնա՞ր էր միթէ այդ պայմաններուն մէջ մերժել խնդրանքը աղացկան այդ կնոջ որ իր զաղփաղփուն կազմին քարչ տալով՝ գացած էր որբանոց և անկեց ալ նոյն հեւասպառ գնացքով դպրոց էր եկած :

— «Սպասեցէք քիչ մը , հիմակ հանգիստի զանգակը կը զարնէ և դուք կը տեսնաք աղջիկնիդ» , կը ձայնենք

իրեն, պերջի՞ն ձայր աղդուած իր աղցաւոր ներկայութենէն : Օ՛հ, տեսնելու բան էր զգացած իր անձառ բնրկրանքն այս խօսքին վրայ : Աշնացին վարդի նուաղեաս երանգ մը կու գոյ իր գունաւ մոյնքերը գունագեղել իսկայն . Հագիի երանիկ վիճակ մըն է այդ որ իր ահ աղ անմանդէ աչքերուն խորը կը պապղայ , տարտամ ժայռ մը ուրուագծուելով իր անարին ու կծկուած շրմունքին չուրջ :

— Բաել է իրաւ , պիտի անենամ զաւակո :

— Անչոչու , ինչո՞ւ չէ . միայն թէ ուրիշ անգամ որբանոցի որոշեալ օրերուն ներկայանալիք :

— Այս , հարդաւ :

Աւ փլելու պէս կը նոտի ան , իր ծիւրած ծնդած մարթնիր հանգչեցունելով սանդուխին սատրին սատիճանին վրայ :

Իր պատմութիւնն ալ ահարիու է ուրիշ շատերու նման : Աչքին առջեւը տեսեր էր ամուսինին ոչխարի պէս զլուխը ծնելն ու մարթուիլը , մընչ ինք իր զաւակներուն հետ զիրկ զիրկի՝ աչքերը հակեր էր գետին , զիւային զառանցանքներու և նուազումի անձնատուր . . . :

Մշ առն ուներ ո՛չ անզ , ոչ մէկ թիւկունք և ոչ մէկ յայս . աղջիկ մը մրայն որբանոցը , մանչուկ մըն ալ իր քոմի ի վեր , եւ նորածին մը օրբանին մէջ . . . :

Եւ մայր մըն էր այդ կինն՝ ուրիշ մայրերու պէս : Վազը հարկ էր որ գօտեպնդուէր այդ կինն իր անհայր մանկիները զիրեցունելու համար . զլուխը քարէ քար բազիուէր , աշխատանքի , տահանքի կեանքին վարէր հոգեւին / ր ձագուեկները կերակրելու : Պիտի ունենա՞ր սակայն ամսո՞ս , իր մէջ բառ ականաշատի ոյժ՝ կուրծք տալու համար այնքան իսոնչէնքի . ո՞վ պիտի հրանրէր աղքա-

տացած արիւնն իր երակներուն , ո՞վ պիտի տար իր բազուկներուն այն ոյժն ու կորովին որոնք անհրաժեշտ էին վաղուան աշխատանքին համար : Խոկծալի յիշատակներու յորձանք մը կը պառուտքի իր մէջ . ո՞վ պիտի վանէ անոր հոգիէն այն ահա որ խռովքն որ յարատեւ կ'ալեծփի իր մէջ , մթամած ու մրբկայոյզ ծովու մը պէս , և ո՞վ պիտի փարատէ անոր աշքերուն առջեւէն ամննօրեայ ապրանքի սեւ մտատանչութիւնը :



Զանգակը զարկած է և ազգիկներ հիմայ վար կ'իշնեն՝ պարտէզ , իրենց հանգիստի պահն անցունելու Ռտքի ելած է այդ կինը . սանդուխին սառորոտք՝ մնկուսի կայնած՝ ուշի ուշով կը քննէ վար իջնողներուն դէմքերը՝ ժայի թեթև ծալք մը շրմունքին : Խընը կը փնտաէ ան . Է՛ զաւակը . . . : Ժայիսն աւելի կը լայնայ յանկարծ պրեկունքին վրայ և դէմքը բերկրանքի ճառագայթում մը կ'զգենու : Պղտիկ ազգիկ մը եկած է իր քով , մը պտուն . քնքուչ նայուած քով , ու մօրը ձեռքը բռնած՝ կը համրուրէ լիաշութիւն :

Ատանացի այդ կինն իր հազիւ վայրկեան մը տեսզ զուարթութիւնը կորուսած է կրկին , խաւար զիշերի մը մէջ երեւող փայլակի մը պէս , և ահա իր նայուածքը կը միգապատի : Դանդաղ են իր շարժումները , զօրս կը կասեցունէ այդ պահուն՝ անարինութիւննէ աւելի անպայման յուզում մը : Իր վտիտ ձեռքով ազգկան մազերը ճակտէն անդին կը վանէ և ծանր ծանր հօսուսելով կը համրուրէ անոր երկու այտերը , կը շոյէ անոր զլուխը . կը փայտայէ անոր ճակտար , յափշտակուած կը նայի անոր երեսին : Կրկին պազեր՝ երկարատեւ , տարփալիր ,

ու վերջապէս որոշումը տրուած է, և կ'երթան պարտէ-
զին մէկ անկիւնը կը նստին՝ մայր ու զաւակ դէմ առ դէմ:

Կը խօսին անոնք պահ մը, դէմքերնին իրարու մօտ,
աչքերնին իրարու մէջ: Մայրը սակայն խորհրդաւոր ձեւ
մը կ'առնէ մէկէն. Նոյն յամբ շարժուածքով ձեռքը
կործքին ծալքերուն մէջ միործած է և հոնկէ դուրս կը
հանէ պղափիկ լաթի կտորի մը մէջ պլլուած բան մը,
ծրարիկ մը: Ու զայն քակելու պահուն երեան կելենն
երկու հատ կլոր չուշմահրուշակ (առւսամ հէլլասի), մի՛
միակ տասնոցի փոխարէն գնուած:

Անակնկալը՝ զոր մայրիկը հազար զուրգուրանքով
և զոհողութեամբ մէկ կողմ դրած տասնոցովը պարզեել
ուզած էր իր մանկան, լի ու լի յաջողած էր հասնիլ իր
նպատակին: Տղան խայտանքի թափով մը նետուած է
մայրիկին թերած հրուշակին վրայ և անպատճմ հեշտան-
քով մը սկսած ձաշակել զայն:

Դիտելու էր աչքերու այն ազու նայուածքն ու
դէմքի այն սրբազնն արտայայտութիւնը զոր այդ տղաց-
կան կինն ունէր արդ պահուն: Մայրական սէրն իր եթե-
րային արտափայլումին մէջն էր, համակ խանդաղա-
տանք, համակ աղապատանք ու գերյագեցում . . . :

Օրերէ, ամիսներէ՝ 'ի վեր, թերեւս առաջին անգամն
էր որ այնքան մաքուր, այնքան անխառն երանութեան
վայրկեան մը կ'ունենար խեղճ կինն 'ի տես իր որբացեալ
հրեշտակին վայելքին՝ հրուշակներու ողորմուկ պաշարը
հեշտօրէն աւարելու շտապին մէջ երջանիկ . . . :



ՏԻՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԴՐԱՎԵՏԸ

ՀՅՀ

13 Եպիսկ.

Եթեանքը ստուգիւ անտանելիի է այս քաղաքին մէջ Կ'զգաս որ օդը կը պակսի չնչելու համար և համառումի պէս անսանուն բան մը դէպ ՚ի քայքայում կը տանի զքեզ յամբարար : Ամէն օր, ամէն վայրկեան տարրեր տարրեր մարագոյրներ են որ կը բացուին ինքնին՝ աչքիդ առջեւ պարզելու համար ստուգի նոր տեսարան մը, չքառորութեան սեւ զրուագ մը, զործուած ամբարշտութեանց հետեւանքները՝ տարօրինապէս չարոշութ և աղիողորմ : Անձեր ու երեւոյթներ են ատոնք որոնք փոխ ու փոխ կոլիթէ դէպ ՚ի ցասառմ կը մղին հոգիդ :

Աղէտքէն անմասն ո՛չ ոք կայ հոս, ըլլայ այր, կին կամ մանուկ, սգալէն արցունքնին հատած է այլ ես, և կոծելէն՝ ձայներնին մարած : Ամուսինի կորուստ, զաւակի կորուստ, քոյրեզզրօր կորուստ, պատիւի կորուստ, բնակարանի կորուստ, վաճառքի կորուստ, ողջ միացողին բաժինն է վերջապէս իր յոզնագունակ կորուստ ներուն թուումն ընել շարունակ և չորարեկ հացը ձամած ատին «աւաղ փառացս անցաւորինն հծծել անպատճառ :


Յաւ ազդող երեւոյթներու քով, ինչպէս յիշեցինք, զայրոյթ զրգոողներ ալ անպակաս են : Մարդ պիտի բաւականանար ցաւելով միայն՝ թէ որ սոսկ ու ըլլային ատոնք : Վէրքեր հիմայ շատոնց սպիտացած ըլլային, եթէ կարեկցութիւն և օգնութիւն մարդկորէն փոթացուէին՝ աղէտքի վաղայածորդ օրէն սկսեալ :

կրակները չմարած՝ Արդարութիւնը գար ծխածանուէր քաղաքին վերև, փասքուս շուրթեր չխաթարէին մերկապարանոց իրականութիւնը, յանցումներ՝ հատուդումներու անսայթաք կշխով նժարուէին և ազան կամ անազան Օրէնքին խօսքն ըլլար՝ յաղթանակը տանող :

Այս ամենուն մէջ՝ Յօր ձնած ըլլալու է մարդ, լուսու մունջ ընդ քարչ ածելու համար զուլումի և զրկումի իր կեանքը։ Զրկուողն ապրեր է, վայ զրկողին։ Զգիւմն ինչո՞ւ խեթիւ կը նայիմ ժողովրդական այս զեղեցիկ առածին՝ որ յամսուօրէն միտքիս կը յաճախէ, Աստանա գալէս ՚ի զեր :

*

— «Եթիտալ» լրագիրը տեսած էք, լսու ինձ բարեկամ մը այսօր և գրականէն հանեց այդ թերթին հին թիւերէն մըն :



ԶԷ՞ , տեսած չունէի երբեք . բայց անոր մասին լսած . ներս ա՛յնքան շատ էին որ . . . : Անոր խմբագրապետին՝ Ի՞նան Ձիքրիի կատարած դերը կարելի՞ բան էր անգիտանալ : Հրազդէն ու դաշոյն ապահովարար այնչափ աւեր չէին սփռած հոս , որչափ այդ մարդուն գրիչը : Ձիքրիիմ աչքիս՝ տիսրանուն հեղինակն էր Կոստրածին , մարմնացումն էր անբարհաւած և անպատճենաս Անիքրաւութեան , ցեղերու համերաշխութեան եւ եղբայրութեան դէմ դաւաճանող սեւ գրգռումն ի՞նքն էր ուրկէ բղիսեր , յորդեր էին շարիքի այնքան հեղեղներ , անվերջ , ծովածաւալ վտակներ . . . :

Զեռքս կ'առնեմ թերթը . կատաղի զայրոյթ մը սկսած է արդէն միսալ և հրդեհիլ ներսս . անզուսպ իդձը կ'ունենամ յանկարծ ձմբթկելու . բզիկ բզիկ ընելու զայն , թուղթի այդ փցուն բեկորէն առնելու . Հայութեան սիրտին վրէժը բովանդակ : կը նայիմ իր սիւնակներուն , ինձ անծանօթ տառերու այդ բաւիզին մէջ կը թարթեմ ակնարկս . մինչ զիտելէ յոգնած ականողիքս կը թուին նշմարել կէտերու եւ զիծերու այդ անտառին մէջ մանրադիտական կմախքները կիլիկեան տարարախտ զոհերուն , քանդումները բոլոր հայրենի օձախներուն , սգատիսուր թափորը բոլոր այրիներուն և որբերուն :

«Իթիտալ» : ի՞նչ պակուցիչ հակասպատկեր անունին և իմաստին միջեւ . «չափաւորութիւն» ըսել էր այս բառը . բայց թերթին քարողածը «չափազանցութիւն» էր համակ , օրինազանցութիւն , մեղքերու մրրիկներ և ատելութեան պոտթկումներ : «Իթիտալ» յեսան մը եղած էր որուն վրայ ծռած էին ամբոխավար կիրքեր՝ սրուելու համար շարունակ . . . :

Մ՛զ կրնար երեւակայել որ ժողովուրդին զարգաց-

ման սատարելու կոչուած գաւառիկ թերթ մը պիտի կոչուէր վարիչը հանդիսանալու խուժանի մը գազանացին բնազդներուն . ո՞վ կրնար երեւակայել որ միտքերու լուսաւորման եւ երկրին բարգաւաճման ձգտող թերթ մը պիտի գաւնար ըլլար խայտառակ օռկան մը երկրին փացման և ցեղերու եղբայրասպան գործին : «Իթիտալ» մեղմեխ բաներեն էր ուսումնազորիկ այլազգին՝ որ այդ թերթով սնուց իր սիրտին մէջ անչէջ քինախնդրութիւն մը Հայուն հանդէպ : «Իթիտալ» սեւ աղբիւրն էր Մադրանքի՝ ուրկէ ծարաւնին յազեցուցին խուժանին գեհենապարտ յառաջապահներէն Պաղտատի Զատէ Ապտիւդատէր , Ապտիւրրանման , Կերկէրիլ Ալի , Տապազգատէն , Տէլի Մէնմէտ օղլուն , Զօր Ալի , Պօսնալը Սալին , Պայրաքտար զատէ Էշրէֆ և այլ էշ-չներ իրենց արիւնարբու արբանեակներով :

«Իթիտալ» , ամօթն ու մուրը Մամուլին , Անով էր որ Թիւրքիոյ մանուկ Մահմանաղբութիւնը հոս կիլիկիոյ խորքը՝ տաժանաղին հոգեվարքով մը խեղզուեցաւ իր խանձորուրքին իսկ մէջ . . . :



(*) Այս տողերը շարուելու վրայ էին արդէն , երբ տեղական Թերթէր ժանուեցին մահը խմբազրապետին՝ հնան Ֆիքրիի . 27 մարտ 1910ին տեղի ունեցած Պէյրութի հիւանդանոցը Թիւրքի կոկորդի հիւժախտէ մեռած էր . Անարժան խմբազրապետի ինչ արժանաւո՞ր մահ .

ԽԵԱՎԱՐՈՒՅԻՆ. ՊԵՐԵՏԻ ՄԱԿԱԿԱԿՈՒՅ

ՀԱՅ

14. Արակեալ.

Արհաւանի ձախ եղերքն ՚ի վեր կը քալենք : Լուր օր մըն է : Գետը հեղիկ մնջիկ իր ընթացքը կը չարունակէ , միջօրէի արևին ճաճանչներուն հեղեղին տակ ոսկեհոսան պաղպաջելով :

Եհավուր-Քէօյ մեր դիմացը կիյնայ , ուր կ'երթանք հիմայ՝ իրը ուխտագնացներ սրբազան աւերակաց : Կոտորածէն քարուքանող եղած՝ համակ հայարնակ զիւղ մըն է ան , Առանայի արևմտեան դին , որ Արփաթիան-Քէօյ կամ Հայ-Գիւղ ալ կը կոչուի :

Կ'անցնինք հետիոտն անհուն տարածութենէ մը խոպան ու լերկ արտերու , որոնք ցաւազին յուշքերով յղի են իրենց գորչ ու լուս փուռածքին մէջ : Անոնց վրայի բունծերը , մանուածներն ու ելեւէջները կը հծծեն կարծես մեր ունին ՚ի վար աղեխարչ պատմութիւններ Անձ Եղեռնին վրայօք : Անպատճեմ զիւտ որով մեր սիրաը կը կոտայ , երբ միտք կը բերենք թէ մեր այդ կոխոտած գետինն ո՛րքան ծծած է հայու արիւն , ո՛րքան կուլ տուած է ոսկորներ ու չախչախ գանկեր՝ վիրագ արար զգեանուած անմնդներու :

Դիակներ գտնուած են հող , ամէն կողմ , դիակներ գործաւորի ու մշակի , որոնք իրենց ցանքի և հունձքի օրերուն քրաինք թափելէ ետք , հուսկ ուրեմն , անգութ բուպէի մը մէջ , իրենց արիւնն ալ թափած էին այդ պատուական հողերուն արգաւանդ զողը :

Անտանելիք է մեր երթը , սրտակեղեք , յուսակտուր :
Ճամբռուն լնթացքին , տխուր շեշտերով կ'ընեն մեզի ա-
նագորոյն պատմութիւնն այդ սեւ օրերուն : Հիմայ , ման-
կութեան օրերէ մնացած հին երգի մը ծուէնը միտքիս
մէջն է յար .

Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա .

Աշխարհ որ ինձ ետուր աւել .


Դու ալ եղար հիմնայատակ .

Անշուր անշէն սեւ աւերակ :

Դպրոցական օրերէ երազուած այս կիլիկիան էր .
Խատուած իմ , զոր պիտի գայինք տեսնել այսպէս իրա-
պէս անչուք , անշէն սեւ աւերակ :

Խոզխողումէ անձանաչելի իրաններ օրերով այդպէս
ձգուած , լքուած էին հատ . միսի առատութենէ կատղած
չուներու և գիշակեր օղագնացներու անյագ բզքառմ-
ներուն 'ի սպաս : 'Ի զուր կը ճգնէինք երեւակայութեան
առջեւ պատկերացունել մահագին տագնապներն ու գե-
րագոյն գալարումները՝ զորս ունեցած էին թուրք խու-
ժանէն այդ հէք հալածուածներն . 'ի զուր կը փորձէինք
իմանալ այն հուսկ մտածումներն որոնք այդ անեղ բռ-
պէին՝ անցած էին մեր հայ նահատակներուն ուղեղին
ծալքերէն . այնքան զարհուրելի և այնքան գենենական
եղած էր ջարդը : Օ՛հ , մարդկային էութիւնը համակ
կու լայ և կը փշաքաղի , և վիշտէն քարացած՝ խելայեղ
փափաքը կ'ունենայ մարդ շատոնց մեռած ըլլալու . չզգա-
լու համար այսքան կակծագին խոցուտում մը կարեվէր :

Հառաջներն՝ որոնք ընդհատ կը քակուին մեր հոգիին
ալքերէն , եւ արցունքն՝ որ կը պղտորէ մեր նայուածքը ,
լուռ ու մունջ դամբանականներ են որոնք կը տողուին
այս գաշտերուն վրայ ինկած մեր թշուառ եղբայրներու
հասցէին :



Անտառ-թեյ իր որբեալ

Հասած ենք կեավոր-Քէօյ : Ամայի է ան ու լոին : Ո՞չ ոք զիւղին մէջ , ո՞չ մէկ շէնք հոն կանդուն : Բնակիչները ցիր և ցան ու ջարդուած , տուներն այրած ու կործանած , և ամբողջն ալ , ափառ ո , ամբողջն ալ . . . :

Քանի մը տղաք քիչ յետոյ կու գան մեր զէմ , արեւանար ու բոկոսն ամէնքն ալ : Դարձեալ նոյն որատկերները թշուառութեան , նոյն նոեմացած ճակատներն որրութեան : Անմեզ , անտէր ու թափառայած այդ մանուկներուն մէջ , — միակ ողորմուկ պահապանները գիւղին աւերներուն և ածխացած օձախներուն , — դարձեալ կը տեսմանք բովանդակ լրումն ու սեռթիւնն որրի ճակատազրին . և անոնց ամէն մէկուն մէջ մեր մայրական սիրոն ի՛ր իսկ զաւակը նշմարելով՝ կը փղձկի դառն վհատութեամբ մը :

Աւելի կը մօտենանք իրենց :

—Մեծերնիդ ո՞ւր են , տղաքս :

—Մայրերնիս Ատանա զացին մեղի հաց բերելու :

Ո՞քան անողոք պիտի բլլար արդէն հարցունելը թէ ո՞ւր էին իրենց հայրերը : Երէկի իրենց մայրերը՝ հայրե՛ր այ եղած էին :

Փոքրիկներու այս խմբակն է՝ որ կ'առաջնորդէ զմեզ զիւղին զպրոցն ու եկեղեցին : Ածխացած քարերու կոյսամը այդ զպրոց ըսուածք , կողն ՚ի վեր եկեղեցիին՝ որ , անշուք , անփառունակ , քմայքի մէկ խաղովը հրդե՛է աղատուած թէեւ , բայց հիմնայտակ քանդուած էր :

Փլփլկած պատի մը վերեւ , խորանին կողմը , կիսա-ջինջ արձանազրութիւն մը յանկարծ կը կասեցունէ զմեզ . ալինարելնիս սեւեռուած է հոն .

Ես եմ դուռն կհնաց

Ամբողջովին անմարդացած և այրացաւեր այս զիւ-

զին մէջ, ի՞նչ դառն հեղնանք՝ Առրր Գիրքին այս տողը՝
մեծ աղետէն հրաշխաք իմն փրկուած, Անգամ մըն ալ
կը նայինք այդ կիսով աւրուած տառերուն, անգամ մըն
ալ կը նայինք մեր շուրջի որրացեալ մանկութեան, և գոնէ
փշուր մը սփոփանքի կարօտ՝ կը խորհինք թէ բոլոր
այս խողխողուած զիւզացիք, բոլոր այս ջարդուած կիւ
լիկեցիք իրենց անօրինակ զերազոյն մարտիրոսացումէն
վերջ կրցած էին արդեօք մանել այդ Էւանչէ քառակն...

*

Դիւցազնական եղած էր այն գիմաղբութիւնը զոր
ըրած էին կեավուր-Քէօյի բնակիչները: Արհունը ճիշդ
իրենց ետին, և հայու ձակասնին դարձուցած՝ կատղած,
փրփրած թշնամիին, երեք օր երեք զիշեր անգաղառ
գիմաղբած էին անոր, ոգի ՚ի բոխն ոգորելով աներկեւան:
Բայց ափառս, երրորդ օրուան երեկոյին անոնք
յուզումով ու պակուցմանը տեսած էին սպառիլը կա-
պարի իրենց ձղձիմ մթերքին: Ու զիշերուան հետ՝ սուզը
պատած էր սիրտերը, մինչ մոլեգնած թշնամիին, հոն քիչ
մը հեռուն դարանակալ՝ արիւն եւ աւեր կը պահանջէր
անպատճառ:

Պէտք էր փախչիլ, զիւահար փախչիլ մութին մէջէն,
արտերուն խորէն, փախչիլ թշնամիին գնդակէն և
անոր մահասփիւռ հալածանքէն:

Գիւզացի կտրիճներէն շատեր՝ այլ ևս խելակորոյս և
յուսահատ՝ նետուած էին զիւզին ձախ կողմի բացաս-
տանը, քարերու ծերպերու ետին, կամ մի քանի բարձ-
րուզէշ ծառերու կատարն որոնելով, իրը թագստոց՝ ի-
րենց հետապնդուած կեանքերուն:

Ի՞նչ ժամեր, ի՞նչ վայրկեաններ, կեանքի և մահ-
ուան մէջ ի՞նչ ահարեկ ալեծփում:

Ո՞վ խեղճ Հայոթիւն , ի՞նչ էր յանցանքդ , ի՞նչ էր
մեղքդ՝ որ սոյնգունակ գաղանային վայրագութիւն մը
կ'ուզէր փողոտել ու քամել զքեզ և քու կարմիր արիւ-
նիդ արբեցումովը հրձուիլ : Պէտք էր որ ջարդուէիր ,
պէտք էր որ խոշանագուէիր , պէտք էր որ ածխանայիր
ու մօխրանայիր դռն , որպէս զի քու հալածիչներդ
փա՛ռքն երգէին իրենց Ալլահին , եւ իրենց աստենական
և անդենական երջանկութեանը տիրանային : Արիւնի և
հրդեհի մրրիկը պայթած էր Կիլիկեան աշխարհին վրայ .
պէտք էր որ ամէն հայ մեռնէր , ամէն երդիք փլէր եւ
ամէն օճախ մարէր :

Ու հրամանը կը կատարուէր անաչառ և անողոք :
Թշնամիի կապար , թշնամիի սուր ու սակր անխնայ կը
զարնէին , կը ջարդէին ու կը փշրէին ինչ որ կը գտնէին
հայ ու հայկական : Բունազիրկ թռչուններու պէս , բար-
բարոս խուժանը գնդակած էր նաև կեավուր-թէօյի այն
անդէն կտրիմներն՝ որոնք մազլցած կծկուած էին ծա-
ռերու բարձունքն , ու անլոււր խմդդութեանց ենթար-
կած զանոնք՝ որ փախուստի այդ զահանգելի գիշերը ,
հալածական եղնիկներու պէս խորամուտ եղած էին ժայ-
ռերու թիկունքին . . . : Քիչերն էին անոցնամէ՝ որոնք
խաւարին մէջէն , դէպ 'ի աչ՝ բռնած էին Ատանայի
հանապարհը :

Սիրտերնին արոփուն , մահուան պատկերը յար առկախ
աչքերնուն զիմաց , փոքրիկ խմբակը կ'առաջանար այս-
պէս արտերու մէջէն , գետին եղերքն 'ի վեր :

Պէտք էր անշշուկ , անազմուկ երթալ առ խարխագի :
Առնուած անխորհուրդ քայլ մը , արձակուած անգիտա-
կից ձիչ մը , մահուան անագորոյն դատապարտութիւնն
էր ամբողջ խմբակին համար :

Դունկեր կը կթոտէին , արմու կներ կը ձանկոտուէին ,
զզզզուած ափերու մէջէ արիւնը կը վազէր , գլուխներ
հողի գուզձերու կը բազխէին . պէտք էր կորաքամակ ,
սողն ՚ի սող երթալ , երթաւ : Հեւ ՚ի հեւ վազքն էր
այս՝ դէպ ՚ի կեանք , դէպ ՚ի փրկութիւն



Յանկարծ , այդ չարաշուք վայրկեանին , անդո՞ւական
մութին և լուռթեան ալ ծոցէն , մանկան մը լացն է որ
կը բարձրանայ :

Անէ՛ ծք : Մահէ հեւասպառ խոյս տուող ամոլի մը
միամեայ անդրանիկ զաւակն է որ ազազուն ու դող-
դոջ , կու լայ այսպէս , անզիտակից այն սարսափին՝ որով
համակուած էր խուճապի մատնուած խմբակը :

Ահաւոր է վայրկեանը : Լացի այդ ձիչով՝ անխու-
սափելի՛ է մատնուելինին , և թոպամահ կորնչելինի՝ վըհ-
սական : Պէտք է լուեցնել մանկիկը , բայց ի՞նչ հնարքով :

՚ի զուր կը ճգնի հայրիկն անոր բերանը խփել , ՚ի
զուր կը փորձէ սեղմել զայն կուրծքին վրայ : Տղուն-
խեղդուկ ձիչը միշտ կայ , որ կ'երկարի , կը հետեւի իրենց՝
գժնէ սպառնալիքի մը պէս :

Այլ յայլմէ եղած՝ խեղճ հայրը վերջին անգամ մըն
ալ ջղապինդ կը սեղմէ երախան կուրծքին վրայ , և սոս-
կալի որոշումը արուած է . թեւէն բռնած՝ հզօր խոյան-
քով մը կ'արձակէ մանկիկն օդին մէջ , և ակնթարթէ
մը կը լուէ իր որդւոյն վերջին ձիչն որ կը մարի ու կը
խեղդուի Այնունի ջուրերուն խորը :

Աւ յախենապէս լուած է մանկիկը : Խմբակը կրնայ
փախուսափի իր խոլ վազքը չարունակել , քան զի մանկան
լացին սպառնալիքն անհետած է այլ եւս . եւ այն հայրն

որ դէպ՚ի մահ նետած էր՝ գուրգուրանօք իր լանջին
ըսնած միամօր զաւակը , հիմայ զիրկը թափուր , խմբա-
կին փրկութեանը մէջ պիտի որոնէր որդեկորոյս սիրտին
սիոփը գուղնաքեայ Ի՞նչ սփոփ :



Ամէն անգամ որ կը նայիմ այդ Սիհունին , ամէն ան-
գամ որ վշտակոծ երեւակայութեանս առջև կը ներկայի-
ախուր տողանցումը բոլոր այն նահատակի դիակներուն՝
որոնք նետուեցան հոն խոշտանգուած , ջախջախուած
եւ արիւնլուայ , ամէն անգամուն ալ մայրացեալ կնոջ
մը սիրտո՛վե է որ կը յիշեմ նաև միամեայ տղեկն այն
քնքուշ , որուն անգիտակից հերոսութեան լուռ պատ-
մութիւնն արձանագրեց Սիհուն իր գիլգիլներուն մէջ ,
արիւնի զիշեր մը ահարկու .



Ե Ո Զ Մ Ը



15 Նոյեմբ.

Ատանայի համար այս երրորդ պատուհանն եղող
ողողումէն 'ի վեր , օդերը թէեւ զեղեցիկ են և արեւն
անամպ երկինքի մը վրայ կը փայլի , սակայն դեռ չըջա-
կայ հողերը լաւ մը մը չեն ցամքած : Չարչափուխ և
եէնի Մահալլէ՝ զուտ այդ հայկական թաղերու մէջ լը-

ձացած ջուրեր կան, որոնք սկսած են մօրանալ և նեխիլ ։ Իսկ հեռուն, դաշտերուն վրայ կ'երեւին թացութիւններ, կայուն ջուրի ձախճախուաներ՝ որոնց համար կ'ըսուի թէ ցանքերու փացումը յառաջ պիտի բերեն ապահով ։ Ողողումի այս անսպասելի աղէտն ալ կրկնապէս զգեանեց ժողովուրդը ։ Հիմայ ան, աղէտներու այս անխուսափելի ձակատագրականութենէն յուսահատ, տեղի մեծ պատուհաններու ալ պատահականութեան համոզումն ունի ։

Հայկական այն թաղերն՝ ուր ջարդի, քանդումի օրերուն կրակը չէր կրցած համնիլ, ջուրն եկած է՝ անոր թերին լրացունելու ։ Այդ թաղերուն մէջ վեասուած են 300է աւելի տուներ, որոնք բոլորովին փլած կամ ճախած և անրնակելի դարձած են ։ Հաղար հինգ հարիւրի մօտ ժողովուրդ մը կը մնայ անտուն և անպատսպար կառավարութիւնը, հաւերաններու միջոցաւ՝ բոլորովին կարօններու ցանկը պատրաստած է և անոնց կու տայ հաց միայն ։ Իսկ ջարդէ արկածեալներուն համար տրուած կառավարական նպաստը դադրեցաւ ։ Միայն նպաստ պիտի տրուի կոյրերու, ծերերու և խեղանդամներու ։ Որով, անոնք որ անլուր դժբախտութիւններէ և տառապանքներէ հալածուած՝ օրական քանի մը տասնոցով կէս կուշտ կէս անօթի կեանք մը կը քաշքչէին քանի մը ամիսէ ՚ի վեր, վերահաս ձմրան օրերուն նպաստէ բոլորովին զուրկ պիտի մնան ։ Ուրեմն ի՞նչ պիտի ընեն անոնք ։ Անոնց վիճակն երեւակայել փորձելն իսկ, հաւատացէք, սոսկում կ'աղդէ մարդուս ։

Բամպակի բերքն որ այս արգասարեր երկրին գլխաւոր հարատութիւններէն մին կը կազմէ, կ'ըսուի թէ այս տարի նուաղ եղած է, և աշխատող ձեռքերու համար հետեւաբար գործը պակսած ։ Աշխան որ այնքան աժան

ու առաստ է եղեր ուրիշ ատեն, Հինգի չեռա 2 պահի հայ է, թէ՝ ողողումներու պատճառաւ նուազելուն և թէ ջարդի և կրակի ատեն բնակարաններու մէջ ժամանակին ամբարուած միթերքը տուններուն հետ մոխիր դառնալուն հետեւանօք։ Առաջ են կըստի նաև բոլոր այն բաններն՝ որոնք ժամանակին չափաւոր գիններով կը վաճառուէին։ Աղութիւնը մէկ կողմէ, ցուրաը միւս կողմէ և դրամի բացարձակ չգոյութիւնն ուրիշ կողմէ, կեանքի բոլոր այս գմնդակ եւ անհանդուրժելի պայմաններուն մէջ ի՞նչ պիտի ըլլայ այս ձմեռ Կիլիկիոյ հետ ժողովուրդին մէկ մեծ մասին վիճակը, զեռ մէկ բանի սմիս եւս օգնութեան ձեռք ո՞վ պիտի կարկառէ անոնց։

Փողոցին մէջ կու գան, կը մօտենան քեզի, կը խանուին շուրջդ, կու լան, կը ճշեն. հագուստ, կօ՛իկ չունենալնին կ'ողբան ցաւազին շեշտերով։ Իրաւ է, ժամանակին իրենց արուած է հին ու մին բաններ, բայց ասոնք անբաւական են ձմրան։ Միջազգայինն անկողին սկսած է բաշխել. կը լսուի թէ Պատրիարքարանէն բաւական թուով վերմակ ճամրայ հանուած են. բայց դեռ բան մը հասած չէ հոս։ Հագուստի ու կօ՛իկի անհուն պէտք կայ։

Ա՛զ ազնիւ քոյրեր, մայրեր, վերջին ձիգ մըն ալ, վերջին զոհողութիւն մըն ալ, ձեր բոլոր ըրածներուն վրայ, չուառով զգեստեղէն փութացուցէք հոս։ Այս խեղաները ձեղի՛ կը նային արտասուալից աչքերով և ձեր դրկելիքներուն կ'սպասեն անձկազին։

*

Կուսակազը, Ատեղացի կիններու գործ հայթայթելու նպատակաւ, 4,000 ոսկի դրամազլուխ դրեր է Միսիս նէֆրբատի տրամադրութեան տակ, որով, յիշեալ արկինն

իր արդէն ունեցած արհեստանոցէն զատ՝ բացաւ հոս երկու հատ ևս : Տարարախտ այրիներ՝ սուգը սիրտերնին հոդ կը սորմին չեւ , պաշտէ , Հասան Պէլլիի , Ամթապի և Տարսոնի ասեղներ , ժանեւակ հիւսել և գեռ ուրի ասեղնագործութիւններ : Գրէթէ 300ի չափ կիներ և աղջիկներ այդ արհեստանոցները կը յաճախին , որով թէ արհեստ կը սորմին և թէ օրական բան մը կը չահին : Օրէ օր եկող աղջիկներու և կիներու թիւը կ'ստուարանսայ և արհեստի մէջ իրենց ըրած յառաջդիմութեան համեմատ իրենց օրականներն ալ կ'աւելնան : Միսիս Շէֆըրտ կ'ըսէ թէ ուրիշ տեղերու Հայուհիներ մեծ ընդունակութիւն ցոյց տուած ևն ձեռական նուրբ արհեստներու համար , մանաւանդ օրինակներու ստեղծագործումին մէջ : Կը զարմանայ սակայն թէ Ատանայի կինն այդ ընդհանուր կանոնէն պզատիկ չեղում մը կ'ընէ : Թիերես արդար պիտի ըլլար խորհիլ թէ անոնք մեծ մասամբ աւելի զրադած էին արտերու , այդիներու կեանքով , և կամ աւելի ձիշդ՝ վերջին այս աննախալնիւթաց , անլուր տուայտանքներն աղդած ևն անոնց վրայ և կերպով մը անընդունակ գարձոցած զանոնք՝ առ այժմ լուրջ աշխատութեան մը : Մէկ բառով , կեանքը սկսած է անհամոքսիկ այս դժբախտ քաղաքին մէջ :

Այսքան չարչտրուած , այսքան չղագրգռուած ժողովուրդէ մը աւելին պահանջելն արդէն անիրտութիւն պիտի ըլլար : Եւ յետոյ , այսպէս , կիներէ չահուած օրական քանի մը տասնոցներ պիտի բաւենն քանի մը զաւակներ և կամ բազմանդամ ընտանիքներ ապրեցունելու , մինչև որ բաղձալի գարունը գայ և մշակներ դաշտերու վրայ գտնեն իրենց աշխատանքը : Բացառիկ օգնութիւններ և կառավարական նպաստ անհրաժեշտ կը նկատուին

այս ձմեռ՝ ծայր աստիճանն պատճեակո՞ծ այս ժողովուրդին համար :

Վերջին պահուն կ'իմանանք թէ Կոստակալին ջանքերով յանձնախումբ մը կազմուած է և ձեռնարկուած՝ ջուրէն փլած կամ վեասուած տուներուն վերաշնութեան :

Մաղթենք որ այս անգամ հաստատուն բլլան անոնք և ջրհեղեղներու դէմ զնեն, ու չուառի ոլ աւարին :



ՀԱՃՈՅ ՀԱՅՐ ԱՌԵՐԵԼ

Հաճոյքը կ'ունենամ աեսնելու. Պօլսէն նոր համոզերիու երիասաարդ ու սուցիչ եղբայրներ Միացեալ Բնկերութեան կողմէ եկած՝ Հաճըն երթալու և տեղւոյն վարժարաններուն մէջ դաստիոսելու համար :

Տաժանագին եղած էր ճամբորդութիւննին : Սարսափելի փոթորիկներու բռնուած՝ զրէթէ ամիսի մը չափթափառեր էին ծովերու վրայ, Իզմիրէն Խաքէնաէրուն, Խաքէնտէրունէն Խզմիր աստանդական, չոգենաւնին առանց կարենալու Մէրսինի նաւահանգիստը հանել զիրենք :

Ահաւասիկ մարդեր՝ իրենց պարտականութեան գիտակ և իրենց կոչումին հաւատարիմ, որոնք Միացեալի պէս ազգօգուտ ընկերութեան մը կողմէ եղած հրաւէրին պատասխանելով յանձն առած էին հրաժարիլ ամէն հանգստութենէ և ազէտեալ երկրի մը խորերը մխաճուիլ,

մանուկներ կրթելու, յօյսի և սփոփի բարիքը սփռելու և
պատրաստելու գուառի վաղուան մարզը :

Ենկերութեան կողմէ զրկուած զրենական պիտոյք
մնուուկ մնուուկ հասած էին իրենց հանելն և իրենք ա-
կամայ ոչացած ըլլալու խղճահարութեամբը տանջուած՝
տրամադրիր և անհամբեր աշխատանքի, կ'ոկտէին հան-
գերձիլ այս առաւաօս խոկ հոսկէ, մեկնելու, երբ լուր
առնուեցա, որ Համեոյ առաջնորդ Ներսէս վրդ. Դանիէլ-
եան քաղաքու ժամանամ էր՝ կուսակալին հրաւերին վրայ :



Երրեք պիտի չմոռնամ ուրախութեան այն բայն ժը-
սիսը զոր նէք առաւազած վարդապետն ունեցու իր

դէմքին վրայ, երբ տեսաւ պօլսառաք այս ուսուցիչ եղբայրները : Հակառակ իր ուղևորական խռնջէնքին եւ կուսակալին հետ ունենալիք իր անմիջական տեսութեան : Ներսէս վարդապետ կրցաւ ընդ երկար տեսակցիլ հետերնին գպրոցի կարգադրութեանց մասին և տալ անոնց՝ անհրաժեշտ տեղեկութիւններ, որովհետեւ անոնք առաւտուն կանուխ դէպ ՚ի Հաճըն պիտի մեկնէին :

ԱՌքան փոխուած էր «Առական Վարդապետ»ը . ապրիքէն կանուխ սպիտակութիւն մը ողողեր էր անոր մաղերն ու մօրուքը խարտեաչ, ակօնները շեշտուած՝ ձակտին և այտերուն վրայ և տիբրութեան տոկայծում մը իր խոնաւ բիբերուն խոր: Աւ ինչպէս ալ ՃՐԱՄԱՐ- ԱՋԱ միացե՞ր էր զոր չկրէր, տառապանք միացե՞ր էր որուն կուրծք տալու կոչուած չըլլար ան, սկսելով Աան- մանադրութենէն շատ առաջ, ու տոկասին տեւելով Աանմանադրութենէն վերջ՝ մինչեւ մեր օրերը, պահելով միշտ հոգի մը որ խտացումն էր վեհ ու դիւցազնական առաքինութեան :

Շատ լաւ կը ձանցնայի զինքը : Ակիւտար, Նոր-Թաղի քարոզիչ եղած ատեն՝ առիթը չէր սպակած յաճախ տես- ակցելու իրեն հետ: Աւաման և կրթութեան համար հոգի առողջ հոգեւորականն էր ան, ժամ առաջ իր ձննդա- վայրը վերադառնալու և իր հօտին բարօրութեանը հա- մար իր բոլոր կարողութիւններն ՚ի սպաս դնելու տեն- չովը տոչորուող վարանդին էր ան :

Իր կեանքը չարչարանքի, հալածանքի ու զնդանի երկարատեւ շարք մըն էր եղած, մինչեւ որ եկած ինկած էր աքսորի իր վերջընթեր հանգրուանը՝ Ակիւտար ուր կը մնար տարիներէ հետէ, լծակից աքսորական վեհա- պետեան Մկրտիչ Արբազանի հետ: Համիտի օրով իր

բանտի կեանքը խիստ չարատանջ եղած էր յիսկէնտէրուն . Հոն , եղեռնագործ քուրդերու առքնթեր՝ օրերով պառկած էր շղթայակիր , հողէ գետիններու վրայ . Եւ խարազանի անխնայ հարուածներու տակ լալազին՝ որքան երանաւէտ ու լուսեղէն երեւցած էր Ման արդեօք իր աչքերուն . . . :

Լամբնէի մէկ խօսքը կու գայ այս պահուս գրչիս տակ . On m'a demandé : "Pourquoi pleurez-vous ?" et, quand je l'ai dit, nul n'a pleuré, parce qu'on ne me comprenait point . L'exilé partout est seul .

Բանտէ բանտ , աքսորէ աքսոր թափառիլ . ահա՛ ինչ որ իր երիտասարդութիւնը գիտէր . և երբ օր մըն ալ , Օրմաննեան պատրիարքի միջոցաւ կը բերուէր Պոլիս եւ Ակիւտար կը հաստատուէր ան իրրեւ տարազբեալ , լրտեսներ չէին դադրեր իր շուրջ դեգերելէ , իր քայլափոխերը համբելէ և ձերբակալելով զինքը՝ քանիցս բանտ առաջնորդելէ : Աակայն հակառակ իր կորովը ջլատող բոլոր այս տիտուր պարագաներուն , նոյն եկեղեցականը կ'ապրէր իր մէջ անյոզդողդ և աննկուն : Եկեղեցին կ'երթար դպրոցները , դպրոցներէն կ'երթար հոն ուր աշխատութիւն մը կար ընելիք կամ խիզճի պարտք մը կատարելիք : «Կալ ՚ի զմին կոչման» . վեղարը գլխուն առած օրէն՝ ինչ ամուր քանդակուեր էր այս խօսքն իր միտքին մէջ :

«Ժողովրդական Քարոզներ»ու պատուական հեղինակը ցորչափ սալրեցաւ Ակիւտար , իր մենարանին անշուք խորչը , — յաձախ հիւանդագին վիճակի մէջ , — մի՛ միակ զգացում մը ունէր որ իր միտքին առանցքը կը կազմէր . սասարիկ , անսահման կարօտն էր այն՝ հայրենի լեռներուն , սարերուն , իր Աիսուանին , իր հօտին համար :

Իր մէն մի խօսքը , մէն մի գրուածքը ցաւալի վեր-
յիշումները կը պարունակէին իր տառապանքի օրերուն :
Քանի մը տուն ահա այն ոտանաւորէն զոր գրած էր ափ
յափոյ իր լուսանկարին ետեւ , զայն մեզ նուիրելուն
առթիւ , ասկէ տասնեակ տարիներ առաջ .

Չեսս ՚ի ծրնօս սեւեռուն ,
Մընան աջերս մողորուն .
Հեռանըրկար պատկերին
Սիրոյ անման միւս կեանին :

Նայէ՛ դեմին մրագնած ,
Չիւնն է կեանին փորորկած .
Իսկ իմ ձակչին կնայիներ
Տառապանաց ցս են զիրեր . . . :

Յուշբն անցերոյն վաղախոյս
Վերինան ունի խորն հոգւոյս .
Կորյա՛ դեմին , այնինք
Ինչ որ կ'ուզես իմ կեանին :

Դանիէլեան վարդապետ ուրախութենէ նուազած էր
զրէթէ երբ օրին մէկը խմաց առւած էին թէ Համիտ կը
թոյլատրէր իրեն ելիլիկիա վերադառնալ : Շատ չէր անցած ,
անիկան բախտաւորութիւնն ունեցած էր Աահմանադրու-
թեան հռչակումն առ ողջունելու ի՞ր սիրելիներուն մօտ :
Բայց կարծես ժպիսն պէտք չէ՛ր որ մնար անոր դէմքին
վրայ , և աղասութեան արեւին տակ ջարդուած կիլի-
կեցիներու սուզը սիրտին մէջ , վարդապետը կրկին բնա-
կիչ արձանագրուած էր Մարտաշի և էրզինի բանտերուն ,
Ատանացի . Հաճընցի և Տէօրթ-Եօլցի հայերու հետ մէկ-
անեղ , կախաղանի ստուերը յար գլխուն շորջը ծածանուատ

ինչո՞ւ : Արովհետեւ երբ զինեալ եւ կատղած խուժանը Համեց դուռն էր հասեր ամէն ոք սպաննելու և ամէն ինչ աւարելու և աւերելու համար , այս քաջարի եկեղեցականը Դեւոնդեանց իրրեւ ձշմարիտ յաջորդ՝ խաչ ու զէն ՚ի ձեռին՝ առաջքն էր ինկած իր ժողովուրդին եւ ցվերջ խրախոյս տուած անոր , Խոնութեան համար Հրացանները կը պայմէին շարունակ . ամրոխը կ'ունար դիմացէն : Օ՛ն անդր , քաջերոն քաջալերանք : Գոյութեան պահպանման այդ ահեղ ոգորումին մէջ որ ժամեր , օրե՛ր տեւած էր , Հայր Սուրբը նուազած կ'իյնար յանկարծ խաչը ձեռքը , վասն զի խոռնկի բուրմանց վարժուող իր ռունգերը վառօդի հո՛տ կ'առնէին միայն , և , դըպիրներու պատղահիկ ձայններուն սովոր իր լսելիքը՝ մահասաստ բոմբիւններո՛վ կը լեցուէր անդուլ , այսպէսով որչափ արդարացունելով իր հայրութեան կցուած ուրիշ տիտղոսը . . . :

Ահա այս « Սսական վարդապետ »ն էր որ շարաթներով արգելաններու խորը տուայտելէ վերջ , ազգին կողմէ եղած հաւաքական դիմումներու չնորհիւ կը խուսափէր կախազանէն ու կրկին կը նուիրուէր դպրոցներու բացումին , ժողովուրդին զարդացման , անոր բիւր բիւր ցաւերուն դարման տանելու տառապազին գործին : Որբանոցներէն վերջ Միացեալի վարժարաններուն ինդիբը կար , Միացեալէն վերջ Ազգանուէր վարժարաններուն կարգադրութիւնը , յետոյ այրիններու համար արհեստանոցներ հիմնելու աւագ ու կենսական հարցը :

Մեծ էր սուզն , ու չքաւորութիւնն ահաւոր . քանզի Համբն հակառակ ջարդէ զերծ մնացած ըլլալուն՝ իր կտրիճներէն կը կորսնցունէր չորս հագար հոգի՝ հեռաւոր արտօրէից մէջ , ուր անոնք զացած էին տքնիլ իրենց

բահուրիչով . որով այրիներու , որրերու և անսպաշտպան
կարօտելոց թիւը մէկէ՞ն ՚ի մէկ սոտարացեր էր Հաճնոյ
մէջ : Իր քարքարուտ զիրքով և չըջականերով՝ Հաճըն
զուրկ էր մերձակայ դաշտերէ , վարուցանի համար , — զըլ-
խաւոր զրազումը գտւառի հայուհեաց մէկ կարեոր մասին :
Անհրաժեշտ էր ուրեմն արհեստանոցներ բանալ , գործ ,
հաց հայթհայթել անսուազ այրիներու : Ներսէս վարդա-
պետ այդ ուղղութեամբ ալ տակաւ ին չատ ջանքեր ունէր
թափելիք :

Անհուն կարեկցութեամբ կը նայիմ այս վշտահար
եկեղեցականին որ տարիներու բանտերէ և աքսորներէ
վերջ՝ այսօր ալ հարուածեալ իր հօտին կոկիծը սիրտին մէջ ,
կը վազէ , կը դիմէ ամէն ուր որ պէտք է , կը միսիթա-
րէ . կը սրտապնդէ իր յուսարեկ ժողովուրդը , գերմարդ-
կային ճիգերով կը տքնի ամոքելու ծովածաւալ ցաւեր ,
արտունջներ ու պահանջներ



ԺՈՂՈՎԻԿԵՐ ՚Ի ԱՐԵՎ

ՀՅԴ

17 Նոյեմբ.

Այլ ևս մեկնիլ կը մնայ ինձ , քանի որ Ատանայի
դպրոցը կարգին էր . մանաւանդ կրցած էի Ներսէս վար-
դապետը տեսնել և Հաճնոյ Ազգանուէրի դպրոցին մասին
ալ տեղեկութիւններ ստանալ իրմէ : Կը մտազրեմ Տէօրթ-
եոլի ճամրով Խոքէնտերուն ինչնել և հոնկէ Պօլիս դառ-

նալ, որով առիթիք պիտի ունենամ նաև ահանելու Տէօրթ-Եօլի որբանոցն որուն աղջկանց կրթական հոգը յօժա-րակամ ստանձնած էր ընկերութիւնս, «Կիլիկիան Որբա-խնամ»ի առաջարկին վրաց :

— «Երկու որուսն ձամբադ է կառքով մինչեւ հօն» կըսեն ինձ տեղացի հայեր որոնց համար ցամաքային ճամբարդութիւնը կարեռութիւնը չունի:

Թէև կը վարանիմ սրան մը առանձին ուղեորելու, բայց այդ կողմերը գացող եկող այրերու և կիներու վըս-տահացուցիչ խօսքերը, մանաւանդ տեղական իշխանու-թեան կողմէ բարձրադաշտ աղդաբարութիւնը թէ բացար-ձակ արահովութիւն կը տիրէ Ախոյէթին ամէն կողմերը, համարձակութիւն ներշնչեցին ինձ այդ ուղղութեամբ ճամբար իյնալու: Տէօրթ-Եօլէ առաջ, ճամբար վրայ երեք տեղեր ունէի հանդիպելիք, Միսիս, Համբարիէ և Երզին, առաջին երկուքը բոլորովին բնաջինջ եղած, իսկ վերջնոցն ոչինչ պատահած, քանի որ համակ թրր-քարնակ էր ան:

Առաւօսուն կառքը կ'սպասէ մեզ կամորջին զլուխը: Միտքս ուղորովինս պաշարուած թշուասութեան ու ցաւի այն պատկերներով՝ որոնց հանդիպահեն եղած էի մի քանի շաբաթ այդ վատարախաւ քաղաքին մէջ, հոնկէ հեռա-նալու պահուս վերջին անգամ մըն ալ կը նայիմ կա-մորջին այն տեղն ուր աշուղ Միսաքի կախաղանը բարձրացած էր գիշերանց, վերջին նայուածք մը այն Արհունին որ այնքան հայեր էր կուլ տուած, վերջին միաք-բարով մը Աստանացի քանի մը ծանօթներու որոնք ընկերացած են մեզի մինչեւ հօն, և անա մեր կառքը կը սուրայ և իր գնացքը կ'ուղղէ դէպ 'ի Միսիս:

Աստանայէն հեռացած՝ բացութիւններու մէջ ենք հիմայ:

Անամսգ , հիանալի երկինք մը մեր վերեւ , անվերջ դաշտագետիններ մեր շուրջը : Մէկ կողմէն Տաւրոսի ձիւնապատ լեռնացդժան , հանդիպակաց կողմէն՝ մշուշիթանձրութիւններու տակ ծրաբուած Ամանոս լեռներն—այժմու կեալուր - Տազին .— և արեգական գեղածիծաղ սիռումը կիլիկեան այս գեղեցիկ դաշտանկարին վրայ :

Կը թա ալի կառքն անընդհատ , ու տեսարանը նոյննէ ժամերով , անփոփոխ , անայլացը : Մենութեան , ազատ միջոցի , ազատ օդի այդ ծոցին մէջ , շատ բնական տրամադրութեամբ մըն է որ մարդ մը մզուի խորհելու :

Անցելէն ու ներկացէն , հինէն ու նորէն վերջիշումներ , անկապակից ու խառն , կը յառնեն միտքիս մէջ , սահող անհետացող գարերը մէյ մէկ պատմական դրուագ կը բերեն յիշողութեանս յանձնել : Յունական , Հռոմէական , Եգիպտական , Ասորական , Սելձուգեան կատաղի արշաւանքներն դէպ 'ի այդ վայրերը՝ պահ մը կու գան երեւակայութեանս առջեւ նկարուի ընդ ազօտ :

Կը նայիմ շուրջս , կրկին կը նայիմ երկինքներուն հետ գրեախսանուող լեռներուն , և ապչահար վարանք մը կունենամ յանկարծ՝ պատմական այնքան անցեալ ունեցող վայրերու մէջ գտնուած ըլլալուս :

Հայոց Պատմութենէն մեր ուսած գէպքերուն և անցքերուն թատերավայրերն են զօրս ունիմ այս պահուած չքերուս տակ : Իրա՞ւ է արդեօք : Տաքուկ խանդաշատանք մը հոգիս կը լեցունէ . հրձուիլ թէ արտմիլ իրա՞ւ է որ մենք ալ եղած ենք ազգ մը , մեր ուրոյն իշխաններով , արքունիքով , մայրաքաղաքներով , զօրականներով ու բանակներով :

Երբ Ատանայէն մեկնած՝ աւելի կը սուզուինք կիլիկիոյ խորերը , կարծես աւելի՛ կ'զգանք ինչ որ Հայու-

թիւնն ուներ անցեալին մէջ ախուր կամ փառահեղ։ Տաւրոսի լեռնաշղթան խորապէս դիտած պահուս, անքացատրելի սարսուռ մը կ'անցնի հողիէս, անոր ձիւնէ գագաթիները՝ յաճախ խառնուած, կորսուած երկինքի ամպերուն մէջ, անպատմելի, հզօր ազդուութեամբ կը ներգործեն վրաս. և վրդովուն նայուածքս երբ կը յամենայ անոնց վրայ, փոխանակ դէալի բարձրութիւնները, դէպ ՚ի այդ վեհութիւնները՝ սիրտս խայտանքի ոլացք մը ունենալու, ընդհակառակին անիկա ցաւի կծկում մը կ'ունենայ, քանի որ կը խօսին անոնք ինծի ախուր պատմութիւնը հայ արհաւիրքներու։

Կը յիշեմ Բագրատունեաց կործանումէն վերջ Հայութեան բեկորներուն յուսահատ գաղթն ու բնակութիւն հաստատելը Տաւրոսի լեռներուն մէջ, բանութիւններէ և կեղեքումներէ զերծ մնալու համար. կը յիշեմ Լուսինեան վերջին ապերջանիկ մեր թագաւորին վիրաւոր փախուստն անոր կիրճերուն մէջ, Մամլուկներէն հալածական . . . :



Դէպ ՚ի հարաւ, հորիզոնին վրայ, մանիչակագոյն թափանցիկ մշուշներու ետև՝ մուխի թանձրութիւններ մը կը բարձրանան։

— «Շէյս Մուրատ, Ապաօ Օզլու, կէմիւրզա, երեք հայարնակ գիւղեր, երեքն ալ քանդուած ու բնակիչները ջարգուած . . .» կ'ունկնդրեմ կառքին մէջէն՝ կառապանին խռալու ձայնին, մինչ անիկա ձեռքի մարակը կը ժուռածէ գանդաղակի, հորիզոնին այդ կողմը։

Կը նայիմ անքթիթ, կը նայիմ հեռուներու այդ մուխի թանձրութեանց, երեակայութեամբ կը շրջագայիմ այդ սպատիսուր աւերակներուն մէջ որոնցմով լիքն

նոյն գիւղերը, միտքի առջեւ կը բերեմ այն վայր-
կեաններն ուր խելայեղ հայութիւն մը խուժագուժ կը
մահանար կատաղի խուժանէ մը, և ցաւոս կուրծքէս
ելած խորունկ ու չոր հառաչ մը կը մարի խկոյն շուր-
թերուս վրայ :

Կը թաւալի կառքն անդադար, և երեքուկէս ժա-
մուան զնացքէ մը վերջ հասած ենք արդէն Միսիս :

Միսիս, անցեալի հնագոյն քաղաքներէն մին, նախ-
կին յունական Մօրսիւէ սթիան պատմական, Հայ յորջորջ-
մամբ Մամեստիան, Ճիհանի մէկ կողն 'ի վեր բարձրա-
ցող բլրակի մը վրայ կառուցուած վիթխարի դղեակի մը
ոլէս լայնանիստ, տիրապետող ու վեհաչուք դիրքով մը :


Կառքը կեցած է, ու ձիերն արձակուած : Պէտք է
դադար մը բնել :

Կանդ առած տեղերնիս, բլրակին ստորոտը, գետին
եղերքին, կարգ մը խանութներ փոքրիկ շուկայ մը ձե-
ւացուցած են : Վիմակերտ, հաստահեղոյս կամուրջ մը,
Ատանայինին յար և նման, — թէեւ ոչ այնքան մեծ, —
գետին երկու եզրերն իրարու կը միացունէ . յունական
ճարտարապետութեան արդիւնք, որու մասին, կամուր-
ջին սկզբնաւորութեանը, քարի մը վրայ փորագրուած
արձանագրութիւն մըն ալ կայ :

Կ'ուղենք բլրակէն վեր ելլել և տեսնել բուն Միսիսն
իր աւերակներուն մէջ ու տալ անոր մեր Հայու այցե-
լութիւնը : Սակայն ոչ ոք կ'ուզէ առաջնորդել զմեզ . ոչ
մէկ Հայ դէմք կայ շուրջերնիս :

Թէեւ անծանօթներ տեղւոյն, բայց վերջապէս կը
մազլենք բլրակէն վեր, և արդէն իսկ աւերակներու
կոյտերը մեր առջեւ են, թրքական թաղէն դէպ 'ի հիւսիս :

Ո՞ւր են Հայոց եկեղեցին փլատակներն, ո՞ւր են



Միսիսի պատմական կամուրջը

Հայոց դպրոցին մնացորդները : Կը թափառինք ածխացած քարերու , վլփլած պատերու մէջ , սիրտերնիս վրշառու ու երեակայութիւննիս լի վերյուչումներովն այն թշուառ հայորդիներուն որոնք սուրի և հուրի օր մը խողխող ած եւ ածխացած էին այդ տեղուանքը :


Խաղաղ , արեւոտ միջօրէ մըն է . ամէն ինչ մեռելութիւն մնը չուրջը : Անհուն գետիններ մնը չորս բոլորը կը տարածուին , թաւչոտ կանաչութիւն մը Մամեսափայ դաշտանկարը կը կազմէ , թեթև օդ մը թոքերէ ներս կը խուժէ , անուշութիւն մը մթնոլորաը կը լեցունէ : Կը խորհի մարդ թէ որքան գեղեցիկ ըլլալու էր Մամեսափան՝ երր չունէր ան արիւն ու աւերակ : Դրախտանման երկրի մը գոռը , մաքուր , հանդարտ քաղաք մը , հիանալի իր դիրքով , իր օդով ու իր տեսարանով :

Ու հիացումիս հետ՝ դարձեալ վերյուչում , Ծուրբինեանց Լեւոն Ա. թագաւորն էր որ առաջինանգամ Յունանց ձեռքէն առած էր այս քաղաքը : Երջանիկ եւ յաղթական օրեր զոր մեր Պատմութիւնը պահած ունի իր էջերուն մէջ թաքթաքուր . . . :



— «Հայոց եկեղեցին ուր է» կը հարցունենք անձկաւ՝ թուրք կնոջ մը որ մեր դէմը կ'ելլէ , պատի մը դարձուածքին :

— «Չեմ գիտեր» կ'ըսէ ան , պրկուած շրթունքով եւ կը հեռանայ արտորնօք : Հարցումը կ'ուղղենք այս անգամ այր մարդու մը որ դարձեալ անգիտանալ կը ձեւացունէ : Հետաքրքրութիւննիս կը մարակուի կարծես անցորդներու այս խուսափողական կեղծ պատասխաններուն վրայ , ու կ'սկսինք ման գալ ամէն մէկ աւերակի մէջ և ակնապիշ գեգերիլ՝ գտնելու համար եկեղեցիի կամ դպրոցի ո՛ր և իցէ հետք :



Ճիխան զեսն ու Միսխայի ընդհանուր տեսարանը

Յանկարծ կը տեսնենք պատով չը ամիսկուած պարտէ զի մը մէջ միայարկ տուն մը՝ որուն գրան ձակատին սպիտակութեանը վրայ կապտագոյն կիրով հայ տառեր կան, Աշուած զրուած :

Աչքերուս մէջ թացութիւն մը կ'զգամ և սիրոս ցաւագին խանդաղատանքով մը կը լեցուի երբ կը խորհիմ այն ձեռքին վրայ՝ որ հազար գուրզուրանքով այդ քանի մը զիրերը փակցուցած էր իր տանը ձակատը : Այսօր արանովարար այդ ձեռքը յօշուուած կամ այրըւած էր . . . :

Պարտէ զէն ներս կը մանենք վարանուած : Ոստիկան մը կը զիմաւորէ զմեզ : Նոյն հարցումը կ'ուղղենք իրեն ալ : Այս անգամ սակայն մարդը բլրակին մէկ եզրը կ'առաջնորդէ զմեզ անխօս և հոն ցոյց տալով աւերակներ՝ կը հնանայ մեր քովէն, զրէթէ շտապ քայլերով :

Քանդուած է եկեղեցին, իսկ այրած է զպրոցն որ անոր կիցն է : Խնչ օրեր, երբ այդ ածխացած չէնքը զպրոց էր և Միսիացի տղեկներ, կայտառ, ձոռողուն, զիրքերնին անութիւնն, կու գային հոգ հայերէն ուսանիլ, կու գային բա՞ն սորզիլ . . . : Այդ տղաքն ուր էին արդեօք, ուր էին անոնց ձնողները . . . :

Դպրոցին մէկ սեւցած պատուհաննէն դորս կը նայիմ : Աքանչելի՛ է : Անմիջապէս անոր քովէն կ'սկսի տարածութիւնը մարզերուն, զմբխագոյն, ծածանուած : Ու մտածել թէ Միսիացի տղան այդ սեսարաննն ունէր հանապազօր իր ուսումնարանէն զիտուած :

Պարտէ զին մէջ գտնուող քանի մը չիրիմներու առջե ալ կանգ կ'առնենք պահ մը, ու մեր զլխիկոր դարձը կ'սկսինք բլրակէն վար : Մեր զէմը կ'ելլէ սակայն այդ վայրկեանին մարդ մը, ո՞վ բախտաւորութիւն, Հոյ, մը,

տեղացի հայագործ մը , որ ծանօթն է մեր կառապաշին : Հարցումներու անվերջ տեղատարափ մը կ'սկսինք : Սուզը սիրտին մէջ և արցունքը աչքին՝ կը պատասխանէ խեղճ մարդը մեր բոլոր հարցումներուն . կը պատմէ մեզի թէ նու դու հայն է որ իշխան է հրաշուն ուրախէւ վարչեւ :

Ի՞նչ էր արդեօք այդ հրաշքը :

— Տիսէք , կ'ըսէ մեզ , Միսիսի մօտ գտնուող մի ուրիշ բլրակ ցոյց տալով . հոն , այդ բլրակին տակ քարայր մը կայ խորունկ և սոսկալի՝ մութ . հազիւ կրցայ վազելով ինքզինքս այդ քարայրը նետել . ետեւէս եկան մարդասպանները , բայց վախերնուն չի համարձակեցան ներս մտնել . և որպէս զի ես ներաը մոխէն խեղդուիմ , ճիւղեր ու մացառներ վառեցին քարայրին բերանը . յետոյ քարերով փակեցին անոր անցքը : Ներսը գողէս մահուան գուռը հասած էի : Զեմ գիտեր ի՞նչպէս , մէջ մըն ալ տեսայ որ քարերը քակուած էին . ետքէն իմացայ որ հոնկէ անցնող գնչուներ իմանալով որ իւղաւ մը ապաստանած է հոդ , զոնէ զիսկը կողոպտելու միտքով՝ քակած էին անցքին առջեւ զիզուած քարերը , սակայն կրկին վախնալով ներս մտնել , ձգած զացած էին : Արդէն երեք որ վերջն էր որ կրցայ պահուըտած որջէս դուրս ելլել :

ՀԵ՞ արարած , խոր վիրասպէն ելլող նոր Լուսաւորիչ մըն ալ ասիկա : Փրկուած կեանք մը ունէր , փրկուած 'ի զին այնքան արհաւիրքի ու տանջանքի :

Կը շարունակէր ան իր ցաւալի պատմոթիւնը : Միսիսի մէջ 80է աւելի տուն այրած էր , և 350է աւելի անձեր ոչխարի պէս մորթուած կամ հրկիզուած էին , քանի որ Միսիսի մէջ չկար ո՛չ մի եւրոպական ընտանիք : ո՛չ մի եւրոպական դրօչ՝ ուր կարենային ապաստանիլ

փախստական Հայեր։ Զորս բրդորը դաշտ, ամայութիւն, իսկ Միսիսի մէջ իոլամ, մի՛ միայն իոլամ։

Անգիկա թէրզեանի տունն էր, կը յարէ մեր հացաղործ, չուկացի մօս աւերակոյտ մը ցոյց տալով, հօն արտասանած շօն Հայեր կատաղի դիմազրութիւն մը ըրեր են, բայց վերջ ՚ի վերջոյ կրակի բոցերու մէջ ամէնքն ալ մախրացիեր են։ Իսկ հօն, — կը չարունակէ ան դարձեալ, Միսիսի դէպի ձիհան նայող եղերքին մօս ցոյց տալով միաւորդ չէնք մը, — հ0-60 անգէն Հայեր հազար տանչան բներով խողխողուած են, ու իրենց արեամբ ամբողջ ներկա ած են գետինն ու պատերը։

Աւ դեռ քառմինիի պատմութիւնը կ'ընէ ան բիւրուոր խժգժութեանց, որոնց ենթարկուած էին անտիրական Հայեր։ Զմաննար նաև մեզ ըսելու սոսկալի արարքն արի կնոջ մը, որ իր ութիր հատ աղջիկներուն մազերը պինդ մը իրար էր հիւսեր, որպէս զի իրենց տունը հրդեհուած պահուն չկարենային անոնք դուրս փախիլ ե իյնալ կատղած խուժանին պիղծ ձեռքերուն մէջ։

Հազար այն տղեկն որոն վրայ կազ թափած են՝ և յուցկի տալով, մինչ ան բոցավառ՝ ահարկու ուստումներ կ'ընէր, « Եաշանըն հուրիէթ, եաշանըն ատալէթ » երգած է վայրագ խուժանն անոր դէմ, տանտաղոսի ձիձաղներով։

Ալ չէին լսեր ականջներնիս՝ ինչ որ հացազործը կը չարունակէր պատմել կերկերուն ձայնով մը, անվերջ ողբի մը պէս։ Կ'զգայինք միայն թէ աչքերնիս մթազնած էին վիշտէ ու ցաւէ երբ կ'իջնէինք բլուրն ՚ի վար և կառք նստած կը հեռանայինք, մեր ետին թողլով Մամեստիան, երբեմի հայուշատ, սիրուն, պատմական այդքաղաքն իր վլատակներուն սե կործանումին մէջ յուսանաս։

Գ Ի Շ Ե Ր Ա Մ Հ Ա Մ Ի Ց Ա Բ Ի Ց Ի Ց Ի Ց

կէս օրէ վերջ մնկնած ենք Միտիաէն։ Դիւր դաշտերու մէջէ եռաձի կառքերնիս արազընթաց փախ կուտայ, կառապան Պօղոսին կանչած գեղջուկ ու խեղճուկ երգին հետ, —միա՛կ կենդանութիւնը չուրջի անձայնութեան և ամայութեան մէջ։


Նորիզոնին վրայ յանկարծ կը պարզուի երլան Գալէն, հակայարերձ, վեհապանծ ու պերճ, դարաւոր բողոքի մը պէս դէպ 'ի երկինք սլացական։

Առաջին անգամն է որ կարօտարազձ աչքերս կը վայելեն Փոքր Հայքի լանջին վրայ բարձրացող բերդ մը որ հին հին դարերէ 'ի վեր կանգուն կը մնար՝ պատմական մարտերու յուշքեր, յաղթանակներ ու պարտութիւններ իր զիթխարի զանգուածին մէջ խսացուցած։

Այդ կարկառուն վեհութեան 'ի տես, անասելի հրանուանք մը կ'սկսի թափ տալ սիրոս։ Անցեալ փառքերու, վաղնջական դիւցազնութեանց և ամենի ոգորումներու կոթող մըն էր այդ, սեպ ապառաժի մը բարձունքը խրոխարար կառուցուած։

Երանութիւնը զոր լիուլի զգացած եմ, աւազ, ի՞նչ շուտ կ'սկսի խոյս տալ ինձմէ, երբ անգութ մտածումը նոյնհետայն կու գայ միտքս խարանել։ Անցեալ, ամէն ինչ անցեալ մեզ համար, լաւագոյն բաներէն ի՞նչ կը մնար արդէն մեզ՝ անազորոյն կերպով դուժ ներկայի մը առնթեր։

— «Լէռնէ Բէրդ կ'ըսուի եղեր ատիկա, բայց շարափոխութեամբ Եզւն եղած է Լէռնը» կը յարէ Պօղոս,



Ընդհանուր տեսարան «Համբարձիկ» գիւղաբազմի

ետեւ դառնալով և մտրակին բունն երկարելով դէպ
՚ի այդ բարձրութիւնն ամսպածրար :

Հէզ կ կիլիկիա . անունի մը յիշատա՛կն իսկ զլանալ
Քու մէկ աւերակիդ , անունի մը հմայքն իսկ եղծանել
այսպէս

Վշտոտ լոռութիւն մը կը փակէ մեր ; բթունքը : Երեւ-
ատկայութիւնս թափառայած բոլոր այն չարութեանց շուրջ
որոնք նիւթուած էին միշտ՝ բնաջինն ընելու համար այս
աշխարհէն Հայն ու իր յիշատակը՝ ժամերը կը սահին , և
կեագուր . Տաղիի բարձրանց հովը կու գայ զովացունել
մեր խեղճ զլուխները :

Երբեմն հեռուներէն , մեր տեսողութեան կը հանդի-
պին յարդէ ու եղէզէ կերտուած խեղճուկ ու ցած տը-
ռակներով զիւղեր՝ թուրքի , Զէջնի կամ Զէրքէզի . և
անկարելի է չխորհիլ թէ այդ ցածութեանց տակ ի՞նչ
ցածութիւններ որոնացած է անյիշատակ ժամանակներէ
հնտէ մէջի բնակչութիւնը , խուժդուժ , անուս և անոպայ :



Անցած ենք . ա՛լ մեր ետեւն է Երլան Գալէն , միշտ
բարձր , միշտ վէս :

Մայրամուտ խոնարհող արեւին ձառագայթները բեկ-
րեկ լոյսի մեզմութիւններով կը պարութեն սա արտերն
ու Համբարիէն՝ որ ահա մեր դէմն է , Ճիհաննի ձախ ա-
փունքին , տափարակ դաշտագետնին վրայ , թաւուտքի
մը ետեւ , իժի պէս գալարուած ու պահուըտած :

Համբարիէ , չարագուշակու սեւ զիւղաքաղաք , ճշմա-
րիս ո՛րջ մը մարդ-գազաններու արիւնաքամ ջոլիրին . . . :

Հասած ենք վերջապէս , ու մեծ դժբախտութիւն ,
պէտք է զիշերել հոն : Կառապանը կ'առաջնորդէ զիս
աեղացի հայու մը , դեղազործ Ներսէսի մօտ , — ամբողջ

Համիտիէի մէջ հեռ ուսու հայը՝ խողխողումէ հրաշքով ազատած, տապարի հարուած մը զլիսուն ուտելէ ետք:

Երբ օթեւանի մը մէկ խորչը զիշերային կայքս կ'ուրոշեմ, մութէն առաջ կ'ուզեմ իմ տաժանելի ու տխուր այցս կատարել արկածեալ վայրերու, վասն զի արշալոյսին պիտի մեկնինք:

Քստմենիի գէմքեր կը վիստան ամէն կոզմ, գոփհներու մէջ, չուկան, հրապարակներու վրայ: Ուզեկիցէս կ'իմանամ թէ կէս դարու նսութիւն ունի այս աւանը. Նախկին յորջորջումն է եղեր Եարսուվատ՝ որուն բնակիչները Ռուսիայէն գաղթած են հոն՝ Եօզայ-Թարթար կոչուած բարբարիկ ցեղ մը: Անոնց զրսերեւոյթը կը խօսի որոշակի բոլոր այն ձիւազութեանց մասին որոնց արձագանգ եղան թերթերն ամէն ազգութեանց:

Քանի մը փողոց գեղերելէ վերջ, ահա ծայր կու տան աւերակները: Հարկ չկայ նկարագրել. միեւնո՞յն են անսնք ինչ որ տեսանք Ատանա, ինչ որ տեսանք Միսիս, Հայ-Գիւզ և ուրիշ տեղուանք, որոնց վրայէն բարբարութեան մոլուցքն անցած էր՝ քանդելով կեանքեր ու բոյներ, ժամերավ, օրերով իրարմէ հեռու զիւզեր և աւաններ, ամէն ուր որ Հայն իր տունն ու տեղը ունէր:

— «Հոս է Հայոց եկեղեցին», կ'ըսէ ուզեկիցս կանգ առնելով աւերակոյտի մը առջեւ: Եւ մինչ ես ներս կը մանեմ աւերն իր լրումին մէջ դառնօրէն զգալու, ան զիտելէ վերջ ինքնամփոխ զիհակս, աչքերը յառած կը միայ որմերուն եղերք կղկղանքի այն նողկալի կայտերուն որոնցմով ապականած էր արգէն սրբավայրին մթնոլորտը:

— Ի՞նչ... կը բացագանչեմ զայրազին:

— Սյո՛, վայրագութեան բացը գեռ չէ մարած անոնց կուրծքի տակ: Այսքան արիւնէ և կրակէ վերջ, տակա-

ւին կը յամառին գարչանքի նշաւակ դարձունելու ինչ որ
Հայունն է և անոր կրօնքինը :

Փլփլած պատեր, այրած սեւցած քարեր անվերջ՝
անհամանում, որոնց ՚ի տես խելոյն կը ցցուին աչքիս
առաջքը՝ սրահար, թուպաման եւ ճնճճերմա՛մբ նահա՛
տակուողներու ցաւագին ուրուանկարները՝ շարան շարան :

Քիչ մը անդին է փլատակները Մարաշցի Դարթի
տունին՝ ուր սպասատանած երկերիւր Հայեր յուսահատ և
վայրավատին դիմադրութենէ մը վերջ՝ մարխի պէս
վառուած եւ աճիւնացած էին :

*

Մութն իջած է, և աւելի քան երեք սարսափը
թափանցած է հոգիէս ներս :

Լոյս մը, Տէր, բոլոր այս սեւութիւններուն մէջ,
կաթեցուր սփոփանքիդ յոյսը բոլոր այս դառնութիւն-
ներուն առջեւ, մինչեւ ե՞րբ այսքան ծանր խաչի մը բեռը
մեր տկար ուսերուն . . . :

*

— Հոս ուրիշ հայ չկա՞յ բնաւ, կը յարեմ ճամբան,
ընդունելիք պատասխանիս մասին զրէթէ զողահար :

— Ուրիշ հա՞յ մի . . . ի՞նչ կ'ըսէք, այսաեղի Հայոց
ցանկը նախօրօք պատրաստուած եւ ըստ այնու զանոնք
ջարդելէ յետոյ, ձիհան գետը թափուած են անոնց դիակ-
ները համբանքով: Միայն թէ կիններէ ու ազոցմէ 750 հոգի
մը յաջողած են ապաւիննելու Տիկին Սապաթթիէի տունը,
նաեւ անոր բամպակի զործարանը: Հոդ ամիսէն աւելի
իրենց բնակութիւն և պարէն հայժայթուելէ վերջ, բոլորն
ալ մեկնած են Աստանա, ուր կը զանուին այժմ: Այրե-
րէն ալ թերեւս մաս մը կարենար ազատիլ, եթէ ջարդը

Հոգային չսկսէր յեղակարձ և մանաւանդ Ասպաթիէի
բնակարանն ալ Համբարիէի մէկ ծայրը չգտնուէր :



Ասպաթիէ ընտանիքը

Առաջոց իմաշած էի արդէն այդ պաշտելի անունը,
ՄԱՍԱՄ ԱԱՊԱԹԻԷ . զիտէի այդ կոչ ու իր արի սրդ-
ոց աննախընթաց հայասիրութիւնը . օիրաս լի էր հիմայ

երախտագիտութեամբ . Հնորհակալութեան քանի մը բառ
պիտի բաւէ՞ր միթէ այդքան բարիքի փոխարէն : Քիչ
յետոյ ներս կը մտնենք նոյն տեկնոջ յարկէն , յուղուած
եւ սրտատրով :



Շարլ Մազարիէ

Անուշ, բարի գէմքով տարիքոտ ֆրանսուհի մըն է ան, որուն ձեռքը կը թօթվեմ եռանդագին, երախտապարտ հայու անկեղծ զգացումներս փութալով յայտնել անոր, որ իր կարգին կ'ընդունի զիս այսպիսի ջերմ ու գթոտ վերաբերումով մը որուն փայտիայնքին տակ՝ ա'լ կը հաւատամ մարդկային ճշմարիտ եղբայրութեան :

—Երածնի՞ս ի՞նչ էր որ, դաւակս. երանի թէ կարելի ըլլար մեզ աւելին իսկ ընել. հազար եղուկ այն հէք հայերուն. ի՞նչ էր անոնց յանցանքը : Երեւակայութենէ դուքս, սոսկալի՛ բան էր. մինչեւ գերեզման անհնար է որ գէլ՛ վայրկեան մը մոռնամ անոնց պատահածները : Յիմարեցուցիչ բան էր, օ՞ն, սոսկալի բան էր . . . :

Ու պատուական ֆրանսուհին յարտասուս փղձկեալ՝ պատմութիւնը կ'ընէր այն սև օրերուն, ահարկու մղձաւանջներէ տանջուողի մը կարկամեալ դիմագիծերով :

—Մինչեւ մահ, մինչեւ գերեզման անկարելի՛ է որ մոռնանք, կը կրկնէին նոյնպէս իր ամուսինը՝ Մ. Տօսէ եւ իրենց դուստրը՝ Տիկին Անթուանէթ Պալեան, բարերար այդ հրեշտակը Համիտիէի այրիներուն և որրերուն :

Երեսունեհինգ տարիէ ՚ի վեր հոդ հաստատուած ֆրանսացի անզուգական այս ընտանիքը բարբարոսութիւններու բոյն գարձած այդ անսապատին մէջ առաքինութեան ու կարեկցութեան ովասիսի մը յասնութիւնն էր ինձ համար :

—«Ի՞նչ, կը պատրաստուէիք մեկնի՞լ, կը ձայնէ Տիկին Անթուանէթ՝ երբ ոտքի ելլելս կը տեսնէ. միթէ կարելի՛ բան է. մենք ձեր կաթողիկոսը կրցինք հիւրասիրել հոս, ողբացեալ Պապիկեան և ուրիշներ պատուեցին զմեզ իրենց ներկայութեամբ. հիմակ թող տանք որ երթաք և խանի մը անկիւնը զիշերէք. օ՞ն, դուք մերն

էք՝ որքան ատեն որ Համբարէ մնաք ։ Ու իր խօսքերուն միացունելով չնորհալի շարժում մը, Տիկինը թեւէս բռնած՝ կ'ստիպէ ինձ նստելու եւ հանգչելու։

Ընթրիքէն յետոյ, հետզհետէ հիւրեր կը հասնին, Ռէժիի յոյն պաշտօնեաներ, տեղւոյն ամբողջ «Հայ լայփ»ն, ինչպէս կ'ըսէր Տիկին Անթուանէթ, հեղնոտ քմծիծաղով մը։

Զարդի պատմութիւնները մեր գիշերային խօսակցութեանց առանցքը կը կազմէին. ամէն ոք կոտորածի օրերէն անտեսուած դրուագ մը կը բերէր մէջ, ուրիշ մըն ալ կը պատմէր թէ 1909 ապրիլ 1 ի ցորեկին ինչպէս Սարը Գատրն, ահեղ Դատաստանի պատիմներուն արժանի այդ գատաւորը հրապարակը կանգնած՝ Ազատութեան ու Ահմանադրութեան գէմ անլուր հայնուչներով կը գօտեպնդէր արիւնարրու խուժանը, թէ ինչպէս շրջականներէն եկած հեծեալ Զէրքէզ ու Արիմցի ասպատակներ վայրենօրէն յարձակած էին Հայ բնակչութեան վրայ, սուրենին չկահելով և փամիկուչաններնին արձակելով յուպէտ յուկամ . . . :

Մորմոք ու զայրոյթ ամէնուս ներսն են ամբարուած։ Նոյն պահուն արար երիտասարդի մը ընկերակցութեամբ՝ մնը ասպնջական յարկէն ներս կը մտնէ Զէրքէզ մը իր տոհմային տարագով։

— Այօ Զատէններէն, Աալիմ պէյի եղբայր՝ Ասլան պէյն է, մեկուսի կը ներկայացունեն ինձ, մինչ ես երկիւղով մը նորեկին կը նայիմ, չհանդուրժելով կարծես անոր ներկայութեանը։

— Աս մարդը, Հաճընի մօտ՝ Շար գիւղը փրկողն է, կ'աւելցանեն քովէս։

— ? ? ? . . .

— Այո՛, բացարձակապէս վստահ ենք այդ մասին։

Կրնար ըլլալ, բայց չեմ գիտեր ի՞նչ թերահաւատութիւն մը կ'արժատանար հոգւոյս մէջ, այդ խիզախ գէմքին նայած պահուս, ցորչափ գիտէի թէ այնքան երկայրի եղած էր չէրքէզական սուրը Հայոց բնաջնջումի գործին մէջ : Հիմայ Ասլան պէյ ալ ներկաներու ասուլիսին խառնուած՝ կ'ոկսի իր համակրութիւնը յայտնել Հայերուն հանդէպ, նզովելով ամրողչ վոհմակը մարդախոչոչ խուժանին :

—Մէքսին խարսխած մրանսական զբահաւորներէն անընդհատ հեռագիր կու գար մեզ՝ իմանալու թէ վտանգ մը պատահած էր մեր ընտանիքին, — կը կցէ Տիկին Սապաթիէ, տխուր ժպիտով մը, — մինչ հարցունող փընտըռող չկար սեւ ճակատագրին անձնատուր Հայերուն վիճակը . . . :

Արիւնհեղութեան իր վագերային պաշտօնը կատարելէ գեռ եւս չպարտասած՝ խուժանը պահ մը եկած էր ափ առնել դուռը Տիկին Սապաթիէի եւ քաղցած գայլերու պէս ոռնալով՝ ուզած էր յարձակմա՛մը խորտակել ու ներս խուժել, ո՛չ թէ ֆրանսացի ընտանիքը մահացունելու, այլ հոն ապաստանող Հայերը միայն սրածելու համար : Այն ատեն Տիկին Սապաթիէի որդին Ա. Նարլ առաջին յանդուգն քայլն առած էր վարմունքի մը որ զինքը մինչեւ հերոսութեան պիտի բարձրացունէր : Դուռը բանալով անվեհեր կանգնած էր ան սեմին վրայ, ու չէնքին վրայ ծածանող եռագոյն դրօշը ցուցունելով՝ գոչած էր մարդասպաններուն .

— Ն-ի զ՞ո՞ւ շ-ը ի՞ւ+ Ա-ո-ց-ո-ց-է+ ս- դ-ը շ-ի՞ւ ո-ի և յէ՛րոյ կը անցէ+ . . . :

Ու խուժանը վա՛տարար յետս ընկրկած էր նոյնհամայն :

Օրերով, շաբաթներով լացած էին եօթը հարիւր այսափ այրիացեալ կիներ և որրացեալ մանուկներ, զիրենք հարուածող դժբախտութենէն խելայեղ, և Տիկին Սապաթիէի ասպնջական յարկին տակ պատսպար՝ կերակրուած էին անոր ջաղացքներուն ալիւրովը, պառկած էին անոր բամպակի հակերուն վրայ. և ամիսը բուլորուած էր այսպէս հեծեծանքով և օրհնութեամբ :

Միսիթարութեան խօսքեր պիտի բաւէի՞ն անոնց, Աստուած իմ. ի՞նչ ըսել, երբ ամէն բան կորած էր, ամէն բան փլած, այրած, մահացած : Սապաթիէ ընտանիքը միասին լացած էր անոնց հետ, տարաբախտ մեր վեհափառն ալ եկած դառնօրէն լացած էր անոնց հետ և Հաղէսփ ֆրանսական հիւպատոս՝ անզուգականն Ռօքրֆէրրիէ ողբացած էր անոնց հետ, և ամէն կողմ կարելի բոլոր օգնութիւնները փութացունելէ յետոյ, իր պաշտօնատեղին վերադառնալուն, երիտասարդ հասակին մէջ կը մեռնէր նահատակի մահով մը, յանուն Հայութեան տքնող ու մարտիրոսացող մարդու մը անմոռանալի յիշատակը թողլով մեր ամէնուն սիրտին մէջ :



Գիշերը յառաջացած է. հիւրերը կը մեկնին : Վերի յարկը կ'առաջնորդուիմ: Մինակ եմ հիմայ, սգատխուր նորանոր յիշատակներով ուղեղս ծանրաբեռնուած :

Ու մթութեան մէջ, մեծ վէռանտային եզրն արձանացած, կը դիտեմ հեռուն՝ աստեղաղարդ կամարին տակ քնացող չարաշուք Համիտիէն: Ամէն ինչ աղջամուղջի և լռութեան մէջ թաղուած է:

Ականջիս մէջ կը հնչեն տակաւին արեան և քանդումի խօսքերն որոնցմով ապրեցանք վարը՝ քանի մը

ժամներ . աչքիս առջեւ կը պատկերանայ դրօշակն որուն
յուսահող ծալքերուն տակ եկած էր կծկուիլ Հայութեան
մէկ բեկորը : Կը թուխմ լսել հեռաւոր արձագ անգներն
այն ողբերուն ու կոծերուն որոնցմով ինդացած էին
այս յարկերը , շաբաթներ ամբողջ սարսափի ու սուզի :

Քունը խուսափած է արտեւանունքէս :



ԵՐԳԻՆԻ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԸ

Շ:

18 Նոյեմբեր

Առառուն կանուխ , խանին բակին մէջ հայ կառաւ-
ուանը լծած է կառքին ձիերն ու եկած է ինձ խմաց տալու
որ մեկնելու վայրկեանը հասած է :

Արու հայութիւնը սպառապուռ սրածուած վայրի
մը՝ Համբատիէի մէջ ամբողջ զիշեր մը կիսաքուն օթե-
ւանած , արշալոյաը ծագելուն՝ վերջին անգամ մըն ալ կը
նայիմ սգալի այդ զիւղաքաքաղաքին վրայ , սոսկումի յետին
նայուածք մըն ալ կը ձգեմ շուրջիս նօղայ թաթարի գէմ-
քերուն եւ աչքերուն — որոնց մէջ յար կը վառի տենչն
արիւնի եւ աւերի — , ու շտապաւ կը կծկուխմ կառքին
անկիւնը :

Մտրակը կը շաչէ ձիերուն գաւակներուն , բաչերը
կը թօթվըւին պերճօրէն : Քանի մը շրջաններ , և ահա

մեր ետեւն է Համբիսիկն — այժմու ահաւոր յորջորջմամբ՝ Էօրֆիիկն^(*) իր աւերներով, արհաւ իրքներով, իր հայակով ձիհանով եւ իր 500 զոհերու դառնակսկիծ լիշտակով ողբագին. իսկ մեր դէմին է անծայրածիր դաշտագետին մը ամայի ու անմշակ, հեռուն՝ հորիզոնն երիզող վէտ՚ի վէտ շղթան դարաւոր լեռներուն, — վեհապանծ ու լուռ վկաներ՝ գործուած ոճիրներուն և նախճիրներուն:

Դաշտերու մենութեան ծոցը, հեռուէն սուրացող ձիաւորներ զուրկ չեն ազգելէ սրտագող մը՝ սարսափով ա՛րդէն լեցուած մեր երեւակայութիւններուն, մինչ անզիէն ուղտերու դանդաղաքայլ երթը հանդիսաւոր տեսքը կ'առնէ կարծես եզիպտական կարաւանի մը :

Ահազին ճամբայ կայ զեռ կտրելիք անցնելիք, երեկոյին Տէօրթ Եօլ համնելու համար :

— Երզինէ ձեր անցքին, սա դրամը հոն տեղի բանտարկեալներուն բաժնէիք և կամ Միհրանիկին յանձնէիք որ իր ընկերներուն տայ, » կարեկիր ձայնով մը ինձ ըսած էր Դանիէլեան վարդապետ, Ատանայէ մեկնած ատենս, եւ իր վտիտ քսակին տուած էր մէկ օսմաննեան ոսկի, խնդրելով միանդամայն որ իր ողջոյնները տամ այդ տարախտաներուն :

Սրբազն յանձնարարութիւն մըն էր այս զոր կտարելու համար ինձ վստահուիլը գոհութեամբ եւ զիտակից երախտագիտութեամբ մը կը համակէր զիս : Մէկ հատիկ ոսկի մըն էր այդ՝ զոր Հաճընցին, իր քաղցին և մերկութեանը մէջ գթոտ . կը զրկէր իր բանտի եղբայրներուն, աւելին չկարենալ ընելու ցաւովը տոզ որուն :

Իէս օրն անցած էր ու մեր կառքն անընդհատ կը

(*) Կառավարութիւնն այս անունն ալ չնշեց 1910 Մայիսին և ձիհան կոչեց զայն :

թառալէր գաշտերու մէջէ , աշնանավերջի արեւին անուշ պայծառութեան տակ :

Յանկարծ , կառապանը հօրիզոնին եզրը յորդ կառաջութիւն մը ցոյց տալով .

— «Կը տեսնէք , տիկին , կը ձայնէ դէպ ինձ դառնալով . այդ տե՛զն է երդինը բայց հնար եղածին չափ քիչ կենալու է հոն , բանտարկեալները շուտ տեսնելու է , որպէս զի իրիկուան ուշ չմնացած հասնինք Տէօրթ-Եօլ» :

Ալ կը նայիմ ակնապիշ , յիմարի մը պէս սեւեռուն հոն , այն կէտին ուր Հայ բանտարկեալներ պիտի գտնէի՝ լոյսէ և արեւէ զուրկ շէնքի մը խորը հիքորէն բանտուած , հեծեծազին և յուսահատ , բնչչննին և էրեւշ նաները ըստոյք հաներէ ուշուղունո՞ւ ըլլը ուշուր յուշունո՞ւ ըստուղունո՞ւ : Որքան հեռուէն նշմարուած ստուերները կերպարանք կ'առնէին , որքան շէնքերը կ'անջատուէին դալարներէն և մեր կտորքը կը մօտենար այդ գիւղաքաղաքին , այնքան յուզումը կը մրրկէր ներսս ու ձակատս կ'այրէր անձուկէ :

Հասած ենք երդին . կառքը քաղաքատան դուռին առջեւ կը կենայ :

— «Հոն հասնելնո՞ւգ , Պատերազմական Ատեանին կը ներկայանաք , բանտարկեալները տեսնելու փափաքնիդ կը յայտնէք , անոնք անմիջապէս կը թոյլատրեն » ըսած էր Հայր Սուլըրը :

— «Եասա՞՞գ» կը գոչեն յանկարծ դրան քովերը կանգուն երկու զինուորներ , հրացանը ձեռքերնին , դէպ ՚ի դուռ յառաջանալու պահուս : Նորէն փորձ մը ներս մըտնելու . կրկին «Եասա՞գ» կը ձայնեն երկուքը մէկ , արար զինուորի իրենց յոխորտ ու կոկորդային շեշտովը :

Ի՞նչ պիտի ըլլար արգելքի այս բացապանչութիւնը ,

պահականոցին նախադուռէն իսկ, մինչ Ատանաւ այնքան զիւրութիւն կայ բանաւարկելոց այցելելու եւ անոնց հետ տեսակցելու։ Ի՞նչպէս ներկայանալու էր Պատերազմական Ատեանին։

Յանկարծ կը յիշեմ՝ այն քարգը զոր ստացած էի կուսակալէն, ձամբորդութեան ատեն զիւրութիւններ գտնելու տեղական իշխանութեանց մօտ։ Ու կը ներկայեած զայն բաց գուռէն ներս։ Սպայ մըն է որ կը վութայ կարդալ եւ զիս ներս հրամցունել։

Կը մտնեմ գեղեկոտ քայլերով։ Նրբանցքներն ուսկից է՛անցնիմ, սանդուզներն ուսկից վեր կ'ելլեմ, ամբողջ անցքիս վրայ կը հանդիպիմ զօրքերու եւ սպաներու։ Պատերազմական Ատեանն որուն վերջապէս կը ներկայանամ բանտերու մասին խառնուելու ուղղակի իրաւոնք մը չունենալը յայտնելով, կը յանձնարարէ ինձ երթալ ուրիշ պաշտօնատուն մը։ Եւ այսպէս վայրկեանները կը յաջորդեն ընդունայն ժամերու, մինչ ես տաղտկալի թափառում մըն է որ կը կատարեամ պաշտօնատունէ պաշտօնատուն։ Կը հաննիմ վերջապէս զօրանոց և կը ներկայացուիմ հաղարապետին։

— Անկարելի բան է որ դուք այսօր կարենաք բանտարկեալները տեսնել, կը յարէ զօրականը կարուկ ձայնով մը։

— Անկարելին, ինդրեմ, ինչո՞ւ, յառաջ կը բերեմ, անձկութեան տաք հեղեղ մը գլուխու ՚ի վար կրելով։

— Մեր զօրարաժինը դեռ երէկ գիշեր հասաւ հոս և մենք անտեղեակ ենք ամէն բանի։ Բացարձակապէս անկարելի է որ դուք զանոնք տեսնէք այսօր։ Սաստիկ խճողուած է ներսը։

— ... Դրամ ունիմ քովս, իրենց պիտի յանձնեմ։

— Դրամը մեղի կու տաք , մնաք իրենց կը յանձնենք և ընկալազիր մը կ'առնենք :

== Բայց ...

— «Կ'աղաչեմ , բայց մայց չկայ . անկարելի է » : Եւ յանկարծ ֆրանսերէնի դարձունելով .

— « Բնական չէ ձեր այդ խնդրանքը . Տիկին , » հազարապետը կը յարէ օրինապահ և վճռական ժէսթով մը :

Բնական չէ . արդեօք օրինական չէ ըսել կ'ուզէր : Ի՞նչ բան բնական չէր սակայն . արդեօք բնական բան մըն էր հուրի եւ սուրի մատնուիլը բիւրաւորներու , կախաղան բարձրացուիլն անմեղ կտրիձներու եւ բանտերու . խորը տուայտիլն օրինապահ քաղաքացիներու . որոնք միակ մեղք մըն էին գործած . — Աչքու ուշաւ իւնա - ուշաւ մասնաւունեւուն :

Ու վայրկեանները դարձեալ կը սահին :

— « Կը փափաքիմ անգատձառ տեսնել զանոնք , չա՛տ կ'աղաչեմ » կը ձայնեմ նորէն , բոլոր մնացած ոյժ և ժողվելով :

== Ազգականնի՞դ են :

— Ո՞չ :

== Բարեկամնի՞դ :

— Ո՞չ :

== Ծանօթնե՞ր :

— Ո՞չ . ազգակիցներ , Հայեր են , զորս կ'ուզեմ տեսնել եւ այս դրամը իրենց յանձնել :

== Բոլորնիս ալ հիմայ օսմանցիներ ենք , տիկին :

— Այո՛ , օսմանցիներ են զորս կ'ուզեմ տեսնել , ես՝ օսմանցի՞ս :

== «Պահ մը սպասեցէք սա սենեակը», կ'աղդարարուի ինձ , և կ'առաջնորդուիմ սենեակ մը :

Զինուորի խուց : Կ'զգամ որ ահուդողը զիս պաշառած է իսկոյն : Զեն ու զրահ պատերն ՚ի վար , ամէն կողմ : Հազիւ նստած մահակալի մը ծայրը , կ'անդրադառնամ այն միջավայրին ուր կը գտնուիմ հիմայ : Ճիշդ մօսս զէնքեր ու փամփուշտ , զինուորներ դուրսը , թուրք բնակչութիւնը քիչ մը աւելի հեռուն , և դաշտերու անսահման ամայութիւնն՝ ա'լ աւելի հեռուն :

— «Բանտարկեալներու ցանկի տետրակը պիտի բերուի եւ պիտի նայուի թէ Միհրան անունով մարդ կայ հոն » , կու գայ ըսել ինձ հազարապետը դուռէն , առանց մոռնալու ինձ յիշեցունել վերստին թէ բնական չէր խնդրանքս :

Դարձեալ մտատանջ վայրկեաններ , և հուսկ ապա կը ծանուցուի ինձ թէ Միհրան անունով մարդ չկար բանտը :

— «Երանի թէ չըլլար , բացարձակապէս վստահ եմ դժբախտարար որ Միհրանը հո՞ս է , հո՞ս » կը կրկնեմ , այս անգամ արցունքի թացութիւնը զգալով ականողիքիս մէջ , ինչ որ չեմ գիտեր թէ արգահատանքի՞ էր թէ զայրոյթի :

Կրկին հրաման մը , և երեք ժամու տաժանելի շըրջանէ մը վերջ , կը վերադառնանք հոն ուր գացած էինք առաջին անգամ :

— «Ինձի՛ պարտ էիք դիմել՝ բանտարկեալները տեսնելու համար» , կըսէ ինձ բարի դէմքով զինուորական մը որ նոյնպէս զօրաբանակին հետ նոր հասած էր նախորդ իրիկունը :

Պէտք էր ե՞ս գիտնայի թէ որո՞ւ հարկ էր դիմել . ահա հարց մը որուն լուծումն ՚ի զո՞ւր որոնեցի իմ չարշարուած զլիսուս մէջ :

— «Թէեւ բացարձակապէս արգիլուած է բանտ եր-

թալնիդ, բայց բացառութիւն ըլլալով՝ անոնցմէ մէկը հօս կը կանչեմ, դրամինիդ կը յանձնէք և իրեն հետ կը տեսնուիք», կը յարէ բարի զինուորականը, գութի եկած անվերջ դիմումներէս և ապարդիւն երթեւեկէս:

— «Թո՛ղ այդպէս ըլլայ» կը զոշեմ ճարահատ, սիրտի բոլոր գառնութիւնս ուզելով թափել չեմ զիտեր որո՛ւ վրայ. քան զի օրը կը տարաժամէր և դեռ 3-4 ժամու հանապարհ մը կար Տէօրթ-Եօլ ժամանելու համար:

Սրտատրոփ սպասման վայրկեաններէ վերջ, հեռուի հրապարակէն մարդ մը սիրապանձ կ'առաջանայ երկու սուխնաւոր զօրքերու մէջ տեղէն և կու գայ կը մտնէ պաշտօնատան այն սրան ուր կը գտնուիմ այդ պահուն: Տէր Մելքոննեան Միհրանիկն է, Տէօրթ-Եօլցի այն պատռական երիտասարդն որ իրեն և իր 20,000ի հոգիի չափ նմաններուն կեանքը փրկելու համար, Զօք-Մարզուանը դիշեր ցերեկ ոգի ՚ի բոխն պաշտպանելու աններելի յանդընութիւնը գործած էր . . . :

Կը նայիմ անոր, ինչպէս կը նայի մարդ կենդանի հերոսին, ձշմարիտ զիւցազնին՝ հիացիկ և անխօս: Համեստ արտաքին մը որ ազնիւ ու պարտաճանաչ քաղաքացին կը չեշտէ: Միջահասակ, թիկնեղ, խոռուացած սև մօրուք մը հատած կզակի մը չուրջ, և բոցեղ աչքեր թխագեղ դէմքի մը վրայ յարաշարժ:

Ի՞նչ խօսիլ նոյն պահուն արիարանց այդ կտրիձին որ հազիւ վայրկեան մը արեւի և լոյսի կենսականութիւնը վայելելէ վերջ, պիտի երթար դարձեալ իր խանդնու երիտասարդութիւնը խամրել զնդանի խօնաւ նկուզին մէջ, անտերունչ և անյոյս՝ հայրենի կտուրին կարօտովը տառապելու:

Ափոփանքի պայմանադրական խօսքեր կը խոռուա-



Միեւան Տէր Մելխոնեան բանտի հազուստով

գին կարծես շուրթերէս արտարերուելէ :

Կը հարցունեմ իր բանտակից միւս հայ ընկերներու
մասին :

— «Երեք հոգի Տէօրթեօլէն ենք, Աահակ քնյ. Տ.
Գէռողեան, Պետրոս Փէլթէքեան ու ես, հինգ ալ Հաճընէն»,

կըսէ ան շեշտակի նայելով աչքիս մէջ , փնտռելով հօն յոյսը , կեանքի եւ ազատութեան թեթև պաղպաջում մը՝ բերուած թերեւս հեռուներէն , վերերէն , բարձրերէն :

Բռնազրոսիկ ու անհոգի ժպիտ մը կ'ուրուազդուի յանկարծ Միհրանիկի գէմքին վրայ . եօմն ումիոէ ՚ի վեր բանտին խորը մոռցուած , այլափոխուած ժպիտըմը , այն միակ թանկագին պարզեւը զոր իր բարի հոգին կ'ուզէ տալ զինքը տեսնել եկող եւ իր վիշտով համակուած ազգակիցի մը ՚ի միախարութիւն :

Ու պէտք է միշտ թբքերէն խօսիլ , քան զի հօն են մեր բարի զինուորականն ու սպան , որոնք օրէնքին այդ մասին անաշառ ըլլալը կը շեշտին անընդհատ :

—Պօլիս դարձիս բան մը ըսելիք ունիք մէկուն :

—Բարեւներ , բարեւներ ամէնուն :

—Որո՞ւ սակայն :

—Ո՞հ , բարեւներ ամէնուն , ամէնուն . . .

Զայնը կոկորդին մէջ խեղդուած է ա՛լ , և նայած քնիս իրարմէ կը խուսափին , ցոյց չտալու համար իրարու այն թացութիւնը զոր ունինք մեր կոպերուն ծայրը :

—Վերջին խնդրանք մը , ափկին , կ'աղերսէ ան՝ հազիւ լսելի ձայնով մը . Տէօրթ-Եօլ երթալնուդ՝ պիտի ուզէի որ մեր տունը , մայրիկի՛ս տունը իջնէիք և բարեւներս տանելով հօն մնացիք :

Կարելի՞ էր մերժել բանդութիւնն իւ ինդրունչը :

—«Ամենայն սիրով , կը յարեմ հլու հաւանութեամբ մը . սիրալիք բարեւներս բանտակից ընկերներուդ» : Ու իր դատապարտեալի ձեռքը սեղմելով կը բաժնուինք իրարմէ :

Կը քալէ ան դարձեալ սիզարար , երկու սուինաւոր

զօրքերու մէջտեղէն։ Փողոցի մարդեր գարշանքով մէկ կողմ կը քաշուին՝ անցք տալու համար հայ բանտարկեալին, այդ «յանցաւոր»ին, ու կը տեսնեմ զինքը հրապարակին վրայ, որ զլուխը հպարտօրէն ետեւ դարձուցած, տիրական ձայնով մը կը պոռայ.

—«Կառապա՛ն, անպատճառ տիկինը մեր տունը պիտի տանիս»։

Ու քիչ յետոյ ան կը մտնէ իր սև բանտէն ներս, գետնայարկ նկուղ մը քառակուսի, որուն չորս բոլորն ու նոյն իսկ վրան կը վիստան պահապան զօրքեր հրացանակիր։

Անգութիւնը էր վայրկեանը։ Ա՛ն, պատուական Միհրանն, —անձնուէր, անձնուրաց մարդը—կը մտնէր գարշելի բոյնն ոճրագործներու եւ յանցապարաններու։ իսկ ես ապիկար մը, ոչնչութիւն մը անոր քով, կ'ելլէի կառքս, վերջալոյսի ազուոր արեւու մը տակ, գաչտերու պայծառ գեղեցկութիւններու մէջէն իմ ռշու գնացքս շարունակելու . . . :

Մանր կը ձնչէր հիմայ այն ազատութիւնը զոր ունէի, ինքինքս անարժան կը գտնէի անոր, քանի որ ետիս, խոնաւ, զզուելի որջի մը մէջ կը թողուի ճշմարիտ մարդեր, ճշմարիտ արի զաւակներ։

Ոսկի մը կը դրուէր տամնեակ մը հայերու առջեւ, այսինքն թիակ մը ձիւն՝ ամառուան արեւին տակ։ Այդ գումարը քանի՞ օր պիտի բաւէր անոնց, բանափ չորտրեկ սեւ հացը կրծելէ կղակին յոզնած՝ քանի ժում տաքուկ կերակուր մը պիտի ճաշակէին անոնք։ Եւ յետոյ, բանտարկեալին համար խորտիկէն զերադաս ու քաղցր՝ ծխախոռը կար. արդեօք ինչ հաճոյքով անոնք ծուխի պիտի վերածէին ոսկին, ու տախտակէ անկողին-


ներու վրայ տախտապար՝ ի՞նչ հեշտութեամբ սիկառին
հետ իրենց վիշտը պիտի միսային։ Օ՛հ, չքաւորութիւնը
բանտարկեալներուն համար։ Օրէնքէն անտեսուած եւ
Արդարութենէն մասցուած մարդերու թշուառութիւնն
որպէս զի կատարեալ ըլլար, պէտք էր որ անոնք աղ-
քա՞տ ալ ըլլային։

Հիմայ կ'անդրադառնայի անոնց կացութեան, հիմ-
այ կ'զգայի կարծես ահաւոր իմաստն այն պարբերու-
թեան զոր եկեղեցիներու մէջ յաճախ լսած էի մանկու-
թեանս օրերէն ՚ի վեր, թութակարար յեղյեղուած պնակ
յի՞ագայողներու կողմէ։

— Զնոտնէ պնուն է, անուն դ' ռանէ+ . . .

... Շեփորի մը ձայն յանկարծ թնդաց միջոցին մէջ
և սթափեցուց զիս այս խոններէս։ Զինուորական հրաման
մըն էր որ կը տրուէր երեկոյեան այդ ժամուն։

Ու գերագոյն յուզումիս մէջ, երկարաձգուած ու
սուր երաժշտութիւնն ինձ թուեցաւ լալագին աղա-
ղակը Հայ բանտարկեալներու, ուզդուած մեծերու,
հզօրներու, հայցելով անոնցմէ արդարութիւն, օգնու-
թիւն ու գթութիւն *։



(*) Այցելութենէս բանի մը ամիս վերջ, կայսերական իրատէ մը
ազատ կ'արձակէր Հաճընցի և Տէօրմ-Եօլցի այս բանտարկեալները, բաց
՚ի Հաճընցի իննետասնամեայ Գարեղին Աճէմեանէ որ էրզինի բանտին
առցեւ կախաղան բարձրացաւ տարասարտուց, Մաճէն օր մը առաջ, բան-
տակից ազնիւ հոգիններ իմանալով անոր հասցէին արձակուած վճիռը,
բայց զած էին պահակները զալսամիսէ՛ փախուստը զիւրացունելու համար
յատապարտեալ ընկերնուն որ սակայն մերժած էր ազօրինի այս միջոցը,
փախնալով որ իր փախուստէն վերջ ուրիշ բանտարկեալներու կեանքը
պիտի վտանգուէր, ի՞նչ անձնազորութիւն։

Դէղ ՚ի Տէօրթ. Եօլ

※※

Ծուրջս գտնուող իրերէն եւ պարզուող տեսարաններէն այլ եւս ոչի՞նչ կը նշմարեմ կարծես . ոյնքան սըրտարեկ եւ ընկճուած ինկած եմ կառքին խորը , բոլորովին անձնատուր խորին թախծութեան մը :

Զէր բաւեր ունենալ այնքան զոհաբերութիւն , քուք եւ սուգ , կրել այնքան ցաւ ու ցնորք , տեսնել այնքան ոխ ու մախսնք , ու դեռ պէտք էր որ հայորդիներով լեցուած տեսնէինք բանտերը Պօտորումի , էրզինի , Ատանայի . Մարտչի ու չկտսեմ ո՛ր տեղերու : Ընչազուրկներէ , վիրաւորներէ , որբացեալներէ , քաղցէ ու լացէ հալումաշ անձերէ զատ՝ պէտք էինք ունենալ դեռ եւս անիրաւեալներ , զրաբարտուածներ , կալանակապներ , շրջթայակիրներ , և 'ի վեր քան զամենայն՝ ունենալ կախազան բարձրացած եղկելիներ , գոգցես մինչեւ նատիր իջեցուցուած տեսնելու համար Հայ թշուառութիւնը . . . :

Էրզինը բաւական հեռու է ալ մեր ետև : Կառապան Պօլոսի արձակած գուուցոչով ու մտրակի հարուածներով՝ երիվարները մոլեգին ոստումներ կ'ընեն , մինչ անդրուվարը թաւալելէ աւելի կը սուրայ հիմայ թաւուաներու եղերքէն : Անասուններուն անօրինակ վազքէն գոն , մանաւանդ մութը դեռ չկտսած Տէօրթ-Եօլ հասնելու հաւանականութեանը վստահ , բարի մարդուկը ցայն վայր զդացած երկիւղներուս դէմ զիս ապահովելու մտածումով .

— « Ալ ասկէ ետք բոլոր դէմերնիս ելլողները Հան , մի՛ վախնար » կը ձայնէ քովս 'ի վեր ու չմոռնար

իարազանը շաշեցունել ձիերուն դաւակին, որպէս զի
անոնց բնթացքը չդանդաղի:

— Իրա՞ւ, բոլորն ալ Հայ են:

— Եատք: Կարելի է որ հանդիպինք քիւ բաերու կամ
թուրքերու, բայց անոնք չատ չեն: Հազիւ քանի մը
թրքարնակ գիւղեր կան այս կողմերը:

Այն ի՞նչ Պօղոս խօսքն աւարտած եւ զլուխը դէպ'
առաջ գարձուցած է, թաւուտքի մը ծայրէն կը նշմար-
ուին չորս ձիւաւորներ:

— Հիմակ ասոնք հայ են, Պօղոս:

— Հա՛րկաւ, հա՛րկաւ:

Արդէն պէտք ալ չկար հարցունելու, չէնք ու չնո՞րիք
կար վրանին: Ո՞ւր էին այն դէմքերը դմնեայ որոնց
սովորած էինք դիպելու մերթ ընդ մերթ՝ արտերէ,
դաշտերէ ու ձորերէ մեր երկօրեայ ուղեւորութեան պա-
հուն: Հնա՞ր էր միթէ մարդ կարծել արիւնուոչտ նայ-
ուած քներով և արհաւրալից կերպարանքներով այդ լե-
ռնցիները: Կրեաէցի գաղթականներ, թաթար, Զէր-
քէզ, Զէշէն, Ֆէլլան գեղջուկներ, աղտի, կեղտի եւ
վայրագութեան նողկալի պատկերներ՝ ցնցոտիներու կոյտ,
քածեր՝ երկայն անծով գտակներ զլուխնին. լղաճուկ
վարչամակներով պարուրուած, արեւանար իսանդրած դի-
մագիծներով, լաձեր՝ բոկսան, կիսամերկ, մուրոտ կու-
րոտ, յետոյ գրասաններ հետերնին՝ իրենց տէրերուն պէս
նկուն, անչնորհ ու գարշելի, կքած՝ աղտեղի իրեղէն-
ներու բեռին տակ: Աւելի՝ արջերու, լեռի թափառիկ
անասուններու վոհմակներ բոլոր ատոնք, քան թէ մար-
դու կերպարանք ունեցող էակներ:

Մեր դէմ ելլող շինականները հիմայ ո՛րչափ հեռի
էին ատոնց նմաննելէ: Կու գան կ'անցնին մեր քովէն,

համեստ, մաքուր ու կողիկ վրայ-գլուխներով, առանց նոյն խոկ մեր գոյութեամբը զբազելու :

Կառքը կը թաւալէր զարիթափէ մը՝ նոյն արագութեամբ որով ճամբայ ելած էր. հողին վայրէջքը հետզհետէ կը շեշտուէր. և ասիկա ոչ նուազ նպաստաւոր պարագայ մըն էր կառքին գնացքը փութացունելու համար։ Հեռուն, կ'սկսի պարզուիլ ծովը՝ միապազաղ, փակփրլուն. ու մենք կարծես դէպ 'ի հոն կ'ուզզուինք հիմայ խօլարչաւ, դէպ 'ի լուսաւոր այդ ընդարձակութիւնը, լոյժ ու թափանցիկ։

Մեր չուրջ՝ Բնութիւնը խաղաղ ու լոին՝ լի է խորհուրդի խտացումներով, օրուան տարաժամած այս պահուն։ Ատուերները կ'երկարին րլրակներու և առեփուներու կողերուն։ Եւ ամայութեան զիրկը, լոյսի փախուստին առջնւ, ամէն ինչ նախճիրի օրերու խոկումն ունի կարծես, ձանապարհ, թաւուտք, հորիզոն՝ ամէն ինչ։ Ահա՝ Գուզուլունուն, Գոմորը կիլիկիոյ որուն բնակչաց անլուր վայրագութիւններուն ականատես վկաներն եղած էին սա դաշտերն ու ծմբկները։

Ոլոր մոլոր մեր գնացքի պահուն, ընդհուպ մեր դէմ կ'երեւայ զիթխարի հոծոյթ մը կանաչութեան. ու երբ կը պատրաստուիմ հարցում ուղղելու կառապանին, անինձի գառնալով կ'ըսէ.

— «Օձագլըն է սա երեւցածը. մէջէն պիտի անցնինք, անկէց անդին Տէօրթեօլ հազիւ կէս ժամ կը մնայ»։ և եռանդեամբ կը մարակէ դարձեալ քրթնաթոր նիւսերը ձիանին։

Քառորդ ժամ վերջ կառքերնիս առուակի մը եզրը հասած էր, և անիւներն ականակիտ ջուրերուն մէջ լուացուելով՝ կ'անցնէինք դիմաց։ Օձագլըն էր ուր մտած էինք։

Ինձ այսպէս թուեցաւ թէ անտառ մըն էր ուր կը խորասուզուէինք . բայց շուրջիս ծառերը փոխանակ կ'անիներ , կաղնիներ , կաղամախներ կամ սօսիներ ըլլաւու՝ հակայ նարնջենիներ էին ամբողջովին :

Connais-tu le pays où fleurit l'oranger ? Արդարեւ չի անսած կեանքիս մէջ երկիր մը ուր նարնջենին ծազկէր եւ անոր ոսկեգոյն պառզը հասուննար ոստերու զրայ : Առուակին ջուրերը ճեղքելով՝ դէս ՚ի նարնջաւան մեր մուտքը յափշտակութեամբ մը համակեց հոգիս : Միթէ զիւզ էր Օձագլըն . երազանքի զիւթաշխարհ մըն էր ան ուր կը սուզուէինք աշնանավերջի գեղեցիկ իրիկնամուտի այս պահուն : Մեր զլխուն վերեւ՝ նկարչային անհուն տաղաւար մը զմբիստագոյն պաստառով , որուն երեսը տերեւներու քմայական բացուածքով տեղ տեղ քճքճուած՝ երկինքի կապոյսն ունի իրը բեհեզէ կարկտան . հաճելի զովութիւն մը , լոյսի ու թոյրի անպատճմ քաղցրութիւն մը , նարնջենիի յետամնաց ծազիկներու բոյրը՝ միջոցին մէջ ծածանուա , մինչ ուրեք ուրեք նարինջեներ ցոլքեր ստացած իրենց այտերուն՝ կ'ոսկեվաոին կանթեղներու , մանրադիտական արևներու հանգունակ :

Դեռ ո՞չ մէկ հետք բնակչութեան , ո՞չ մէկ չէնք , ո՞չ մէկ տեղ՝ երդումարդ . ծառաստանին մէջէն կ'առաջենք շարունակ : Բուներու անսահման բաւիղի մը խորէն՝ կը նշմարենք յանկարծ գետնէն 2-3 մէթր վեր բարձրացած նոր տախտակի նեղ նեղ շերտեր որոնք իրենց համաշափ հեռաւորութեամբ եւ վրան խոյրի ձեւ միաւորումով՝ միայարկ հիւղակի կմախքն են կազմած : Արքան կը մօտինք , այնքան նոյն ոճով անսակներ կը յաճախեն մեր տեսողութեան , բոլորն ալ իրարմէ անջատ , դէս ու դէն : կը զիմեմ նորէն կառապանին տալիք ծանօթութեանը :

— Տեսնելու էիք ասոնք Բ'նչ տռւներ էին առաջ, կառավարութիւնը հիմակ անոնց տեղ այս մէկ սենեակով խրճիթները կը շինէ . բայց տեսնենք ե՞րբ պիտի աւարտին ասոնք ալ, քանի որ կը սուեի թէ դրամը պակսած է : Ասոնց բոլորին տէրերն ալ ողջ են և ջարդի ատեն Տէօրթ-Եօլ փախած, կարօտ, աղքատ, ամէնական բանէ զուրկ: Միայն հոստեղի քահանան Տէր Պօղոս՝ տեղացի 42 հայ երիտասարդներու հետ շարուած՝ հրացանի բռնուած է Թուրունձլը գիւղին մէջ . իսկ Տէր-Պապային զլուխը կտրուած և ցիցի անցուելով քանի մը որ պտրացուած է այս կողմարը, խուժանին թու քումուրին առարկայ . . .


Նարնջենիներու անրջային հրապոյրն, անոնց խնկաւէտ հովանիին տակ գտնուած ըլլալու հաճոյքս չատ շուտ փախ տուած է ինէ՝ այս մահասարսուռ պատմութեան ունկնդրած պահուսու: Յետոյ տողանցումը կայ առջեւս սա ողորմուկ, խարխուլ խղիկներուն, և անոնց առընթեր՝ տխուր փրատակները երբեմնի փառաւոր և ամրակուռ տուներուն: Առ երի այս աւերակաց՝ ահա լքուած, անտերունչ մնացած պարտէզներ դրախտանման . հասուն, աղուոր նարինջներով բեռնաւոր ոստեր՝ հակած սեւ սեւ քարերու վրայ, բնութիւնն խաղերուն և անցորդներու քմայքին ենթակայ:

Ճամբան կը հանդիպինք խումբ մը քուրդ բանւորներու որոնք աշխատանքէ դարձն՝ քար կը նետեն ծառերուն . եւ ահա 5—6 նարինջ մէկէն կը թափին անոնց ոտքերուն տակ: Տեսնելու բան է ուտելու կերպերնին:

— «Կեավուրի ապրանք է, կերէք, կերէք, հէլալ է . . .» կը գոչէ Պօղոս կղպուած ակռաներուն մէջէն, կատաղութեան ձայնով մը :

Անցած ենք Օձագլէէն, և այս անգամ, քիչ մը հե-

առն, Ամսանոս լերանց մէկ քղանցը բին տարածուած կ'եւ-
րեայ Տէօրթեօլ։ Հուսկ ուրեմն կը հասնինք հօն։ Ամ-




Տէօրթեօլի ընդհանուր տեսարանը

բողջ զիւղաքաղաքը, հեռու չն, ծառերու և քարերու կոյտ մըն է կարծես, ոչ մէկ չէնք, ո՛չ մէկ կարկառուն կերտուածք՝ որ անոր մէջ բնակչութեան մը գոյութիւնը մասնէ : Մառեր, նու ինչի ծառեր անօվերջ՝ Զօք-Մարզուանի մէջն ու դուրսը, խառացած նոյն խոկ անոր շուրջի պատերուն վրայ, անտեսանելի պահելով զայն ամէն ակնարկէ, և — ինչպէս զիտենք — ամէն ալ վտանգէ :

Մութը սկսած է իջնել այլ ես, երբ կը հասնինք ինքնապաշտպանութեան դափնին խորդ քաջորդիներու այս բնակովայրը : Կառապանն իրզինի բանափ Միհրանիկին խրոխտ հրամանին հասպանող՝ զիս կ'իջեցունէ Տէր Մելքոնեանենց տունին առջեւ : Ան՝ բանտին խորը տառապազին, խոկ ես՝ իր բնակարանին մէջ իր զանհմ ամէնէն լայն ու սրտազին «սպնջականութիւնը» : Տնեցիներուն անո՞վ մանաւանող կրկնապէս սիրելի իր զառնայի, որովհետեւ տեսած էի իրենց որդին՝ իմ պահանաւս պահ մը արեւու լոյսին ելուծ և ազատ օդ չնչած : Անչուշտ բան մը կար իմ վրաս՝ ուղղակի Միհրանիկին եկած . . . :

Ողբարի էր տեսնել բանտարկեալ հայու մը հայրենի կտուրը : Նասած տեղը յանկարծ աման եղեր էր հայրը — Զօք-Մարզուանի բարի ու ծերունազարդ քահանան, — երբ օրին մէ իր զաւելին՝ մահուան դատապարտուած ըլլալն խմացուցէր էին անոր : Մայր, քոյր ու եղբայներ այս կրկնակ զանազէա հարուածներուն տակ՝ արցունք և հառաչանք ունէին միայն : Հետզհետէ իջնող մութին թանձրութեանը պատճառաւ, որոշակի ոչինչ էի նշմարած շուրջս, մինչեւ որ հասած էի վերի թաղ՝ ուր կը զանուէր Միհրանի ծնողական յարկը : Սաշափի զիտէի սառյգ, թէ շուկային միջուղիէն անցնելէս վերջ՝ զրեթէ



Տէօրքնօլի ռուկան և Ամանոսի կտարը

անընդհատ պատերով չըջափակուած պարտէզներու քու-
լին, նարնջենիներու տակէն անցած էինք, վաղուն ջուրի

մը մերթ վրայէն ու մերթ առ եզերը : Եւ այսպէս , ըստ-
ուերներու , ասսափիւններու եւ կարկաջներու մէջէն հա-
սած էինք Տէր Մելքոնեանց սգաւոր բնակարանը :

Կառքէն վար իշնելնուս՝ կ'իմանամ թէ Իսքէնտէրուն
ժանատենդ էր ծագուծ եւ ++ՀԱՌԻՆ+ հաստատուած :
Լուրը սակայն սառութեան կը կարօտէր , և անոր վերջ-
նական ձգումը կարելի պիտի ըլլար ընել առաւօտուն
միայն : Եթէ այս տարածայնութիւնն իրականանար , Իս-
քէնտէրունի ճամրան կը զոցու էր դէմա եւ Ատանայի
ճամրան կը մնար ինձ բռնել նորէն . — երկօրեայ տաժանա-
գին ուղեորութիւն զոր կատարած էի մէն մրայնակ՝
երկիւզներով եւ անձուկներով , եւ զոր վերստին ձեռք
առնել յուսահատական էր ինձ համար :



Ք Ա Զ Ե Ը Ւ Խ Հ Հ Ա Ց Բ Ե Ն Ի Ք Ը

ՀՅ:

19 Նոյեմբ.

Այդուն այգուն կ'արթիւննամ , ջղագրգիռ տագնապի
մը մատնուած : Զարթխում վիճակիս մէջ՝ ճիգը կ'ունենամ
իրականութեան անդրադառնալու : Իրա՞ւ էր արդեօք ,
դարձեալ կ'անձրեէ՞ր , տեղատարափ կ'անձրեէ՞ր : Հարաւի
հով մը լուսամուաները կը դղրդէր եւ յորդառատ ջուրի
շիրտուք մը կը վրդովէր աւօտի անդորրութիւնը : Ի՞նչ

սղիտի ընելի եթէ թօնընկէցներէ բոլորովին խաթարուեին կառաքի արդէն առուած պողոտաներն ու գերրուկները՝ ցեխի ու ջուրի լճացումներով, և այսպէս միանուազ փակուէր գէմս Առանայի ուղին:

Սրտատրով կը մօտենամ պատուհանին: Երեցածը կապարագոյն երկինք մըն է ու րկէ բարակ անձրեւ մը կը մազուէր մնկմօրէն: Բայց ջուրի շառաջածայն աղմուկը՝ հանդիպակաց դիէն հոսող աղբերակն է եղեր որուն չեի անդրադարձած նախորդ դիշեր, մութի, խոնջէնքի, եկող գացողներու և տիսոր լուրերու թռնորոնին մէջ:

Քանի մը ժամէն՝ Խաքէնտէրունի համար շրջող զըրոյցը ստուգութիւն է արդէն, և մինք չուելու համար կամայ ակամայ մնըր ակնարկը կ'ստիպուինք ուղղելու դէպ ՚ի այն կողմին ուսկից եկած էինք: Անհրաժեշտ է սակայն մի քիչ հանգիստ առնուլ, և կառապանս կը խոստանայ զիս վերադարցունել հետեւալ առտուն իսկ, եթէ երբեք անձրեւը չսաստկանայ:

Համակերպած՝ զիսպուածին այս կերպ կարգադրութեան, կը մտագրեմ այցելել այդ մէկ երկու օրուան մէջ դպրոց, եկեղեցի, որրանոց ու բոլոր այն վայրերն որոնք պատմական դարձած էին այլ ևս՝ վերջին փայլուն ինքնապաշտպանութեան առթիւ:

Մեր մօտերն է Միացեալին բացած դպրոցը, վերի թաղին եկեղեցւոյն շրջափակին մէջ: Ինկերութեան կողմէ դրկուած երկու ու սուցիչներ ստանձնած են ահազին թուով ուսանողաց դաստիարակութեան գործը, հազիւ մէկ երկու տեղացի դասատուներ ունենալով իրենց տրամադրութեան տակ՝ իրը օդնական:

Հոգեկան սփոփանք մըն է տեսել դպրոցականներու լեզունը—Տէօրիթ-Եօլի ապագայ այդ ներկայացուցիչը, —

ումանք չալվարաւոր, ուրիշներ ամզաններ հագած, մէկ քանիներ տարատով, և ամէնո՞ւն ձեռքը դիրքի ու տեսարակի հետ՝ անխուսափելի կերպով նարինջ ու նարինջ։ Պարտէղն ուր տղաք իրենց զրօսանքի ժամերը կ'անցուննեն՝ ծածկուած է այդ սրտուղին կեզեւներուն տակ։ Կայտառ գէմքեր ունին ամէնքն ալ, միր, մտացի աչքերով։ բայց ափառ որ մայրենի բարբառին գլխովին անգիտակ՝ անձնիւր տղայ շինականի կոչութուրքերէն մը ունի շար իր շրթունքին վրայ։ Աւ ինչպէս չանդրագառնայ նորէն դպրոցի առ ագ գերին որ կոչուած է կատարել վաղուան Հայութեան այս մտաղատի երամին մէջ։

Զանգակը կը նեչ. գասամուաթի ժամին է։ Տղայոց այդ մեծ զանգուածը մասերու բամնուած է հիմայ։ Այս մերեւն մին դասաւորի մը առաջնորդութեամբ եկեղեցի կը մանէ, հոն, գետինը ծալապատիկ նստելու եւ ուսանելու. ուրիշներ կ'երթան առաջնորդարանին մէկ փոքրիկ սենեակը. մնացեալ մասը կը քաշուի չրջափակին վրայ բացուող դասարաններու պէս տեղեր մը՝ շարք չարք զրասեղաններով. որոնք սակայն. — թէ՛ գասարան, թէ՛ զրասեղան. — շատ անձուկ կու գան ուսանող մանկութեան այդ հոծ խոնումին առջեւ։ Տեղի այդ նեղուածքը նկատի առնելուն էր որ Զօք-Մարզուանցի երիտասարդներ ձեռնորկած էին մեծ ու փառաւոր վարժարանի մը կուռցման. որ կիսաւարտ մնացած էր հոն, ժամին քովիկը. Զարդի անեղ ուրականը կիլիկիոյ վերև շրջելուն հետեւանոք։ Ե՞րբ պիտի ըլլայ արգեօք այն օրն ուր Զօք-Մարզուանցի սաներ իրենց նորակերտ դպրոցին սեմէն ներս մտնեն եւ հոն, մաքուր սրահներու մէջ, առաս ոգով եւ առաս լոյսով աշխատին ու կրթուին։

Անպայման վիշտով մը կը լեցուիմ երբ փողոցի մը

ծայրը՝ չէնքէ մը ներս կը մտնեմ որուն «Աղջկանց վարժարան» անունը կու տան։ Դիտնի վրայ յարկ մը, օդու լոյս շատ գժուարաւ ընդունելու պայմաններու մէջ։ Աւելին կայ, ութունի մօտ աշակերտու հիներու հոգը յանձնուած ՀՇ վարժուհիի։ ՀՇ ք ծնողներ, այն հաւատքն ունին թէ իրենց աղջիկները դպրոց յաճախելով բան կը սորմին . . . Մէկ երկու փողոց վար, կրկին աղջկանց վարժարան մըն է այցելածու, ոնու ալ յիտուն սանուհիներ կան՝ յանձնուած գարձեալ ՀՇ վարժուհիի խնամքին։

Հասած ենք վարի թաղ։ Վարի ժամուն մօտերն ալ կայ մանչերու դպրոց մը։ Հոն, այդ շրջափակին վրայ նայող չէնք մը կայ ուր նորոգութիւններ կը կատարուին և ուր քանի մը օրէն պիտի խմբուին արձանագրուած երկսեռ որբեր, պաշտօնական բացումը կատարելու համար Որրանոցին։ Ընդունուելիք աղջիկ որբերու թուոյն համեմատ՝ վարժուհիներու ընտրութիւնը կ'ընենք, տեղացի ներկայացուցիչի մը խորհրդակցութեամբ, եւ կ'արձանագրենք անոնց գրենական պիտոյքը։

Անձրեք դադրած է ալ, և արեւը գեղածիծաղ կ'երեւի ասմազուն երկինքէն, մարգարտայեռ սաւանի մը վերածելով գետնի ցօղաթմուրմ դալարիքը։ Դպրոցէ դպրոց դեգերումներուս պահուն՝ չէի կրցած գեռ հիացմամբ գըրաւուիլ այս պատմական Տէօրք-Եօլի դիրքերով ու տեսարաններով, ծառերով, պատնէներով ու քաջերով։ Բաղաքին ամայի մէկ թիկունքին վրայ արձանացած՝ սիրանքով կը դիտեմ հիմայ չորս րոլորս։

— «Սա ալ ձինլի մէթէրիզն է» կը ձայնէ մէկը ոքովէս, ցուցամատն երկարելով քիչ մը հեռուն՝ մարտկոցի ձեւ բանի մը ուղղութեամբ։

— ձինլի Մէթէրիզ . . .

— Այս՝ մեր գլխաւոր պաշտոնէներէն մին եղած է ատիկա, նշանաւոր «թապիա» մը՝ ուրկէ հրացանի առաջին պայմիւնը լսուեցաւ պարարման օրերուն, երբ խուժանը մեր վրայ յարձակած էր:

Այսքանը բաւական կ'ըլլայ որ մտովի փոխադրուիմ խսկոյն ոչ չըկըսն եւ անոնց ցաւատանց ու փառանեղ վերյիշութիւնը ապրիմ քանի մը ժամեր: Ո՞հ, անդուհական ու զարութելի այդ օրերն որոնց մէջ բովանդակ Տէօրթ-Եօլցին անքուն աննկուն՝ բան դիմակալեր էր ժամեր . . . :

. . . Ապրիլ 2 ի առաւօտուն, ժամը ձիչդ 2 ին էր որ լուր հասած էր հոս թէ երկրին մէջ խլրտում կար, առհասոր և աննախընթաց խլրտում մը եղրայրասպան: Մերձակայ ազարակներու վրայ յարձակութիւնը կ'ըլլային, սպանութիւններ կը գործուէին հոս ու հոն: Ի՞նչ էր աս, մահագին անստուգութիւն: Շատ չաւե եր, ահա վիրաւոր հայ մին է որ քաղաք կը հասնի հեւ ՚ի հեւ, մազապուր փախած հեռակայ ազարակի մը մէջ անզի ունեցող ջարդէն, եւ, իբր ականատես վկայ, երկու ընկերներուն մորթուիւը կը գուժէ:

Մահմակեցունող է լուրը, բերաններ աքցանուած են անձուկէ: Ասենոր չէ սակայն սպա ժելու: Պէտք է միջոցներ խորհիլ Հանուգ-Հանուն-Բեն Հանը, պէտք է ողորիլ, պայքարիլ՝ ոչ ճաշ-ճաշ: Ու Տէօրթ-Եօլի մէջն ու դուրսը մունետիկներ կը շրջին խսկյն՝ ժողովուրդին ազդարարող թէ վայրկեանը վճռական էր: Հարկ անհրաժեշտ էր որ ամէն մարդ զէնքի դիմէր, փրկարար այդ գործիքին, քանի որ Մահուան ուրուն կերպարանք էր առեր յեղակարծ և ցցուեր Հայոթեան առջեւ՝ քսանիկնի ծառացումով մը . . . :

Հայ զիւղացին դարուց՝ ի վեր զէնը սուր չէր տեսած,
Դաշտը թողուց, առւր հրացան բանի տեղ առաւ։

Ահարիեկ ու վրդովուն, ժողովուրդը հրապարակն է
խմբուած։ Ամէն ականողիք սարսափի եւ պակուցման
արտայայտութիւններ ունին, տղամարդիկ մտածկու,
ինքնամփոփ, իսկ կիններ՝ տարօրինակ գեղձումի մը
անձնատուր։

Կրկնակ ժողովներ կը գումարուին ծերերու եւ երի-
տասարդաց, խորհելու համար թէ ի՞նչ պէտք էր ընել։
Որոշումը միահամուռ տրուած է հուսկ որիմն. պէտք է
Հընդերշներ կանգնել, և չուտով, 'ի քթթել ական։

Զարմանալի՛ քաղաք. իւրաքանչիւր տուն արդէն
պարտէզի մէջ է շինուած, ամէն պարտէզ իր ամուր
պան ունի, և պարտէզներու շարքն այսպէս իազմած է
պատնէշներ։ Այսչափը շրաւեր սակայն։ Երիտասարդ բա-
զուկներ աներեւակայելի արագութեամբ գործի ձեռնար-
կած են. կիններ իրենց մօան են, տղաք նմանապէս։
Չեռքէ ձեռք կը խլուին, կը թոին քարերը, հիսուած
պատեր վայրկենապէս հասակ կը նետեն, կը խցուին
փողոցի բերաններ, բացաստաններու մէջ խրամաւներ
կը պեղուին, անպատճապար մնացած վայրեր քարի գէզեր կը
րրգաւան ու պատնէշներ կը կառուցա ին յուրան յուրան։

Քար պէտք է, մի՛շտ քար ։ Աւ Տէօրթեօլցին — իառաք
Եախախնամողին, — առատօրէն ունի իր սորսմադրութեան
տակ։ Տեսայ, մասներովս շօշափեցի զանոնք, փայլուն,
ողորկ ու վիթխարի գայլախաղներ, դիրուտար չեղչա-
լոյտներ՝ խարակի բեկորներու *։

(*) Զօր-Եաղօգուան ինչպէս կ'ըստի. ծովածոց եղած է ժա-
մանակին. յեսոյ ծովն է որ փախ տուած է իրմէ կէս ժամու հե-
ռաւուութեամբ։

Պատնէշներու աշտարակումին հետ, բարիկ և արթնամիսա
այս մարդիկ կ'զբաղին նաև իրենց գրացի Օձագլըցիներու
և Էօդէյրլիցիներու ազատազրութեան զործով . զանոնք
իրենց մօտ կը փոխադրեն փութանակի . եւ ամէնքը մէկ
կ'ըլլան երկու բիւրի մօտ պատկառելի բազմութիւն մը :



Միեւան Տէր Մելխոնեան՝ պատրիման միջոցին

Մինչեւ գիշերուան ժամը մէկ՝ քիչ չատ ամէն բան կարգադրուած է . մարտկոցներու ետին՝ պահակները ծունը կրկնած կ'սպասեն սրտաթունդ , ակնդէտ ծկլտալով քարերու ծակոտիքէն :

Քաղաքին մէջ , պատահարար պատանդ մնացող 57 թուրքերէն երկուքը կը դրկուին էրզին՝ Առաք բաշայի մօտ , կառավարական պաշտպանութիւնն մը խնդրելու համար օրինաւորապէս . բայց պատգամաւորք կը մնան անվերագարձ , և Տէօրթ-Եօլցիք՝ անպատասխանի :

Ան ատեն է որ — ժողովներու որոշումով — մոթին մէջէն ճամբայ կ'ելլէ Միհրանիկ , երկու կարիճներու ընկերակցութեամբ Խոքէնտէրուն երթալու գաղտագողի ուղիներէ , (քանի որ ջարդարարներ կը վժային՝ ամենուրեք դարանամուտ) , օգնութիւն հայցելու համար հոն գտնուող Եւրպ . հիւպատուններէ :

Խաւարչտին է գիշերը : Քամի , փայլակ և անձրեւ աւելի՛ տաժանելի կը դարձունեն անոնց երթն ամայի ու մութ ճամբաններէ :

« Քիչ մը հեռուն լոյս մը կ'երեւի ծովափին վրայ ցուլացած : Փայասու Բերդն է ատիկա , ուրկէ դժոխային վայնասուններ կը բարձրանան հիմայ : Հոնդիւններն են ատոնք հայ բանտարկեալներու՝ մէկիկ մէկիկ մորթուելու վրայ . . . :

Ականջը հողին փակցուցած՝ Միհրան ստէպ ստիպուած է պառկելու թաւուտներու վրայ , հողին չշուկը կարենա՛լ զանազանելու համար ոտնաձայնի աղմուկներէ :

Կը քալեն , կը քալե՞ն անոնք դայթ 'ի դայթ՝ ձախաստանի մը մէջերէն , երբեմն հալածական ճագարներու պէս արագ , երբեմն ոզնիներու պէս դանդաղագին : Բայց ճամբան չաւարտիր : Միհրան առ խարխափ գացած

ատեն՝ տեղ տեղ կիյնայ, դիակներու բաղիսելով, և հազ
գիւ հազ կարող կ'ըլլայ ձեռնունայն վերադառնալ
Տէօրթ-Եօլ, առանց Խաքէնտէրուն հասնելու, առ յաւէտ
կորուսած ձամբու իր ընկերներն ալ :

Ամբողջ ժողովու բգր մէկ սիրու, մէկ հոգի եղած է :
Մօտալուս աղէտին մտածումն ինչ չուտ սեղմած ու
կռած է զիրենք : Փոքր միւս ևս, և ահա վազորդայնն
է որ պիտի լուսնայ՝ մէջտեղ հանելու եղերական թատե-
րաբեմը սա հեթանոս խաժամուժ ամբոխին որ զիշերն
ի բո՞ն Զօք-Մարզուանի բոլորտիքն է հսկած, զինեալ
եւ սպառնացայու :

Պէտք է ուտեստ հասցունել անո՞նց որոնց վիճակ-
ուած է հսկել քարերու ետև . պէտք է վառող հասցու-
նել անոնց որոնք պիտի կռուին հայերու կեանքին փըր-
կութեանը համար . պէտք է ամէն կերպով, ամէն մի-
ջոցներով թեմեցունել տաժոնքն անոնց որոնք պաշտօնն
ունին թշնամին վանելու : Իրենց ամբարները տրամադրելի
ըրած են այնքան բուխսիրա կերպով օտար տեղերէ եկող
հազարա որ հայերու՝ Քէօր-Օզուեան Խաքէնտէր, Զէք-
մէեան Շիշիքի, Գարա Եաղուպեան Եղբարք, Տէր Մել-
քոնեանք . Քիւչիւք Սարգիսեան հաճի Յակոր և որդիք,
Պալեան գերդաստան ևն . ևն . :

Դեռ առաջին զիշերն է ասիկա դողի և անդոհի :
Առաւօտեան դէմ ձիաւոր մը կը հասնի քաղաք և ողիկ
ողիկ գալով կը պաղատի Տէօրթ-Եօլցիներուն, որպէս զի
կարելին ընեն օգնութեան հասնելու . համար խեղճ նա-
հառլըցիներուն * որոնք նոյն զիշեր կատաղի խոժանէ
մը պաշարուած՝ ահեղ դիմադրութիւն մը ըրած և թըշ-

(*) Կամառլը՝ Համբատիէի դէմ զիւղ մը, Զօք-Մարզուանէ 9 ժամ
հեռու՝ ժողեզրէն :

Նամիին վայրկենական մէկ ցրուռումէն օգտուելով յաջուզած էին 'ի փախուստ աճապարելու դէպ 'ի Տէօրթ-Եօլ, համբան վերստին խուժանէն հաղածական։ Հարիւր տասը անոր ժողովուրդ մըն էր եկողը։ Կիներն ու փոքրիկ-ները մէջերնին առնելով, արի նաձառլըցիք բոլորաձեւ շղթայ մը ձեւացուցած՝ ալետատան կը խուժէին դաշտերէ վար, մոլեզին յառաջխաղացումով մը, իրենց թիկուքէն զրահող ճիւազներուն հետ մարտնչելով անդուլ։ Տակաւ կ'սպառէին զնդակները, ճամբան երկայն էր եւ խուժանը գամ քան զգամ կը մերձենար ու կ'ստուարանար։ Անվրէպ մահն էր որ կու գար։

Օգնութեան աղաղակը թնդացեր էր սակայն Տէօրթ-Եօլի մարտկոցներուն ետին։ Առ մը մը քաջեր Միհրանի առաջնորդութեամբ կ'անցնէին պատերէն դուրս, հեծեալ, զինեալ, արշաւելով կայծակնընթաց և խնդրուած օգնութիւնն ընծայելով հաղածական եղբայրներու, 'ի զին ամէն հնարիմացութեան և զոհողութեան . . . :

Կէս օրի մօտ էր երբ ուժապառ ու վիրաւոր նաշառլըցիներու խառնազանձը մուտ կը գործէր քաղաք, առաջ անձի իշտուեան։ Կողովներու մէջ դիզուած մանակիկներ, քանի մը երախայ մէկանց շալկըւորած կիներ, ինալէ ելլելէ խոսուցներնին ցաւցուցած ծերեր, ճործըրացող մամիկներ, ճակատներնին կապած պատանիներ, աղջիկներ կարգ կարգ, —ամբո՞զջ ցուցադրութիւնն մը սոսկումի, վիշտի և թշուառութեան։ Վէրքերէ արիւն կը հոսէր, աչքերէ արցունք, դէմքերէ կեզտ ու մուր։ Բայց հասած էին վերջապէս Տէօրթ-Եօլ և ակաստան գտած, խնամուած, կերակրուած, առաջ այն պահուն՝ ուր արել դեռ չխոնարհած՝ Փղշտացիներ իրենց յարձակումը կ'սկսէին քաղաքին վրայ,

վոհմակ վոհմակ ոռնածածայն . . .

կոստրելու, քանդելու և ջարդելու մոլոցքովին արբշու : Մարդկային մրջնահոծութիւն մընէ որ պատնէներուն զիմաց կը խլրտի, կ'եռենիի, կ'առաջանայ ու կը մռնչէ անդադար : Դեռ ո՛չ մէկ փամփուշտ արձակուած է գարանակալ հայորդիներէ : Թող թշնամին թափէր զայրոյթը, գնդակ տեղար, պուա՛ր ու մօտենար . հայերուն գէնքերը փոքր էին ու տկար, կապարներն ալ անգօր՝ հեռունելը համնելու :

Եւ ահա, արուած իմաստուն նշանի մը վրայ, ձինդի Մէթէրիզէն կը գուգուան հրազէները, սոսկալի նահնջի մը մատնելով թշնամին : Բայց վհատիլ չզիտեր ան . ձէպէլլր Պէրէքէթի հրէշ կառավարիչին՝ Ասաֆի բայցուած սմավզէրաները պատուակա՞ն էին ու կապարներն անթիւ անհամար . . . : Եւ այսովէս, երկուստեք, կատաղի հրացանաձութիւնը տեւած էր մինչեւ գիշերուան ժամը երեք, ծուխով ու բոմբիւներով լիցունելով բովանդակ մթնոլորտը :

Ասպիրէ 4ը սակայն կոչուած էր ևս առաւել ահռելի համայնապատկերի մը վրայ լուսնալու : Այս անգամ Զօք Մարգուան միացն հիւսիս, արևմատեան դիէնչէր որ յարձակում կը կըէր, այլ ամենուստ՝ համահաւասար ուժգնութեամբ, յոգնոտիունն խուժանի մը կողմէ : Կապարի թօնրնեկէց մըն էր որ ընդ առաւօտն կը տեղար զիմացէն, մինչ Տէօթ-Եօլցին գէնքի եւ ոտզմամթերքի իր ողորմուկ պաշտրն ունէր յոկ . բայց յոյսը, ցվերջ զիմադրելու եւ յաղթահարելու յոյսը յար կը պլազար ներսի դին, քան զի մնձ էր հաւատքը զոր ունէր ան իր քարերուն ու ծառերուն վրայ որոնք ամէն ուաղմիկ և ամէն տանիք ծածկած՝ գնդակներն իրենք էին միայն ընդունող . եւ

Երբ քարերը կը մնային անդրդուելի, անխլիրտ, անդին կապարակոծ ծառերէն կանանչ անձրե՛ւ մըն էր որ կը տեղար: Բռնազրոսիկ, անողոք տերեւաթա՛փն էր տաիկու գարնանագեղ նարնջենիներուն՝ ճակատամարտի փոթորիկին տակ մէկէ՛ն 'ի մէկ աշնանացած . . . : Աղարը կատարեալ էր ու մղուած կոփուր՝ արիւնանեղ:

Յանկարծ ազխօղորմ ձիչեր կը բարձրանան քաղաքին խորերէն: Լսեցէ՛ք, յուսահատ ազաղա՛կն է կիներու և տղայոց՝ խմելիք ջուրին չգոյութիւնը զուժող . . . : Պաղ Պաշիէն եկող և Զօք-ԵՄարզուանէն անցնող ականկիտ և յորդառատ ջուրը պատուական դադրա՛ծ էր հոսելէ: Գարա Քիսէի խուժանը վարող Խնձէ Արագ յաջողած էր հեռաւոր թումբերը խորտակել և ջուրին ընթացքն այլուր խոտորեցունել:

Ո՞չ մէկ հոր կար, ո՞չ մէկ ջրամբար, ո՞չ մէկ աղբերակ քաղաքին մէջ համօրէն. ո՞չ ուրեք ջուրի մթերք, քանի որ Տէօրթ-Եօլցին սովորութիւնն ունէր ջուրի սկառագի սրարագային՝ տունէն գուրս ելլելու և փողոցներուն մէջէն մշտահոսան կարկաջող առուակին միայն դիմելու: Լուած էր այդ առուակը. մաքուր քարերու զոգէն սորաորող արծաթի ջուրը չկար այլ ևս. զիմուտք, աւազ ու ջրուղի ցամքա՛ծ էին բոլորովին:

Ի՞նչ ընել սկառագի էր: Վաղը քսան հազար մարդիկ ջուր պիտի պօռային. ծարաւը պասո՞ւք պիտի դառնար, պասուքը՝ տանջանք, ու թշնամիին գնդակներն առ ոչինչ գրող հայորդին պիտի նուաճուէր և զգեանուէր հուսկուրեմն սրապակի անեղ ներգործութեան տակ:

Գերագոյն որոշումը տրուած է: Պատնէշներէն դուրս սկառագի էր նետուիլ, այս անդամ վեր, դէպ 'ի լիռ մազլցիլ և հոն բանակող խուժանին հետ լանջքի կռուելով

կամ անէանալ եւ կամ ջուրին տիրանաւ վերստին : Կընտրուին անձնուէր, անձնուրաց քաջեր, ընդ որո եւ Միհրան : Սայզ մահուան գիրին է որ պիտի դիմեն ատոնք, անհաւասար գուպար մըն է որ պիտի մզուի Ամանսոի մէկ կողին վրայ, հաղարաւոր հայերու գոյութեան պահպանումն ապահովելու համար :

Քահանայ մը, « զինուոր Հայոց Առաւելոյ », այդ մահասարսուս բոսէին կը մօտենայ քաջերուն և շուշփան վերցունելով ձեռքի սկիհին վրայէն՝ հաղորդ կու տայ անոնց : Ամէն ոք ծունկ չոքած՝ աղօթքի մրժունչներ կը բարձրացունէ երկիւղիւ եւ հաւատով, մինչ հաղորդուողք այդ որտագին օրնութեանց մէջ՝ աւելի քան երբեք արիցած կ'զգան ինքզինքնին Համբոյրներ, « Հայր մերաներ, փողձկումներ, մեաք-բարովի ձայնեւը արտաստագին . . . : Հապ'օն, ճանապարհն : Եւ ահա տասնենինդ հայդուկներ կողմնակի արանեաներէ հասած են լերան կուշտը, թրշնամիին ետեն անցած և զայն զնդակելու զբազած : Միեւնոյն վայրկեանին, վարէն, խորքի մարտկոցներէն հրացանաձգութիւնը կը շարունակուի, այնպէս որ թրշնամիին կ'սաբազուի խւկոյն դիրքը թողու եւ 'ի փախուսա շտապել . . . :

Ֆէտայիները շուտ շուտ կ'իջնեն սղոցիներու անտառէն վար, առ ոսս Ամանսոի, ու թեւերնին հանգրիձած՝ երջանիկ զբազումն ունին ջուրին խորտակեալ թումբերը շիտկելու : Առուն կարկաջանոս իր զնացքը կ'ուզզէ վերստին դէպ 'ի Տէօրթ-Եօլ : Անսահման է ժողովուրդին ուրախութիւնը . խելայեղօրէն ինկած ջուրին վրայ՝ կը լեցունէ ան իր դոյլերը, թակոյկներն ու կուժերը, զարաւիր կը լեցունէ շարունակ ամէն ինչ որ անօթ է կամ կարելի է սմօթի վերածուիլ, մնառուկ, արկղիկ, համբարոց :

Իոկ քաջօրդիք ջուրին վերտասցումէն անսպայման սոնք՝ անվտանգ կը վերադառնան քաղաք տապետական գնացքով մը, և փոխանակ հանգչելու՝ կերթան նորէն կայլայիլ պատճեններուն ետեւ, իրենց պաշտօնին սկսելու համար:

Մէ՛կ ժամ միայն աեւ ած էր սակայն, ամսո՞ս, ժողովուրդին հրձուանքը, վասն զի փրփրած կատղած խուժանը կրկի՞ն կասեցուցած էր ջուրին ընթացքը՝ ժամուան մը հեռաւորութեամբ փողբակներէ . . . : Այլ եւս անհար էր վերտանալ զայն. ապարդիւն էր ամէն փորձ, հաւաքուած ջուրը պէտք էր խնայողութեամբ գործածել մըայն :

Պաշտման, կոխիք, հրացանածզութեան ու սարսափի օրեր իրարու կը յաջօրդէին միշտ, ո՛չ մէկ նշոյլ յօյսի, դուրսէն ո՛չ մէկ օդնութեան հաւանականութիւն։ Օձագլուցի թուրք մը միայն՝ Պայթար զատէ Հասան, — ճշշմարի՛տ բացառութիւն մը իր չուրջ վիտացող համազգի կայէններուն մէջ, — կ'աջողէր հետզհետէ բերել և պատշնէններէն ներս մացունել զիշերանց՝ եօթանասունի մօտ հայեր՝ զորս զատծ էր ասզին անդին, եմակներու մէջ կամ ժեռուաքներու ետեւ, բարբարական - սարսարական, նօմի ու կիսամնու : Ու խորհիւ թէ վազքերու եւ բորենիններու զարչելի այդ ջոլիրներուն մէջ կրնայ զանուիլ եղեր Հռով հը կեանքն իսկ վասնզի դնող, հարստահարեալ հայերու փրկազործումին համար: Նոյն այդ վեհոզի թուրքը կը մասու ցանէր գեռ Տէօրթ-Եօլի հայոց աննպիսի անզին ծառայութիւններ՝ որոնց քով ազատուած քանի մը տասնեակ անձերու կեանքն իսկ եւ իսկ ոչինչ կ'արժէր: Յայսօր յարդանքով ու երախտագիտութեամբ բերան կ'առնէ Տէօրթ-Եօլցին և Պայթար զատէ » անունը :

Գիշեր մը նորէն շուկ մը կը շրջէր մարտկոցի մը

քովերը : Մանօթ բառաւ ին չէր կրցած պատասխանել այն անձն որ ստուերի պէս նշմարուած էր քարերուն դուրսի դին : Թափառական հայ մըն էր իրօք որ աչք առած մահը՝ հեռու տեղուանքներէ սողն ՚ի սով հասեր էր մինչեւ հոգ : Ազգութիւնը ստոգելու համար Հայրամար մը զորցել կու տան անոր . կ'ընդունուի ներս : Ժամերով զէր կրցած խօսիլ խեղձը . լացած էր , խնդացած , յետոյ կովերու պէս բառաչած : Եւ երր խելաբերած էր , սկսած էր պատմել թէ ինք բնիկ Հասան-Պէյլիցի * մըն էր , հրաշքով փրկուած ՅՇ հողիներու այն խումբէն որ զէս ՚ի Տէօրթ-Եօլ ճամբայ էր ինկած : Խումբը թշնամիներէ հետապնդուած՝ քիչորցեր էր երթալով , մինչեւ որ ՅՇ էն միայն ինք էր ողջ մնացեր , ազաւինած իր քաջընթաց սրունքներուն և այն պաշտելի «նետիչ»ին որ կը լեցուէր կը լեցուէր ու կը պարպուէր՝ բացավայրերէ , գոհառանդներէ , պախառիժ զիհերէ իր անձը թանգուզած տանեն : Նէ ք շուտիկ երիտասարդ որ ճամբուն ընթացքին՝ իր խօսեցեալին ձեռքէն բռնած՝ սորացեր էր ընդ երկար , բայց վերջապէս թշուառ առնակոյսը զգացեր էր որ գոհները կը կթուտէին , վազելէն ու թասալէն շունչը կը բռնուէր և մահուան թալուկը կու գար իր իր մարմնոյն վրայ՝ սաստկապէս անողոք :

— «Կարողութիւն չմնաց վազելու , ոչ իսկ քալելու , կազկանձեր էր նէ : Աւստի կը նախընտրեմ մնանիլ քուզնդակովդ , քան թէ զերի իյնալ սրւոնց ձեռքը : Յանուն Աստուծոյ , մեոցուր . քուկին զէնքովդ մեոցուր զիս

(*) Հասան-Պէյլիցի հոյերէ շտաբ փախած էին Ֆընտընիս որ երկրորդ Տէօրթ-Եօլ մըն էր դարձած , բնուկիներուն դիւցազնական զիմադրութեամբը :

ու փախի՛ր գնա՛ . . . ։ Եշանած տղան համակերպեր էր նոյննետայն իր հոգեհասորին սոսկալի հրամանին ։

Առջին ճակատամարտը կը սաստկանար երթալով . ոզորումք բռւն էր ու պաշարումք՝ սոսկալի ։ Հարկ էր հարքի զիմել, Խոքէնտէրուն լոր հացունել հիւ- պատուներուն, զիձակնին պարզել անոնց, քան զի կեանքը տանելի չէր այլ ես, բայց ինչպէս երթալ մինչև հոգ : — Խորհուրդ մը կը ցլանան Տէօթ-Եօլցիք, զիւ- րասար նաւակ մը կը շինեն ու կը մտաղրեն զիշերանց ձովեզր տանիլ, ջուր իջեցունել զայն և անո՞վ փութեալ իսքէնտէրուն ։ Զօրս երիտասարդ ուսամբարձ ճամբար կը հանեն կուրք, — քսո՞ն հազար հայերու կեանքին այդ փրկանօթք կամ գագո՞զը նորտկերու, — և իրենց տրեխինե- րան անաղմուկ քայլափոխով կը յառաջնեն զէս ՚ի ծովափ ։

Անէ՛ծք, ամէ՞ն ատեն ամայի եղող սյդ կողմերը խուժանը լեցուած է հիմայ, զիշերն ՚ի բռն անքուն և սպառնական . . . ։

Երկրորդ ահաելի յուսախարութիւնն էր ասիկա զոր զայրագին կ'ողջունեին ոգի ՚ի բախն միշտ պայքարող Տէօթ-Եօլցիք, Առաջինք՝ ահանելնին, ապացուցանելնին է նա- խորդօր, թէ իրենց կազ ապարներով թափու ած կուպարներ կը կին իրենց կը զ երագ առնա- յին թշնամիին զէնքի փոզերուն մէ չէն . . . ։

Հրամաններ, հրահանցներ կը տրուին խկոյն՝ սո- ժամապէս գումարուող ժողովերու կողմէ ։ Մարտկոցներու խոեւ, քարակոյտերու և ծառերու սառուստ գարանող հայեր պարագին հոկել, աչալո՞ւրչ զանուիլ զանիւլարար բոլոր անոնց վրայ որոնք պիտի ժաէին պատերէն դորս սպրդիլ զիշերայն ։ Փողովներու կեզակարծիքն արդարեւ կիրականանայ նոյն օրն իսկ, երբ պահակներ ՚ի միման

կը նշմարեն երկու ստուերներ որ անձայն անշշուկ կը սողոսկին խռամիչ մը դուրս և դէպ 'ի թշնամիին կողմը կ'շտապեն։ Օձիքնին ձեռք կու տան անդրէն և առօք փառօք կը բերուին։ Երկու եղբայրներ են. ձեռուընին, գրալաններնին ու ծոցերնին լի է գնդակներով, պաշարով և ուսեսակղէներով։ Կը դանդաշեն, կը կակազեն, բայց կը խոստովանի՞ն վերջապէս թէ 'ի զին չնչին գումարի մը՝ օրերով թշնամիին գոզն էին լեցուցած Տէօրթ Եօլցիներուն կապարները, գացած իմաց տուած էին նառակ մը ծով փոխադրելու ծրագիրը. ջուրը կարելու գաղափարը, թումբերուն գաղտամեսա խորչերը, բոլոր, բոլո՛րը... Աև մատնութիւնն իր գլուխն էր ցցած. ահաւոր Յուղաներ երկու րիւր հայերու կեանքին հետ կը խաղային, ծովածաւալ բնակութիւն մը կ'աշխատէին բնաֆըն-ջումի գատապարտել՝ քանի մը արենագոյն և արինի զին ուկիներու փոխարէն...։ Ե՞րբ արդէն մեր դէմը չենք ունեցած վասակներ, ամէն անգամ որ հայ ցեղն իր ճգնաժամային բողէն է ապրած. Դարերու ընթացքին քանի քանի անգամներ չենք հետապնդուած միթէ հայացաւ հրէշներէ, որ հիմակ ալ, արիւնի այս օրերուն՝ կեանքի համար մարտ մզող արիարանց այս մարդկանց շարքին մէջէն չելլէր վերսախին սինլքոր մը, ապիրատ մը, ցածոզի արարած մը՝ Հայութիւնը փացունելու լրենի համարձակութեամբը տոգորուն...։ Այդ ջուխտ մը ճիւաղներուն կուրծքին կամ քունքին մխուելիք կապարը մեղք էր. քաջերու բազուկները շատ ի՞սկ էին անոնց պիղծ մարմիններուն դպչելու համար. ակար սեռին զայրոյթը միայն կը բաւէր զանոնք զգեանելու. Եւ ահա կիներ ու աղջիկներ քարերով կոպիճներով կը յարձակին վրանին և վայրկենապէս չանսատակ կը հանեն զանոնք։

Իրական մասնիչներուն քով, տղէտ, տխմար ազգավնաս անձեր ալ չեին դադրած գոյութիւն ունենալը այդ օրերուն։ Պաշարումի վեցերորդ օրն էր, երբ «մուհապէթձի»* Սուրբ Աննիկ կը պոռչըտար թէ ՀՀ էր չենուն ուշ դնել իւստանին, ու ոչնուն ։ Ատոր կը ձաւնակցէր զլիսապետ մը՝ Սարգիս ազրար։ Միհրան այդ ազաղակն իմանալուն, կը խոյանայ վերջնոյն վրայ և մօրուքէն բռնելով կը հրամայէ անոր՝ անմիջապէս թշնամիին գէմ ելլել ու իրր մարտկոց կանգնիլ հոն, բանի որ կարող էր էր ոչնուն արձակուած գնդակներն արհամանել։ Ողորմալին զղջացած է արդէն բասածին վրայ։ Գաղափարներ պահուըտող «մուհապէթձի» աներ գուրս կը հանուին և կ'աշխատցուին շարաչար, անոնց պինդ զլուխներուն մէջ մտցունելու համար սա զաղափարը թէ «ո՛չ միայն ազօթիւք կեցցէ մարդ, այլ և . . . զէնքով։

Անդին Ասափ մեծ գործունէութեան մէջ էր, մալզէրներու և փամփուշներու առաստ մթերքովը յղփացած՝ նոր նոր ջոկատներ Զօք-Մարզուանի վրայ կը զրկէր անդադար. սուտի, կեզծիքի ու նենգի կը դիմէր, դառ ու խարդաւանանք կը նիւթէր, հրէշային ծրագիրներ կը յղանար ամէն վայրկեան։ Օր մըն ալ յանկարծ լուր կը զրկէր թէ ջուրը պիտի վերադարձունէր Տէօրթ-Եօլցիներուն, պայմանաւ որ անոնք ալ իրեն յանձնէին հոն մնացող թուրքերը։ Սև կարծիք մը արմատացած էր իր մէջ

(*) «Մոհապէթձի» արտառոց աղանդ մըն է որուն նիմնադիրներն եղած են վերոյիշեալ երկու անձններ. Ամայի վայրեր կը բաշուին աղանդուորք. ծակուծուկ տեղեր կը մտնեն աղօթելու համար. Ամուսնու. Թիւնը բացարձակապէս արգիլուած է նոյն աղանդին հետևողաց համար եթէ պատահի որ ամուսնացեալ մը անդամակցի իրենց. պարտի զգոյշ կենալ գաւակ ունենալէ։

թէ 'ի դիպահով կեցող այդ սնձինք կեղեքուած , պրղ-
ծուած կամ մեռցուած էին հայերէ . մինչդեռ խեզճ ժո-
ղովուրդը — հաւատարիմ վեհանձնութեան և հիւրոյթքի
մէջ իր դարաւոր համբաւին , — ինքզինքէն զրկելով
զանո՞նք էր կերակրած , ջուրի ողօրմուկ պաշարէն մեծա-
գոյն բաժինն անո՞նց էր հանած , կարծես զրխովին ար-
դարացուցած րլլալու համար « էմանէթէ խըյանէթլիք
օլմազ » թուրք առածը : Պատանդ մնացող այդ թուր-
քերը վերջապէս յանձնուեր էին Ասաֆի , բայց ջուրը
չէր եկեր նորէն : Դեռ ևս անյագ իր շարամէտ դիտումնե-
րուն մէջ . լուր կը տարածէր Ասաֆ ամէն կողմ թէ
Տէօրթ-Եօլցիք ազատամբեր էին . ուստի զօրք կը խնդրէր
կառավարութենէն , զանո՞նք նուանելու համար :

Ասցիլ Տին , երեկոյեան դէմ , ու կէտ մը նշմարուած
էր հեռուները , Միջերկրականի միավաղազ ջուրերուն
զրայ : Այդ կէտը կը մեծնար , նաւու մը կերպարանքը կ'առ-
նէր և Տէօրթ-Եօլի ուղղութեամբ ծովեզր կը մօտենար :

Յոյսի և . ուրախութեան սարսուռ մը կ'անցնի
պաշարեալ ժառովուրդին ներսէն . սիրակը կը տրոփեն ,
դէմքեր կը ժարին : Օգնութիւն մըն էր անչոչտ որ կը
հասնէր յանկարծուատ տարաշխարհէ , ովկիանուսներէ :
Անդիական « Տիանա » շոգենաւն էր անիւկ :

Հրացանածզտթիւը կը գաղրի երկուստեք : Մարզեր
կ'ելլեն նաւէն՝ զինուորականի համազգեհստով և եկեղե-
ցականի տարազով : Լուր կը հասնի Տէօրթ-Եօլ , քանի մը
մարդիկ զրկելու բանկցութեան համար՝ որ կը կատար-
ուի ծովեզրը , Զայլը գիւղին մէջ : Կ'առաջարկուի հայոց՝
զինաթափ րլլալ և Միհրանիկը յանձնել , փոխարէն ստա-
նալու համար ջուր , ազատութիւն ու խաղաղութիւն :

Խոստումի զրժումներ չաւ անսած էր Տէօրթ-Եօլցին .

չեր կրնար զիտակցաբար իր վիզը դնել նորէն թշնամիին սուրերուն տակ . անընդունելի էր այդ պայմանը : Պատուիրակներէն Փէլթէքեան Պետրոս կը պատասխանէ . «Մենք չէ թէ ուզած անձերնիդ , այլ յետին ձերն իսկ չենք կարող յանձնել . ձեզի խօսուածին պէս ապստամբներ չենք մենք . . .» : Բանակցութեան եկողներ նոյնութեամբ կը մեկնին :

«Տիանա» ցոռեկը դարձուցած՝ իր ճամբան կը շարունակէ զարձեալ բաց ծովերուն մէջ , քաղաքակիրթ ազգաց իր ներկայացուցիչներով անհոգ , անզգած՝ տարարախատ Հայուն այդ զերագոյն ճգնաժամին հանդէպ . մինչ ասզին հրացանաձգութիւնը սկսած է արդէն , ամէն ատենէ աւելի ուժգին ու կատաղի :

Ճգնաժամ . ճիշդ բառն էր ատիկա : Կ-ո-ւ-ը հ-ո-ւ-ը հ-ո-ւ-ը էշ . կեանքի փրկութեան կանթե՛ղն էր որ կ'առկայցէր ու կ'սպառնար շիշանելու : Թշնամիէն արձակուած գնդակներ գուրգուրանքով կը հաւաքուէին ծառերու և քարերու տակէ , և արոյրէ ու սղզինձէ ամաններու միացած՝ կը ձուլուէին անդադար՝ գնդակի վերածուելու համար : Մշտապահնջ պէտքին առջեւ կը սակաւէր ու կ'սպառէր սակայն ամէն ինչ որ մետաղ էր . զիմացէն կրուող բազուկները կ'ուժովնային , և օրերու մահագին անհետացման հետ՝ օգնութեան յօյսն ալ կ'անհետէր սիրտերէ :

Կարգը կիներունն էր հիմայ որ մարտկոցներու շուրջ երթային պարացունել իրենց ողեօրութիւնը , խրախոյսն ու եռանդը : — «Մի՛ վհատիք , եղբայրներ , եթէ գնդակները հասնին , մենք քարերով կը փախցունենք թշնամին . . .» կը գոչէին անոնք միարերան . ու իրենց ձայնը նոր ոյժով մը կը զինէր քաջերը՝ ցվերջ անուուաձ միալու . համար : — Ապրիլ 14 ի իրիկունը հորիզոնին վրայ

սեւ կէտ մըն էր որ կը նշմարուէր կրկին . օսմանեան յածանաւ մըն էր եկողը : Ամէն աւկնիալութենէ յուսախար եղող Տէօրթ-Եօլցին բնակա՞ն էր որ խանդավառութեամբ չընդունէր սնոր երեւումը : Եսոր տռամ մը ունէին արդեօք բեմադրելիք :

Այս անգամ սակայն 500 օսմ . զօրքերու հետ ցամաք կ'ելլէ նաև . ամսրիկացին Մսիթը Քէնէտի , ներկայացուցիչ զրկուած Խոքէնտէրունի չորս հիւպատոսներու կողմէ : Յաջորդ առաւօտուն , առա՞նց զինաթափ բլլալու առաջարկի , երկուատեք եղած համաձայնութեամբ մը՝ Տէօրթ-Եօլ կը վերադառնար ջուրը , զօրանոցը կը յանձնուէր օսմ . զօրքերու և Մր . Քէնէտիի վերմարդկային ջանքերուն շնորհիւ՝ խուժանը կը ցրուէր տակաւ առ տակաւ : Փրկարար դեր մըն էր այդ մարդուն կատարածը : Ինք չէր մնենած Տէօրթ-Եօլէ , ցորչափ չէր ողջունած քաղաքին խաղաղութեան ամբողջովին տիրելլ : Ի՞նչ ուրախութիւնն էր ան , երբ ջուրը միւսանգամ կը հոսէր նարնջենիներուն տակէն , և մեծ ու պղտիկ ինկած անոր հոսանքին վրայ՝ օրերէ՝ ՚ի վեր ցամքած իրենց քիմքերը կը թրջէին : Անպարազրելի ի՞նչ երանութիւն էր ան , երբ հրացանի բոմբիւնը չէր լսուեր այլ ևս , ու գիւերային անդորրաւէտ քունը կը փակէր աչքերը :

Բայց Տէօրթ-Եօլցին սարսափը չէր վերջ գտած տակաւին . անիկա մեծ պատուհամ մըն ալ ունէր անցունելիք : Ապրիլ 29ի երեկոյին , Ռուհի Զայլուչ անուն Ակիւտարցի մի ուն հասարակ զինուոր , Զօք-Մարզու անի հազարապետին կողմէ լսու մը զինովցած՝ կ'սկսէր զէնք պարապել զօրանոցին վրայ . պարզապէս կարծել տալու դիտումով թէ Հայերն ապատամբած էին նորէն . . . : Եւ ահա , անձքեայոյզ օդով մը , փայլակի և որոտումներու հետ՝ կը գոռան թնդա-

Նօթները քաղաքին վրայ ու գնդակներ կ'արձակուին
անհամար փողերէ : Ըսդհանուր է անդո՞ք Տէօրթ-Եօլի
մէջ և խռովապն աննկարագրելի : Խելայեղ, դիւահար,
թաքստոցներ կ'որոնէ ժողովուրդը . լեռներն ու անտառ-
ները կը փախչին կիներ . սմբահար կ'ըլլայ մայր մը իր
երկու զաւակներով , հինգ մանուկներ ոտքի տակ կ'եր-
թան : Ու Տէօրթ-Եօլցին որ երկու չարաթուան պաշարումի
առեն Յ մեռեալ և Յ վիրաւոր միայն ունեցեր էր . քանի
մը ժամուան մէջ կ'ունենար Տ մեռեալ . . . :

Մեմբակոծումը կը շարունակուէր , փամփուշտներն
անվերջ կը տեղային քաղաքին վրայ : 'Ի պատասխանի ,
ո՛չ մէկ հրացանաձգութիւն Տէօրթ-Եօլցիներու կողմէ :
Հայոց այս իմաստուն վարժունքը հազարապետին գործին
չէր եկած երեք . տակաւին «կեսամուր» ջարդած չունէր
ինքը . նպատակն էր նենդամիտ միջոցով մը Հայերը պա-
տասխանատու . յանցաւո՞ր հանել ու կոտորածի փողը նչե-
ցունել իսկոյն : Ակնյայտ կ'երեւէր դաւաճանութիւնը .
սպաներ , ստրադաս անձեր բողոքի ձայնը կը բարձրա-
ցունեն հուսկ ազախինց պետին ապօրէն ընթացքին դէմ ,
լուսթեան դաստպարտելով հրետանի և հրացան : Ու իրը
նոխաղ քաւութեան՝ հազարապետին վայրագութեան ,
Բուհի Զավուշ կախազան կը բարձրանայ նոյնհետայն :

Հետեւալ օր , երբ ֆրնս . , անգլ . ու իտալ . հիւսկա-
տուներ Զօք-Մարզուան եկած՝ կը տեսնեն քաղաքին
աւերեալ մասն ու անթաղ գիտեները ուումբերէն ածխա-
ցած մանկիկներու , կը հաւտացունեն անոնց թէ պատճառը
Բուհի Զավուշն էր . որ ահա չուանին ձայրն էր , իր
արժանաւոր պատիմք գտած . . . : Արդարութիւնը գոր-
ծադրուած էր , սա ամննուրե՞ք տիրող Արդարութիւնը . . .

Որքան կը թարթափէի անցեալի յիշատակներու մէջ , հիացու մօ ա'յնքան կ'աւելնար այս մարդոց մասին որոնք գիտցած էին հերոսաբար պաշտպանել ինքզինքնին , իրենց ընտանիքներն ու հարեան գիւղերու հաղարաւոր հայ ընակչաց կեանքը , գիտցած էին կոռոյիլ անվհաս և անպարտելի մեալ 15օրեաց իրենց թունս դիմադրութեամբ :

Եւ ի՞նչ էր ըրած Տէօրթ-Եօլցին . — Խաչքառ Կուտանա : «Կարելի չէ վիճիլ որ ամէն քաղաքական ընկերութեան առաջին օրէնքն է ինքզինքը փրկելը» . մեծ օրէնսդէտներու ամենապարզ վճիռն է ասիկա : «Գերագոյն օրէնքն ինքզինքը փրկելն է» ըստ է կիկերոն : Տարբեր րան մը չէր Տէօրթ-Եօլցիներուն ըրածն ալ :

«Եսուիրական օրէնք մը կայ , — հանուր մարդկութեան կ'ուստցանէ գարձեալ կիկերոն , — օրէնք՝ չգրուած , բայց որ ծնաւ մարդուն հետ , օրէնք կանխագոյն օրէնսդէտներէն , առանդութենէն , բոլոր զիրքերէն , զոր ընութիւնը մեզ ընծայեց՝ քանդակուած իր անմահ օրինագիրքին մէջ ուրիշ մենք քաղեցինք զայն , օրէնք նուազուածութեամբ քան զուշակուած : Այդ օրէնքը մեզ կը գոչ . — Ամենամեծ վտանգի մը պահուն , պատրաստուած նենգով կամ բռնութեամբ , ընչափրութեան կամ առելութեան դաշոյնին ներքե , Քրիստոն աշխագութեան էաւ : Ու Տէօրթ-Եօլցին օրէնքին համաձայն էր շարժեր , երբ պաշտպաներ էր իրեններուն անձը :

Օրինագիրքին դիմենք նորէն . «Ու նախայարձակութեան անիրաւութիւնն ա'յնքան իրաւոնքներ կոտայ զոհին , որ նախայարձակը չկրնար վկայութեան բերել օրինաւոր պաշտպանութեան բացառութիւնը . չքմեղելու համար բռնութիւններ ընդգէմ անո՛ր որ կը հար-

կադրուի ինքզինքը պաշտպանելու հարկին, նոյն իսկ չափազանցութեամբ» : Բայց Տէօրիթ-Եօլցին չափազանցութեան իսկ չէր զիմած և չառ օրինաս որ կերպով ինքզինքը պաշտպանած՝ իր նախայարձակներուն, այդ ախարոյցը խոժանին դէմ:

Հարցունենք գարձեալ: Ուրիշ ինչ էր ըրած Տէօրիթ-Եօլցին. — Օճագլըցիներուն և Նաճառլըցիներուն օգնութեան էր փոթացած: «Ո՞չ, ինչ գեղեցիկ շարժում մընէք, — կը գոչէ անզլիացի մեծանուն իմաստաէր-իրաւարանը՝ Պէնթհամ, — որ մեզ կը մուցունէ անձին վատանգն ու զմեզ կը վազցունէ՝ համելու մեծ վատանգի մը առաջին աղազակներուն: Օրէնքը պարտի զգուշանալ տկարացունելէ քաջարաւոթեան և մարդասիրութեան մէջ եղած այդ վեհանձն միաւորութիւնը: Օրէնքը չառ աղէկ բան մը ըրած կ'ըլլայ եթէ մեծարէ ու վարչաւարէ զանի՛ որ ատենակալի պաշտօնը կը կատարէ հասրատահարեալին շնորհիւ: Շատ կարեւոր կ'ըլլայ հասարակաց փրկութիւնն եթէ ամէն մարդ ինքզինքը նկատէ իրր բնական պաշտպան ուրիշ ամէն մարդու»: Օրէնքը սակայն ինչ ըրած էր այն մարդոց որոնք փոթացած էին իրենց նմաններուն օգնութեան, և ինքնապաշտպանութեան բնական իրաւունքին զիմած էին. — Բանս նետած, խարազանած ու շղթայած էր զանոնք, Տ. Դէորգեան Ահակ քահանան, Տէր Մելքոնեան Միհրան ու Փէլթէքեան Պետրոս:

Եւ ամէն անգամ որ նախկին պաշտօնանկ երկու Պատերազմական Ատեաններու անդամներ իրրե նոր Պիզաստուք կը դատէին այդ հէք Նազովրեցիները, ձաղկումի, շրուշակի և հարցաքննութեանց խստութեան ննթարկելով զանոնք, Սաղմոսերգուին խօսքն էր որ կու գար պատշաճիլ այդ եղկելիներուն.

Ասուած, անօրէնք յարեան ՚ի վերայ իմ եւ ժողովը հզօրաց խնդրեցին զանձն իմ...

Այդ դրությամբ ազգային իմ ես, վասը իմ եւ բարձրացնելու էլեւ իմ այ

Բայց ախտու, բանտերուն խորը տարապարտոց աը-
ւայսող Հայոց պատեհ դարձող այս աղօթքը կը չարա-
փոխուէր յանկարծ իր վերջամասին մէջ : Ա՛հ այն անիրաւ
դատաստանը, — կախազան բոբոշոցիւն էլուիներուն
Աճէմեան Գարեգիններու, Աչուղ Միստքներու են . են...

իրենց մասնաւոնդ լիբրան, (որ իր խելքին եւ հարամտութեան չնորհիւ, յարձակման ահաւոր օրերուն՝ ամէն ձիգ ու ջանք թափիր էր, նուազ կ եղերական եւ նուազ արիւնալի դարձունելու համար կոտրածի տռամը զոր խուժանը կը խաղար իրենց գէմ յանդիման), իր ուժամեայ դժպատեն բանտարկութեանը մէջ 78 անգամ ներ կը հանուէր դատարաններու առջե, կիցերով և յիշոցներով, ամէն անգամուն ալ լուսահոգի Տէր հօրմէն ուսած սա՝ աղօթքը միայն ունենալով չուրթերուն վրայ.

St. r. jnju hif kic iqbawnp juf. tu jnclifit^o brikbawjg.

St. r. ապաէն կենաց իմոց, ես յումիչ զողացայց.



Ամէն ինչ վերջացած է հիմայ . անդորրութիւնը կատարեալ է բաղաքին մէջ : Ու երբ չուրջո կը նայիմ մարտկոցներու վլփլած շարքերուն , նարնջենիներու ծակծկուած բռւներուն եւ մանաւանդ բոլոր այս մարդոց որոնք մահուան հետ գիրկ գիրկի մնացին տիւ և գիշեր , կզգամ որ հիացումիս կը զուգորդուի տարապայման վիշտ մը : Այս մարդիկ իրենց յոգնած ուսերուն վրայ ծանրացած ունին հիմայ ուրիշ բեռ մը : Բնակարանի , ուտեսաթի , հագուստի և կապուստի հոգն է ատիկա բոլոր

այն կարօտ այրիներուն եւ ոքքերուն որոնք վտանգի օր մը եկան լեցուիլ Զօք-Մարդուանի մէջ և ա՛ւ չկրցան ելլել անկէ դուրս, գոյքերնին թալանուած եւ տուներնին ամբողջ հրդեհուած ըլլալով . . . :



Առաջեալին Ծննդավաթը

ՀՀ

22 Նոյեմբ.

Տէօրթ-Եօլէ Ատանա դարձիս, կ'որոշնոք միասին երթալ Տարսոն : Ազատեան Արուսեակ որ իրրեւ մանկապարտիզանուհի պաշտօնավարած էր հոն երկու տարի, անշուշտ լաւ կը ճանչնար տեղացի հայութիւնը, դպրոցն ու եկեղեցին, անոր պատմական վայրերը, մանաւանդ ականատես՝ Տարսոնի ջարդերուն ու հրդեհն, գիտէր անոր մանասարսուռ վայրկեաններն ու մոխրացումի ողբագին պատմութիւնը :

Կիրակի առաւօտ մըն է, երբ ինք Մէրսինէն — ուր կը պաշտօնավարէ հիմայ, — իսկ ես Ատանայէն դալով, զիրար կը գտնենք կայարանին մէջ, ուրիէ կ'ուղղուինք դէպ ՚ի ներս :

Միսացող մոխրակոյտերու քովէն, փրփրած խուժանի մը անարկու մռնչիւններուն մէջ և անոր արիւն կաթող նայուածքներուն տակ, մանուան ու կեանքի մէջ տարուբերող բոպէի մը փախուստ տուած էր ան Տար-


սոնէն , զողղօջ և ուժասպառ , և հիմայ , մի քանի ա-
միսներու հոլովումէ մը վերջ , առաջին անգամն էր որ
կը վերադառնար սարսափով լքած իր պաշտօնավայրը :

...Անցած էինքյունական թաղէն և ամերիկեան վար-
ժարանի լայն ու մաքուր փողոցէն . գեռ ո՛չ մէկ հետք
քանդումք : Այրտերնիս կը տրոփիէր սակայն ուժգին . կը
մօտենայինք անչուշտ Աղէտավայրին . պիտի տեսնէինք
անչքացած , կործանուած բոյները կիլիկեցի մեր չուառ
քոյրերուն ու եղրայրներուն , կրկին հանդիսատես պիտի
ըլլայինք վայրերու՝ ուր Հայութեան Ծառը ճիւղակոտոր
եղած՝ իր ոստերէն արիւնէ արցունք էր կաթեցուցած .
ականջալուր պիտի ըլլայինք վերստին կոտորածի աղե-
խարչ պատմութեանց :

Հո՛ս ալ նոյն աւաշը , նոյն հառաջը , նոյն կոծը լա-
լազին , վհատութեան եւ անձկութեան նոյն նոպան որով
տոշորուած՝ կը հեծէր կիլիկեան միւս աւերեալ վայրերու .
Հայութիւնը : Նոյն կործանարար թեաթը պարտած էր ա-
մենուրեք : Ինչպէս չիշել հիմայ սա խօսքը զոր կարծես
հայոց թշնամի եւ անոնց կերտածը միշտ քանդելու
պատրաստ այս խուժանին համար գրած ըլլար Պուալո .

Comme on voit les frelons, troupe lâche et stérile,
Aller piller le miel que l'abeille distille.

Հարկ չկար ուղեկցիս հարցունելու թէ ուր էր Հայոց
թաղը . քանի որ փատակներու աշխարհը կ'սկսէինք
մտնել : Քարեր ու քարե՛ր համասփիւռ , իրենց թաւալ-
գլոր ու սմբած շեղջակոյախին մէջ խացունելով ամբողջ
եղերերգը՝ քանդումի սեւ օրերուն : Ինչպէս հնար եղած
էր այդքան ամրակուռ շէնքեր հրդեհել , այդքան պինդ
հիւսուած պատեր հիմն 'ի վեր տապալել . . . : Հինգ հա-
րիւրէ աւելի տուն՝ աւերակ . . . :



Ա. Ակսուածածին Եկեղեցին եւ շաւերակ Տարածի

Միակ չէնք մը սակայն կը բարձրանայ այս ընդհանուր աւերածութեան մէջէն . միակ չէնք մը կանգուն կը մնայ՝ իրեւ տիտաննեան ամրակուռ վկայ անցեալ շքեղութեանց , իրրեւ սգատիսուր հանդիսատես իր չուրջի բարրարոս կործանումին . . . : Եկեղեցին է ան , վեհափառ ու գեղակերտ :

Քանի՞ երրորդ կործանումն էր այս գեղեցիկն Տարսոնի , երբեմնի բազմամարդ ու բարգտուած մայրաքաղաքին Խուրինեանց , քանի՞ երրորդ անդամն էր որ բոցերու կը մատնէին զայն և անոր զաւակները՝ չարաչար կը կոտորուէին . . . :

Երեակայութեանս առջեւ կը պատկերանար լեւոն Գ. գթած և մարդասէր արքան , որ սուրի եւ հուրի օրերէ վերջ իր զանձերը կը բանար հարուածեալ ժողովրդեան առջեւ , անոր նպաստ կը բաշխէր , անոր աւերեալ չէնքերը կը նորոգէր և սիոփել կը ջանար թշուառ քաղքենիներ որ Եգիպտոսի սուլթաններէն հարստահարեալ՝ կը մնային անպատսպար : Ա՛վ պիտի ձեռք կարկառէր կեանքի այդ հէք նաւարեկեալներուն՝ լաստի բեկորէ մը իսկ զուրկ . . . :



Դէմ առ դէմ կու գանք երկսեռ մանկութեան մը , որ յաւարտ պատարագի՝ եկեղեցիէն դուրս խուժած է , իր կիրակնաւուր տարազին մէջ իսկ խեղճ ու արգահատական : Սիրուն , անմեղուկ պղտիկներ են ամէնքն ալ , — կիլիկեան երբեմնի այդ փառապանծ մայրաքաղաքին բնակչութեան ձագուկները , վերջին վայրագութիւններէն մազապուր ձողոսպրած խլեակները բոլոր :

'Ի տես այսքան աւերումի , 'ի տես այս հրեշտակային

գէմքերուն, յանկարծ ընկերունիս կը փղձկի դառնօրէն, կը հեկեկայ գալարող ցաւի մը հզօր թափովը. — սիրտի անզուսպ ղեղում մը՝ զոր անհնար է երեւակայել: Պըզտիկները շուրջը խմբուած են. իր զաւակներն են անոնք, իր չարաչար աշխատանքի պատուղները, բոլորն ալ դարումար եղած: Օրիորդը հազիւ կրցած է արցունքը սրբել, ու հիմայ զբաղած է զանոնք գգուելու. Լեւոնիկը, Տիրանն, Արաքսին, ամբողջ այս տարմը բունազիրկ թըռչնիկներու: Մորմոքալի հարցումներ ամէնուն. ծնողքնին ողջ էին, իրենք ո՞ր դպրոցը կ'երթային: Հայու դպրոց յաճախող այդ տղեկները հիմայ ցրուած՝ օտար վարժարաններու նստարանները լեցուցած էին: Եւ երեւակայել խոցոտող վիշտն ընկերունւոյս որ այս բոլորին վրայ այնքան գուրգուրացած էր, սիրտ ու մի՛տք էր մաշեցուցած՝ զանոնք Հայու զաւակներ պատրաստելու համար . . . :

— «Ճաւալի բան է, խի՛ստ ցաւալի է մեր վիճակը» կը յարէ յուզուած շեշտով մը Գանձապետեան Սարգիս, հոգաբարձութեան ատենապետն որուն տեղեկութիւն կը հարցունենք դպրոցի մասին. «Մեր տղաքը դժբախտ եղած են: Իրաւ է թէ չնորհիւ ինքնապաշտպանութեան և կամ եւրոպական հաստատութիւններ ապաստանելով, հազիւ 150 հոգիի չափ անձի կորուստ ունեցանք, — առանց շըրջականները մէջը հաշուելու, — բայց նիւթական կորուստնիս խիստ մեծ է. խեղճ են տղաքնիս, ո՞չ դպրոց ունինք, ոչ վարժապետ, ո՞չ դրամ, ո՞չ վարժուհի: Տղայոց մէկ մասը կը յաճախէ օտար վարժարան. իսկ անոնք որ պահանջուած պղտիկ գումարն ալ չեն կրնար տալ՝ ստիպուած են փողոցները թափառելու: Դպրոց բացէք մնզի, կ'աղաջեմ. ըսէ՛ք ձեր Ընկերութեան, դպրոց բացէք: Յանուն Տարսոնի մանկութեան, կը պաղատիմ ձեր ըն-

կերուհիներուն, դպրոց բացէք մեզի, ատով մեծագոյն բարիքն ըրած պիտի ըլլաք» : *

«Դպրոց, դպրոց բացէք մեզի» : Այսպէս կ'աղաղակէ Կիլիկիոյ տարաբախտ հայութիւնը՝ ջարդի, կողոպուտի և սարսափի օրերը հազիւ անցուցած և այն ի՞նչ սպիացուցած իր սիրտի արիւնոտ վէրքերը :

Երբ ժողովուրդ մը, դեռ սուզը սրտին և արցունքը աչքին, չապահոված իր ամենօրեայ հացը՝ «դպրոց» կ'աղաղակէ մշայն, բարոյական կորովի մը վսեմ ապացոյցը տուած կ'ըլլայ արդարեւ : Եւ ինչո՞ւ վհատիլ . այդ կորովն է որ պիտի վիր առնէ զինքիր ինկածութենէն, բարձրացունելով նաև իր չէնքերն ալ, իր կործանուած պատիւն ալ :

Դպրոցի համար եղած այս խանդաղատալից վերաբերումը լոյսի զազջ հոսանք մը կ'իջեցունէ վրդովուն սիրտէս ներս, եւ աւերակներու այդ կոյտին մէջ, չքաւորութեան պատկերներու դիմաց՝ հոգիս կը թուի գտած ըլլալ սիրտիանքի կոռուն մը խաղաղաւէտ :


*

— «Աւերակներէ դուրս, — կ'առաջարկէ մեզ գանձապետեան, իր բարի ու ազնիւ մարդու փափկանկատութեամբ, — քիչ մըն ալ երթանք տեսնել, եթէ կը փափաքիք, մեր քաղքին փառքերը, թարսուսի թանկագին հնութիւնները» :

Ի՞նչպէս չփափաքէինք : Ո՞վ չէր իմացած անունը Պօղոս առաքեալի ծննդավայրին, Տարսոնը՝ Կիւղնոս զետի ափանց վրայ հիմնուած՝ վաղնչական քաղաքներէն

(*) Աւրախ ենք որ Ազգանուէր Հայունեաց Ընկը բացաւ 1910 փետրվարին՝ ինդրուած աղջկանց դպրոցը, դրկելով հոն կարող մանկավարժութիւնը Օր. Սիրանոյշ Ականը, զոհացում տալով այսպէս Թարսուսի Հայոց բաղձանքին.

մին աշխարհիս : Իր հնութեան ապացոյցը չէի՞ն կազմեր
արդէն սպատմագիրներու այլ ընդ այլոյ վարկածները :
Ումանք Յունաց, ուրիշներ Ասորեստանցոց Մարդանաբաղ
թագաւորին կամ Շամփրամ գմիսոյին կը վերագրէին այս
քաղաքին հիմնուիլը : Եւ այսպէս, դարուց 'ի դարս, ազ-
գերէ ազգ փոխանցուած էր ան ու եկած հոսած մինչեւ
մեր օրերը : Երբորդ դարուն ապրող հոչակառ որ հոետոր
Երմոգինեայ և Աթենոգորի հայրենիքն էր ան, հուսկ
ուրեմն պանծալի մայրաքաղաքը Կիլիկեան արքայից,



ուր Լեւոն Բ. թագաւոր կ'օծուէր, ընծաներ բնդունելով
աշխարհիս չորս ծագերէն, եւ իր լուսամիտ, ժողովրդա-
տէր ու վեհանձն վեհապետի հանգ ամանքով բարիք մը

կը դասնար իր երկրին և հարեան ժողովրդեան։ Եւ դեռ
պանծալի չարքը կար կոստանդիններու, Օքններու,
Հեթումներու և այլոց։



Կը հասնինք «Գանձըզ Գարու» որ Տարսոնի հին
պարիսպին արևատեսն դուռն է, վլուգումէ կորացած
ու կամարակապ, արդիւնք հայկական ճարտարապետու-
թեան, կառուցուած՝ Հեթում Ա. ի օրով։ Այդ դուռին
վրայէն կէս մէկը մնձութեամբ վէմ մը հանուած եւ
պահուած է Հայոց եկեղեցին, վրան յետագայ արձա-
նագրութեամբ։

Հերում Հայոց .

Կը նայինք այդ կիսաւեր դուռին որ իր անշքու-
թեանը մէջ խոկ՝ չեմ գիտեր ի՞նչ մը ունի, ուղղակի մեր
սիրտին խռոզ՝

Կ'առաջնորդու ինք յետոյ քաղաքին մօտերը գտնուող
ջրվէժներն որոնք «Առ Թիւյիրէն» կը յորջորջուին։ Զուրը,
հեռուներէն խոխոջելով եկող ջուրը հազարումէկ քարի
պատառուածքներէ և ծերպերէ անցնելով՝ դարվար կը
կը հոսի ժանեկաննման փրփրումներով։ Խիստ յանկուցիչ
և նկարչային է տեսարանը։ Հրջակայ բացութիւններու
մէջ, հերձուած, սղոցաձեւ ապառաժներ կը լուացուին
շարունակ հեղեղատին ջուրերէն որոնք ուրեք ուրեք
կը վագեն հեղիկ դդչիւով, ալլոր՝ շառաչաձայն զա-
հալիթումներով։ Հայաչիսարհի եփակարան էր այս։

Զատիթամիկէ մը վար կ'իջնենք եւ առուակէ մը
անցնելով կը մանենք ծառաւատան մը, ուր քիչ մը յա-
ռաջանալէ վերջ՝ մեր դէմը կ'ելլէ վիթիսարի թանձր
պատ մը որո՞ն կողին վրայ երկաթէ շերտի նման դուռ
մը կայ ողափիկ, ծա՛կ ծա՛կ եղած, տեղացի թուրք տղոց

նշանառութեան թիրախս ծառայած ըլլալուն Գանձապետեան գրապանէն խոչոր բանալի մը հանելով կը բա-




Զբուղ Տառօձիք

նայ զայն և զմեզ ներս առաջնորդելով կը յայտնէ տեղւոյն՝ Հայոց գերեզմանատունն ըլլալը, Տեժէաւ կոչուած :

Գերեզմաննոցին յատկացեալ գետնին երկու կողմերը, քանի մը մարդահասակ բարձրութեամբ, քառանկիւն, լայնանիստ թանձրութիւններ մը կան որոնք ոչ դուռունին, ոչ պատուհան և ի՞նչ պարունակելնին անստոյգ :

Սոյն ժառը Լամբրանի Թեղ ինդիմաց՝ «Սինապ» կոչուած ռեմի;
մը հանուած է և պահուած Տարանի Եկեղեցին:



ԸՆԴ-ՕՐԻՆԱԿԱՆԻՑԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Կամատէ անման բայեւարին՝
Որ է պահառ հանուց զոյին,
Ար, և հզար արշայն Աւօին
Տր. բազաւու Հայոց զարմին,
Կանգնես զաքուց այս ահազին՝
Նոցուց որք աս ապաստանին.
Ծահիմանիր այս ամրոցին
Ըսրազազամք Կուսրոյին.

Որ նու սիրէ մեծ դղեկին
Որ Թեղրմար անուն կոչին,
Աւարտեցու ջանալք ուրին
Հնո՞ին (Խօթ հարիւր վարսոն ուրին),
Ար որ ի սա ապաստանին
Իւ կամ մարմնոյ աշաւէ նոյին
Տալ փոխարէն զՏեր ողորմին
Լինի ժուանից աղին դրախտին: Ամէն:

Տարանի պետքե բազի բակիշներն Քիւթքիւններն ու ԶԱՏէ կաս: Այս բարեց դեպքե տուաշ, կեանեց բանեռու մէջ անցուցածվաղեմի եղեանազոր մըն է, Սահմանադրուրեան ճշշահմամբ ապա առանիւած: ԽԵՇ է ու ապրի 11-ի Տարանի դեփէնս՝ սափրէի Սերոյի տաճ մէջվառուելու համա-



ծացունող, եղենագործ մը որ մէկ օրէն միւսը դիւցազն կը հանդիսանայ հանուր մարդկութեան աչքին: Ալծուխէն աղամաննց Հիւկոյի հօր բացառիքամբ: — Կատաֆ ընթացքն ունեցած էն յԱթանա՞ 23 հայե իր տունը պահող Կիւլին Զատէ Մթիւրար, Զատէ Մթօնա ոռուն կը պարտին յիսուն հայուղիք իրենց կեանէք:

Աւազէ, կիրէ և կոպիճէ շաղախեալ հսկայ կոյտեր՝ կրաքարի պէս կարծրատորը, հռոմէական բոլոր յինուուածքներու նման. և անհնար է ատոնցմէ կոպիճ մը իսկ փըրցունել, այնքան ամուր փակած են անոնք: Բայտ աւանդութեան, երկու դամբարանները ըլլալ կը կարծուին, գերեզմանները Մարդանարադի և իր կնոջ. — Ասորեստանցոց առասպելական այդ Հերակլէսին դամբարանը գուցէ, որուն մասին Պատմութիւնն իր վերջին վճիռը չէ արձակած ապահովաբար:


Անօրինակ, տարտամ սարսուռով մը համակուած ենք երր կը հեռանանք իր ահաւորյորջորջմամբ այդ «Տէօնիւք»-էն, դարերու մշուշին մէջ կանգնուած գաղտնիքի և հնութեան այդ պատկառելի զանգուածները խոր տպաւորութիւն կը գործեն մնար վշտակոծ երեւակայութեան վրայ. Եւ փոխանակ մեր միտքը սքանչացումի յիշատակ մը տանելու, կ'զգանք որ խորհուրդով ու մթութեամբ ծանրաբեռնուած է ան, ու մեր սիրտը տռաւել քան երբեք ճնշուած դամբանական դանդիռով:

— «Կը տեսնէք սա բլրակը, — կը ձայնէ քովէս Ազատեան, հեռուն կանաչութիւն մը ցոյց տալով, երբ փատակաց մէջէն եկեղեցի կը դառնանք, — կը պատմուի թէ Մարկոս Անտոնինոս՝ կղէ ոպատրա թալուհոյն հետ իր նշանաւոր տեսութիւնը հոգ է ունեցեր. իսկ անդին. բլրակին բացութեանը վրա՛յ էր որ կը գանուէին Տարսոնի փիլիսոփայութեան և հռետորութեան համբաւաւոր ճեմարանները, հռոմէացոց ժամանակ...»

Եկեղեցի հասած ենք կրկին, և այս անգամ Գանձապետեան գանձարանին մէջ մնզի ցոյց կու տայ Գանձը Դարուէն բերուած Հեթում Ա. ի արձանագրութիւնը կրող քարը, Լամբրոնի Բերդին հանդիպակաց «Աինապ»

կոչուած շէնքէն հանուած արձանագիր վէմ մը , նաև
անոր քով Հեթումի կնոջ՝ Լեւոն Բ.ի դստեր՝ Զապէլ
թագուհոյն տապանաբարը :

Սրբազն մասունքներ , պատմական թանկագին բե-
կորներ , որոնք գուցէ անհետացած ըլլային եթէ ոճա-
պարտ ձեռքեր խնայած ըլլային եկեղեցին : Պատմուե-



Կաներգ Գարօւ

ցաւ ինձ թէ , քանիցս հրձիգութեան փորձեր կատարուեր
են տաճարին վրայ , բայց ՚ի վերջոյ անոր հոյակապ կա-



Industrieller Sanatoriums-Überführung bei Orphenac

ռուցուածքը, մանաւանդ անոր յատակի քարերուն զեղեցկանիւս յօրինուածքը թուրքերն այնքան հրապուրեր են որ ուղեր են ինայել անոր՝ զայն մզկիթի վերածելու առաջադրութեամբ :

Եւ անա խուժանային այս փրկարար մտածման կը պարտի այսօր Տարսոնի Հայոց եկեղեցին իր գոյութիւնը, պերճօրէն կանգնած՝ շուրջի մոայլ աւերակոյտերուն մէջ...



ՎԵՐՃԱԲԱՆ

ԱՄԱՆՈՐԻ ԱԵՄԻՆ ՎՐԱՅ



5 ՅԱՆՎԱՐ 1910

Le véritable orphelin n'est pas
celui qui a perdu ses parents,
c'est celui qui n'a pas ni science
ni éducation.

Տարի մըն ալ կը պակսի ահա Հայուն կեանքէն,
երթալ աւելինալու համար անոր Պատմութեան վրայ :

Առօրեայ կեանքի մը ետեւէն ընդքարչ ածուող
մարդկութիւնը պահ մը կանգ առնելով Նոր Տարւոյն
սեմին վրայ՝ լայն շունչ մը կ'առնէ, և յետկոյս նետած
ակնարկէ մը վերջ՝ անտեղիստալի պէտքը կ'զգայ աւան-
դական այն շնորհաւորութեանց, մաղթանքներուն և ծի-
ծաղին որոնք իրենց հետ կը բերեն անսովոր կենդանու-
թիւն մը և նորանոր յոյսեր ապագայի :

Ամանորի այս ընդհանուր ոգեւորութեան մէջ սա-
կայն, ցնծութեան ի՞նչ բաժին յատկացուած կընայ ըլլալ
մեզ՝ Հայերուս. շնորհաւորի և բարեմաղթութեան արդ-
եօք ի՞նչ կերպ բանաձեւ ունինք իրարու փոխանակելիք,
երբ ահա մեզ հետ բերած ենք անցեալէն նախաձիրի,
քանդումի և սարսափի գեհենական տարի մը, երբ մեր
սիրտերուն մէջ զեռ կը կրենք սոսկալի կոկիծը՝ բիւր
բիւր նահատակ եղբայրներու, քոյրերու և զաւակներու.
Նաև սգատիսոր յիշատակը հայրենի մեր մոխրացած
օճախներուն :

Ցորչափ մեր միտքն է Կիլիկիան, ցորչափ ամէնուս
երեւակայութեանը մէջ դառնօրէն կենդանի է Ան իր
ընդարձակ արիւնախում արտերով, իր սեւ աւերակնե-
րուն կոյտերով, ցնցոտիներու մէջ գողդոջուն՝ հիւծեւ-
կոծ իր այրիներուն կարաւանով, և անվերջ թափորովն
իր բունազիրկ որբուկներուն, մեր կաղանդն ալ կ'ան-
շրքանայ իր տօնոյթի հանդիսութենէն։ Թշուառութեան
և սուզի այդ պատկերը մեր յիշողութենէն անրաժան՝
բաւական է արդէն նոյնհետայն մարելու մեր շուրջներուն
վրայ ամէն ժայիտ և ամէն բառ խայտանքի։

Այսօր ուր անցեալը կ'անհետի՝ տեղի տալու շա-
տերու համար զուարթ ներկայի մը և յուսալից ալա-
գայի մը, կեանքի հաշուեյարդարութեան ու փոխանցումի
այս հանդիսաւոր շրջանին, դառն չէ յիշել 1909 Յուն-
վար 1 թուականն ուր Կիլիկիա չէն էր ու բարգաւաճ,
ուր կաղանդը կը տօնուէր հայկական երդիքներու տակ,
— հանին ու պասզը բազմած աւանդական սեղանին գը-
լուխը, մինչ հարսեր, զաւակներ ու թոռներ պատկա-
ռանքով կ'երթային համբուրել անոնց ձեռքերը, փոխա-
րէն ընդունելով սրտաբուզիս օրհնութիւններ՝ ծորած ա-
նոնց բարի շուրջներէն։ ամէն դէմքի վրայ ձառագայ-
թումը բերկրանքի, ու սենեակին մէջ մժնողորտը ձշմա-
րիտ երանութեան, ու սիրտեր ցնծութեամբ բարախուն,
ու աչքեր յուսալից յառած նոր տարիին, դալիք նոր
կեանքին . . . ։

Տարաբայխտ Կիլիկիա, որ երջանկութեան ըղձանք-

Էջ 199. պատկերին վրայի արձանագրութիւնն է.
«Հերում Հայոց Նորոգեցաւ պարիսպս Տարսունի, ձեռամբ
բազաւորին Հայոց Հերմոյ»:

ներուղ մէջ անձկագին , երեք ամիս յետոյ սև Զուլումը
միայն ողջունեցիր

*

«Եեանքը յաւիտենական վերսկսում մըն է» , բառած
է , վերսկսում մը անչուշտ բոլոր այն մերթ զուարթ մերթ
տխուր դրուագներուն որոնցմով հիւսուած է ան : Բայց
ճակատագրային ինչ անգութ յամառութեամբ մըն է որ
Հայուն կեանքն ալ եղած է յաճախ վերսկսում կեղեք-
ման , չարդի և աւերի , վերսկսում նաև գերագոյն ճի-
գերու՝ կանգնելու համար քանդուած բոյներ , հաց տո-
լու համար այրիացած կիներու , և պատսպարան հայթայ-
թելու համար որբացած մանուկներու :

Մինչեւ ե՞րբ արդեօք այս յուսուկտուր վերսկսումը
կործանուածները վերականգնելու , խորտակուածները
նորոգելու , մինչեւ ե՞րբ մեզ՝ դառնագոյն պաշտօնը ար-
ցունքներ սրբելու : Պիտի գա՞յ մեզ համար այն օրն ուր
ցեղային սրտամորմօք ցաւերէ զերծ՝ կարենսանք լայն
ճախրն ընել դէսկ ՚ի քաղաքակրթութիւն , դէսկ ՚ի յա-
ռաջդիմութիւն :

Մահատագնապ սեւ օրերու տողանցումէ մը վերջ
զոր Հայութիւնն իր համբերութեան պանծալի արիու-
թեամբը զիացաւ տանիլ , հիմայ ո՛րքան պէտք ունի Ան-
նոր կեանքի մի վերսկսումին , զուարթ , անկարօտ , նուիր-
ուած միայն ու միայն իր աշխատութեան :

Սակայն ափսո՞ս , ամէն կողմ աւերակ , ու մեր շորջ՝
Որրութիւն : Տարիներու ընթացքին իերես փլատակները
չենան , թափուած արիւններ օր մը թերեւս քաջեր վե-
րածնին , այրիներ իրենց ճակատի քրաինքով պատսու մը
հաց գտնեն ուտելու . հապա մեր որբերը

Ատանայէն նամակ մը կ'ատանամ այսօր : Ճշմարիս

անակնկալ մըն էր ինձ համար այն ճառը զոր զրկած էր Առանայի Ազգանունէր Հայունեաց Ընկերութեան դպրոցին վարիչ-վարժակի Օր. Թագուհի Ռեքֆալեան, և զոր անձաւմբ շարադրեր ու արտասաներ էր Արքանոյշ Զամսարեան անուն փոքրիկ սանուհին, ամանորի առթիւ սարքուած հանդէսին։ Անսխիսիս կը հրատարակեմ զայն, ցոյց առաջ համար պարզութիւնն ու անկեղծ չեւար արխութեան որ խտացած է անոր անձնիւր առզին մէջ։

Ծնորհաւոր Ձեզ նոր Տարի

Ահա եկաւ կաղանը նոր Տարի 1910 իշպէս որ անցիալ Տարիներս շատ զուարնութեամբ անցուցինք իսկ այս Տարի անոր հակառակը շատ ժարութեամբ պիտի անցունենք, անցած Տարի կաղանը ուրախալի կերպով անցուցած ատենս բոլոր Առանցիները չեյինք երեւակայեր այսպիսի սեւ օրեր, որոնիք բռւառութեան յետին ծայր հասուցին, ամբողջ Կիլիկիցի 30000 սիրելիներուն կորուսը եւ հոյենական օնախներ կործանուիլը։ այն չափ մեծ վնասներ հասուցին Առանայի բուրքերը քրիստոնեայ եկեղեցիները եւ սպրոցները հրոյնրակ քրին։ Աւակերտունիները յետին ծայր յուսահատութիւն մատնուած էին, իրենց սպրոց հրոյնրակ ըլլալուն համար, Այսպէս յուսահատութեամբ կը կենային։ Յանկարծ օրին մէկն ալ նայեցանիք որ աւելմետան կողմանէ ձեռք երկանցուցին Ազգանունէր հայունեաց ընկերութիւնը պոլսոյ շնորիւ։ Առանայի աղջիկանց սպրոց մը հաստաեցին կանոնաւոր վարժարան մը որոն մէջ 200 էն աւելի աւակերտունիներ բնաւնեցին, որոնց գրիչէ ծայրէն սկսելով սպրոցական ամէն պիտոյններ նոզարով շատ մեծ զոհովութիւններ կատարեցին։

Աւսի Ատանացիները երախտապար են ընկերութեան բարի անտամներուն եւ անտամնիներոն։ Արդիօք մեր մէջ ասանկ ձեռնակերներ առաջ պիտի զան ուշեմն այսպիսի գրացող Ատամներ եւ Անտամնիներ որ մէզի պէս կարօտիալները մոխիրներոն մէշէն ազատեցին, ուրեմն ասոնց չանքը ի զուր չի հանեն, աշխատինք որպէսի ասոնք մեր սպառցը վրատին շարունակեն արտ մենք ալ զոհ ընենք մեր չանքերով զանոնք աղօք ընիք Ասուծոյ Ասուծմէ խնտրենք ասոնց առողջութիւնը որովհետեւ այդ պիտի գրացողներ առողջ մնան որպէս զի մեզի պէս ամեն կարօտիալներուն օգնելու համար։



Եղբայրներ և քոյրեր, մեզի՛ կը նային անոնք անձկալից . հացին հետ մենէ՛ կը խնդրեն անոնք քիչ մը գորով և կենսունակ մնունդն իրենց մտքին։

Խորհինք որրերը : Գիրազանցապէս նոր իրական է մեր ամենու սպարտքը բախտէն անժառանգ այդ էակներուն հանդէպ զոր ահարկու Զարդը թողուց աստանդական ի՞նչ կը մնայ մեզ ընել հիմո՞չ ջնջելու համար անոնց ճականներէն մեւ կնիքն որրութեան։

Ճշշրջէ՛ որբն անին չէ որ իշխութէ է իր շնորհը . ճշշրջէ՛ որբն անին է որ ու ու անի և ու ու ու ու ու ու ու միան։ Այսպէս կըսէ անցեալ դարս մեծ միտքերէն մին, այսպէս կը կրկնեն ներկայ դարսուս քաղաքակիրիմ ազգութիւններ։

Տարակոյս չկայ, բաղձացած նոր կեանքերնուս զրւարթ ու կը անիկ օրերն այսուհետեւ պիտի կրնանք համբել մեր ազածքի մանուկներուն, մեր հեռակայ որպերուն տրուելիք ճշմարիտ դաստիարակութեամբը։

կրթել, դաստիարակել մեր հանուր մանկութիւնը, մտադիւր ջամբել անոր ուսում և գիտութիւն, դուրս հանել զինքը տգիտութեան խոր վիրապէն, ահա Հայուն պարտքը՝ համակ մարդկային :

Նոր տարւոյ սեմին վրայ կիցած, ոխտե՞նք փրկել մեր զաւակները, մեր որրերը էր-է-ն ու-բ-ն-է, ցոյց տաղով անոնց այն կեանքն ուր կոչուած են ապրելու և այն ճամբան որ պիտի առնի զիրենք դէպ ՚ինքնազիտակցութիւն, դէպ ՚ի յաջողութիւն :

Սրբեցէ՛ք հիմայ ձեր արցո՞նքը հէ՛ք որբեր, զօտեպնդուեցէ՛ք կեանքի համար ուսմամբ, դաստիարակութեամբ և հոգիի ճշմարիտ զարգացմամբ։ Զայս կը խրատէ մեզ ժամանակի ոգին, զայս կը մաղթէ մեզ Ամանորը։ Անոնք պիտի ըլլան ասպար եւ մարտկոց՝ ընդդէմ թշուառութեան, անոնք պիտի ըլլան միակ բարիքն իրական, անկապտելի և անբանարարելի՝ զոր պիտի չկարենան խորել չերքէզական վայրագութիւնն ու բարբարոսութիւնը համիտեան, ո՛չ կիլիկիոյ մէջ և ոչ այլուր։

Ու թերես այն առեն, զարգացած, կրթուած եւ ազնուացած Հայ Ազգին տառապանքը սա անխիզն երջանիկներուն՝ Եւրոպացիներուն հետաքրքրութիւն առթելէ աւելի՝ խայթող խղձահարութիւն մը դառնայ անոնց, և միակ անբարբառ նախատինքը՝ մեր կողմէ անոնց երեսին նետուած։

Ողջո՞յն և համակրանք որեմն Քեզ, ո՞վ յուսածիծաղ Մանկութիւն։

ԱՐԵԱԿՈՒՅՀԻ ԹԵՌԴԻՆ

⇒ ՎԵՐ Ձ

